



# ԱՐԴՎԻՔԻ



ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐ 1956

- L.  
800Pb

«سيون» مجلة ارمنية شهرية، دينية، أدبية، ثقافية، لغوية، إنسانية

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology  
Printed in JERUSALEM

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

	ԽԵՏ	
Կանոնակ՝ Ամենայն Հայոց Վ. Ե. Հայրապետի	122	
<b>ԽՄԲԱԴՔԱԿԱՆ</b>		
— Անդրանիկ կոնդակը Վ. Ե. Տ. Վազգեն Ա. Կարողիկոսի	126	
Ն. Ռ. Օ. Տ. Տ. Վազգեն Ա. Կարողիկոսի այցը		
Անրիիխան եւ արտասահման Արձնագրութիւն Ազգային - Եկեղեցական Ժողովի՝ երրորդ նիստի	ԶԱԻԷՆ ՎԱՐՄԻԱՊԱՏ	129
»                   »                   »                   »                   »                   »	132	
Ամենագրութիւն Սպիտակոպոսական Ժողովոյ	135	
140		
<b>ԿՐԾՆԱԿԱՆ</b>		
— Ո՞վ է բարի	Դ. Վ.	143
Ասուածառւնչի աշխարհաբար քարգմանութեան հարցը	ԳՐ. Ա. ՄԱՐԱՖԵԱՆ	145
<b>ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ</b>		
— Մէջ-Տընիի տաճարին մէջ	ՄԱՌԻ ԱԹՄԱՃԵԱՆ	148
— Ես իմ մանկանն ասի	ՎԱԴԱՐՃԱԿ ՆՈՐԵՆՑ	149
<b>ՊԱՏՄԱ-ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ</b>		
— Պապ Առաջարկի	ՀՐԱՆԴ Գ. ԱՐՄԵՆ	150
<b>ՄԱՏԵՆԱԴՐԱԿԱՆ</b>		
— (Խեւ) Յովհաննես Թլկութանցի	Ն. ԵՊՈ. ՄՈՎԱԿԱՆ	155
ՄԱԿի զիսաւոր հարսուղար Պր. Համբրուշի		
մեր Մրգավայրերուն տուած այցելութիւնը	160	
Ս. Էջմիածնի Հոգեւոր ձեմարանի 1956-1957 ուսումնական տարւոյ համար առաջերեներ կ'ուզուին	160	
<b>Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ</b>		
— Հեռազիր Ս. Էջմիածնեն	161	
— Եկեղեցականք-Բեմականք	161	
— Պատօնականք	164	
— Ուխտաւոներ	165	
— Տարեկան «Պազար» Ա. Թարգմանչաց վարժարանի	166	
— Տարեկան Դաւտահանդիս Ա. Թարգմանչաց վարժարանի	166	
— Մայրագոյն Վարդապետութեան ասինանի տրւչութիւն	166	
— Շնորհակալիք	166	
<b>ՏիրՈՒՆԻ</b>		
— Հանգիս՝ Պեր. Տ. Տիրոյ Արքեպո. Տէր Յովհաննեսեանի	167	
— Հանգիս՝ Եւղինէ Մայրապետ Օհանեանի	167	

**ՍԻՈՆ-ի Տարեկան բաժնեգիրը է՝  
բոլոր Եկիմներու համար՝ Անգլ. Շիլին 20**

Redaction of the Armenian Monthly SION  
 Armenian Patriarchate,  
 P. O. B. 4001  
 Old City - Jerusalem  
 Via Amman (Jordan)

# — U h a v —

1. SUPP - 600 70206

1956

四  
五-六



Ն. Ա. Օ. Տ. Տ. ՎԱԶԳԵՆ Ա.

ԱՐԵ-ԿԱՅՈՒԹԻՒՆ 0.070-0.08% 40.608



**Վ Ա Զ Գ Ե Ն Շ Ա Խ Ա Յ Յ Ե Ս Ո Ւ Տ Ո Ս Ո Ս Ի**  
 Ա Ղ Ա Ր Մ Ո Ւ Թ Ե Խ Ա Մ Բ Ե Ն Ա Ս Ո Ւ Ծ Ո Յ Ե Ն Ե Կ Ա Մ Ո Ք Ե Ն Ա Զ Գ Ի  
 Ե Պ Ի Ս Կ Ո Պ Ո Ս Ո Պ Ե Տ Ե Կ Ա Մ Ո Պ Ե Կ Ո Ս Ո Մ Ե Ն Ա Յ Ե Ն Հ Ա Յ Ա Յ Ե Տ Ո Յ Ե Տ Ո Յ Ե Տ  
 Շ Ա Յ Ր Ա Կ Ո Յ Ե Ն Պ Ո Ս Ր Ի Ո Ր Ք Հ Ա Մ Ո Հ Գ Ո Կ Ո Յ Ե Ն Ն Ա Խ Ա Մ Ո Մ Ե Շ Ո Ր  
 Ա Թ Ո Ռ Ո Յ Ո Տ Ե Ա Ն Ա Խ Ա Մ Ո Ք Ե Լ Ա Կ Ո Յ Ե Ն Մ Ո Յ Ր Ե Կ Ե Ա Յ Ե Ց Ե Ւ Յ Ե Ց

Մ Ո Յ Ր Ե Խ Ա Մ Ո Շ Ն Ի


**Ք**րիստոսական սիրոյ ողջոյն եւ օրմնութիւն հայրապետական՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Պատրիարքութեանց հայոց Մրրոյ երուսաղիմայ և Կ. Պոլոսյ, արքեպիսկոպոսաց, եպիսկոպոսաց վարդապետաց, քահանայից եւ սարկաւագաց, թեմական երեսփոխանական ժողովոց, թեմական եւ թաղական խորհուրդոց եւ պաշտօնէց, եւ սիրեցեալ համայն հաւատացեալ ժողովրդնան հայոց : « Մերն իմ ընդ ամենին Ձեզ ի Քրիստո Յիսուս » :

Վերացաւ սգոյ բողը Սուրբ Էլուսաւորչի Գահի վրայէն եւ Հայաստաննայց Սուրբ Եկեղեցին « ուրախութեամբ ուրախ եղեւ », զի տարւոյս Սեպտեմբերի ՅՈ-ին, Սուրբ Էջմիածնայ Մայր Տաճարի լոյս կամարներուն տակ, ընտրուեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որ երկու օր յատոյ, Հոկտեմբերի Հ-ին, ստացաւ Հայրապետական Սուրբ Օծում. ըստ կանոնաց եւ աւանդութեանց Հայաստաննայց Սուարելական Սուրբ Եկեղեցւոյն :

Մայր Աթոռը եւ մեր հաւատացեալ ժողովուրդը պատմական օրեր ապրեցան: Օրեր խնդութեան, օրեր ցնծութեան, օրեր մեծ յոյսերու եւ սրբազն ուխտերու:

Գումարում Ազգային Եկեղեցական ժողովի, ընտրութիւն եւ օծում Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եպիսկոպոսական շնորհարաշխութիւններ եւ Մրբալոյս Միւռոնի օրնութիւն՝ հայոց վերածնած Մայր Հայրենիքի ազատ երկնքին ու կենսատու արեւին տակ, հոգեպարար եւ քաջցրալից ապրումներ պարգևեցին բոլոր յուսացեալ հոգիններուն, եւ հաւատքի ու սրբութեան հրաբորք շունչ մը ալեկոծեց համայն հայ ժողովուրդի հոգին: Եւ մեր առաջ բացուեցան նոր յոյսերու դռներ եւ կեանքի նոր ճանապարհ: « Զայր գրեմ ձեզ, զի ձեր ուրախուրիւնն կատարեալ լիցի » :

Անգամ մը եւս հաստատուեցաւ մեր պատմիին յաւէտ ճշմարիտ խօսքը թէ՝ « Քվեայ Աջոյն եւ Ս. Էջմիածնի ամենայն Ազգն Հայոց կապեալ կան » :



Այսօր երբ ճամբայ կ'ելլենք Մեր նուիրական գործը սկսելու, կ'ապաւինինք Աստուծոյ ողորմութեան եւ օգնութեան, մեր ժողովուրդի հաւատքին ու հաւատարմութեան եւ մեր հայրենի կառավարութեան բարեացակամութեան:

Ինչ որ զՄեզ կը խանդավառէ եւ կը ողեշնչէ, այն նիւթական ու մշակութային հսկայածաւալ վերաշնութեան գործն է որ կատարուած է եւ կը շարունակէ կատարուիլ մեր ծաղկեալ հայրենի երկրին մէջ, եւ այն հոգեւոր վերաշնութեան գործը որ սկիզբ կ'առնէ Սուրբ էջմիածնէն: Մենք կը գտնուինք այդ աստուածահանոյ գործի սեմին վրայ: Մեր առաջ ճանապարհը բաց է եւ լուսաւոր: Այստեղ, հայոց աշխարհի երկնքի տակ, կենդանի է հաւատքը, կենդանի է միսիթարիչն ու Փրկիչը մեր Քրիստոս մեր հաւատացեալ ժողովուրդի սրտին մէջ: Կը մնայ որ ինքը Եկեղեցին, լարէ իր հոգեւոր ու իմացական ուժերը, եւ զիտնայ օգտուիլ ստեղծուած օրինական ու գործնական բարենպաստ պայմաններէն:

Մեր բոլորիս իմաստութիւնն ու նեռատեսութիւնը, անձնուէր ու ներշնչեալ աշխատանքը պիտի ապահովին Մեր սուրբ գործի յաջողութիւնը:

Արդ, Միաձնաէջ Սուրբ Տաճարէն հրաւէր կը կարդանք ամենուն՝ «Մատիցուք նշմարիս սրբից լրութեամբ հաւատոց, լուացեալ զսիրս ի խոնկ չարեաց՝ եւ մկրտեալ զմարմին ի զուրե սրբութեան»:

Հիանք արթուն, ըլլանք արդար, ըլլանք արի, եւ պահենք մեր Սուրբ Եկեղեցին՝ մեր լոյս հաւատքի վէմը, մեր հոգիներու փրկութեան ճանապարհը, մեր յուսոյ ամրոցը, մեր ազգի մայր դաստիարակը, մեր սիրոյ միութիւնը՝ անսասան, ամբողջ ու անխռով:

Ինչքան պիտի ըղձայինք, որ Մեր հայրապետական այս խոնի խօսքերը շարժէին սրտերը բոլոր անոնց, որոնց մտքերը անյոյս ու անել ճանապարհներու վրայ կը թափառին, եւ անոնց որոնք մինչեւ այսօր ալ, անջատեալ կը մնան Մայր Եկեղեցին եւ Մայր Աթոռէն: Մենք, սիրով տողորուած, ցերմապէս պիտի աղօթենք հանապազ, որ Տէրը լուսաւորէ զանոնք եւ հարթէ հաշուութեան յաղթական ճամբան:

Թող մեր ձեռաց գործերը ըլլան ուղիղ, որպէսզի Տէրը յաջողութեամբ պսակէ զանոնք: Եւ վաղը թող պայծառանայ մեր երկինքը, եւ արեւաշող առաւօտ թող իջնէ մեր լուսաբնակ նախնեաց դարաւոր Սուրբ Եկեղեցւոյն վրայ:

Մեր աշխատանքի ճամբուն, Մեր առաջին գործերէն մին պիտի ըլլայ վերակազմակերպել Մայր Աթոռը, միաբանական հոգեւոր նոր կեանք ատեղծել հայրապետահաստատ վանական կանոններու համաձայն, կեանքի կոչել Մեր սուրբ աւանդութիւնները, հոգեպէս նորոգել ու ողեշնչել, եւ շինարար ու կարգապահ գործի լծել բոլորին, որպէս զի Ս. Էջմիածինը իրաւ եւ լրիւ կերպով իր պատմական առաքելութիւնը շարունակէ կատարել:

Պիտի արքնինք ապա վերանորոգելու եւ վերազարդելու մեր հայրենի սրբավայրերը վանքեր ու եկեղեցիներ, ինչպիսին են Ս. Հռիփիսիմէն, Ս. Գայանէն, Խոր-Վիրապը, Օշականը, Գեղարդը, եւ ուրիշներ, որոնք մեր հոգեւոր կեանքի սիները կը հանդիսանան ու հոգեպէս տաճարները աղօթքի եւ ուխտի, եւ զմայլելի յուշարձանները հայ ճարտարապետութեան փառքի:

Հայրական հոգածութեամբ պիտի հետեւինք Հոգեւոր նեմարանի մակարդակի բարձրացման, որպէսզի ան առաւելագոյն չափով արդարացնէ իր գոյութիւնը եւ այսօրուան մեր համեստ ու երկչու պատանիները, տարիներ յևոյ՝ մարմնով աճած ու հոգիով զինուած, հաւատքով եւ շնորհներով լի, նորիբնալ մշակներ դառնան Տիրոջ այգին մէջ:

Մայր Աթոռի պաշտօնաթերթը պիտի շարունակէ իր դերը կատարել ի միսիթարութիւն եւ ի դաստիարակութիւն մեր հաւատացեալ ժողովուրդին, եւ երբ Մեզ խոստացուած նուիրատուութեամբ յաջողինք Մայր Աթոռի տպարանը հիմնել, պիտի սկսինք հրատարակել նաեւ այլ պարբերականներ ու հոգեւոր - եկեղեցական զրականութիւն, եւ Մայր Տաճարի զանգակները, յաղթական պիտի զօղանցեն, եւ հորիզոնէ հորիզոն պիտի աւետեն թէ՝ այստեղ կենդանի է Սուրբ Մետրոպոլի ողին եւ կանգուն՝ Սուրբ էջմիածինը,

հայ ժողովուրդը լուսաւորելու իր փառազարդ համբուն վրայ: Մեր ժողովուրդը իր ողբերգական անցեալի ընթացքին շատ բան է կորսնցուցած, բանիցու ազգովին նահատակուած իսկ է, սակայն միշտ պահած է իր հոգիին մէջ ծարաւը լոյսին, եւ միշտ բալած է, փուշերու վրայ կոխելով, զէպի աղքիւրը լոյսին: Սուրբ էջմիածնը մեր ժողովուրդի լուսոյ այդ աղքիւրն է: «Մինչեւ զլոյսն ընդ ձեզ ունի՛ հաւատացէ՛ ի լոյսն, զի որդի լուսոյ եղիչի՛»:

Ի լրումն Մայր Աթոռի դաստիարակչական եւ լուսաւորութեան գործին, ծրագիր ունինք հիմք դնելու հոգեւոր կամառի մը՝ կազմուած ծեռնհաս ու զիտուն հոգեւորականներէ եւ աշխարհականներէ, նպատակ ունենալով ըննական կերպով ուսումնասիրիկ եւ լոյս սփռել հայ եկեղեցւոյ պատմութեան, աստուածաբանութեան, իրաւունքի, մատինազրութեան ու արուեստներու հետ կապուած հարցերու վրայ: Եւ վերջապէս Մեր պարտքը պիտի համարենք մօտ ապազայի մէջ Մայր Աթոռը եւ մեր եկեղեցին օժտել սահմանազրութեամբ մը եւ կանոնագիրքով մը, համածայն հայրապետականատա կանոններու եւ մեր սուրբ աւանդութեանց: «Զի երազ է պատուիրան, եւ օրէկ լոյս, եւ նանապարհ կենաց յանդիմանուրիւն եւ խրա»:

Ի հաւատով եւ լոյսով, եւ լաւածեսութեամբ, կոչ կ'ուղղենք հայ ժողովուրդին՝ մնայ հաւատարիմ մեր պապերու լոյս հաւատքին, երկիւղածութեամբ պահպանի մեր նուիրական աւանդութիւնները, մեր մեծասրանչ մայրենի լեզուն եւ հայ մշակոյթի արժէնները, զարկ տալ հայ գրականութեան ու ազգային մամուլին, հաստատուն ու ծաղկեալ պահել հայ ազգային վարժարանները, զօրավիզ ըլլալ հայ մշակոյթային, հայրենասիրական, բարեգործական, եկեղեցասիրական, մարմնակրթական, երիտասարդաց, տիկնանց ու օրիորդաց կազմակերպութիւններուն, իբրև գերազոյն նպատակ ունենալով սփիւրքի մէջ կինդանի պահել մեր ժողովուրդի ինքնազիտակցութիւնը, հայկական շունչը, հայրենաբաղդութիւնը եւ մեր ազգային արդար իղձերու իրականացման որբազան ուխտը:

Միաժամանակ հայրապետական պատուէր կուտանիք մեր ժողովուրդի զաւակներուն, որ օտարութեան մէջ՝ սիրով եւ միաբան ապրին, բարձր եւ անարատ պահնն հայոց սուրբութեաններուն: Այսպիսով է որ զաղութահայը արդար ու անկապտելի իրաւունքը պիտի ունենայ իր հաւատքի ու սիրոյ կապը անայլայլ եւ համարձակօրէն պահելու Մայր Աթոռին եւ Մայր Երկրին հետ:

Մեր հասակ նետող նոր սերունդները մանաւանդ, թող արթուն հսկեն եւ հաստատակամ մնան՝ հայոց սուրբ հաւատքի վէմին վրայ, եւ հապարտութեամբ ու ճակատարաց ապրին ու գործեն որպէս հարազատ զաւակները՝ համբանքով փոքր բայց հոգիով մնծ հայ ժողովուրդին, որ իր նահատակութիւնը զիտցաւ յազթանակի վերածել, եւ այժմ իր նոր կենանքը կը կերտէ ան, իր նոր հայրենիրին մէջ, զմայլանքի արժանի խոյանքով դէպի ոսկի իր ապազան:

Հայրենի վերածնունդի եւ վերաշինութեան զիտակցութիւնը խարիսխ զգացումը պէտք է գառնայ մեր օրերու հայ մարդուն եւ ի մասնաւորի հայ երիտասարդութեան:

Եթէ մեր ազգին վիճակուած է տակաւին բաժանեալ եւ ցրտեալ ապրիլ ի սփիւրս աշխարհի, ապա ուրեմն մեր հոգեւոր առաջնորդներն ու մշակները, մեր դաստիարակներն ու զրչի մարդիկ իրենց սեպուն պարտքը պէտք է համարեն մեր բաժանեալ հօտի մարմինը հոգեկան միաւորեալ պահելու, ի մի ծուլելու զայն, մեր Սրբութիւն Սրբոց Սուրբ էջմիածնի եւ Մայր Հայաստանի սիրոյ կրակով, զի «ամենայն բազաւուրիւն բաժանեալ յանձն՝ կործանի»:

Հոգեւոր առաջնորդ հայրեր եւ բազարի հոգիներ Հայաստաննայց եկեղեցւոյ, Զեր օծեալ սուրբ ծեռքերով ի մի հաւաքեցէր եւ ամուր կապեցէր մեր ժողովուրդը մեր սուրբ աւանդութիւններուն, մեր հազարամեայ սրբավայրերուն եւ մեր նոյնըան սուրբ մայրենի հողին: եւ ինչ որ Զեր ծեռքերը կապեն, թող ոչ մէկ օտար ծեռք չփորձէ բակել: Սփիւրքի մէջ հայը հայ պիտի մնայ, պիտի տոկայ ու պիտի ապրի, եւ պիտի

համնի փրկութեան ափին՝ իր սուրբ հաւատքի զօրութեամբ, իր ազգային ոգւոյ կենդանութեամբ եւ իր միասնականութեամբ իրը ներշնչարան եւ լուսատու փարոս ունենալով մեր դարաւոր հոգեւոր կեղրոն՝ Լուսոյ Խորան Ս. էջմիածինը եւ վերածնած Մայր Երկիրը: Ամէն այլ ճանապարհ, ամէն երկդիմի ընթացք, ամէն տատանում, մեզ կը տկարացնեն եւ կը տանին դէպի կորուստ: «Յայց մե՞ս ոչ երե երկմասուրեամբ եմք ի կուռաս, այլ հաւատովի ի փրկուրին հոգւոց»:

Ո՞վ ժողովուրդ հայոց, հաւատա Աստուծոյն «հարցն մերոց», Անոր Խօսքին ու Արդարութեան: Հաւատա Սուրբ Լուսաւորքի լուսէ երագին եւ Սուրբ էջմիածինի անմահ զօրութեան: Հաւատա Սուրբ Մեսրոպին եւ բան Վարդանին: Հաւատա մեր պապերու արդար հոգիներուն, մեր սուրբերուն եւ մեր բիւրաւոր նահատակներուն: Հաւատա բուժժերուդ եւ բուժ հայկեան հանճարիդ: Հաւատա Մայր Հոդին եւ բուժ լուսափառ ապագայիդ:

Աշխարհի խռովայոյգ այս օրերուն իմաստութիւնն ու հոգւոյ քաջութիւնը ունենանք մեր կեսանքի նաւը առաջնորդելու ալիքներու ընդմէջէն մինչեւ նաւահանգիստը տեւական ու արդար խաղաղութեան: Մինչեւ երանելի օրն այն, երբ՝ «ողորմաւրիւն եւ հևաւրուրիւն պատահեսցին, արդարուրիւն եւ խաղաղուրիւն նախրութեսցին»:

Հաւատարիմ մնանք՝ «կենաց եւ խաղաղութեան ուժխտին» որպէս Քրիստոսի եկեղեցոյ հովիները: Հաւատարիմ մնանք աշխարհի խաղաղութեան եւ ժողովուրդներու բարեկամութեան փրկարար պատուիրանին, որպէս նշմարիտ զաւակներ հայ ժողովուրդի, որպէսզի, ո՞վ Տէր, մեր վերաշնուրած հայրենի օջախը, այլիւս երբեք, երբեք չքանդուի, եւ անոր երդիկին տակ միշտ առատ ու անսպառ ըլլան՝ հացը, լոյսը եւ երգը:

Թող Աստուած անշարժ, շէն ու պայծառ պահէ մեր Սուրբ Եկեղեցին եւ փառաց լոյսի Տաճար Սուրբ էջմիածինը:

Թող պահապանին ու Յոյսր հաւատացելոց անփործ ու անվտանգ պահէ մեր սիրեցին ժողովուրդը, թող անեցնէ զայն «ճնորհօֆ եւ զիսուրեամբ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի», եւ առատապէս պարզեւէ անոր բարօրութիւն եւ արեւոտ ու խաղաղ անհատնում օրեր:

Թող Պարզեւատուն բարեաց անսասան ու .Ճաղկեալ պահէ մեր հարազատ Մայր Հայրենիք՝ Խորհրդային Հայաստանը, ազատ ու հաւասար եղբայր ժողովուրդներու մնձ Միութեան մէջ:

Եւ աշխարհի բոլոր հորիզոններու տակ խաղաղութիւն թող ըլլայ:

«Այսունեւել եղբարք, ողջ լեռուք, հաստատւն կացէք միսիրաւեցարուք միաբան լեռուք՝ խաղաղուրիւն արարեք եւ Աստուած խաղաղուրեան եւ սիրոյ եղիցի ընդ ձեզ»:

Միածին Որդույն Արքազնասուրը Էջման Սեղանի առաջ ծնկաչոր, մնամբ աղօթող միշտ Զեղի հետ, միշտ Զեղ համար:

Աղօրմութիւն Ամենակալին Աստուծոյ, շնորհք Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ հաղորդութիւն Հոգւոյն Սրբոյ եղիցին ընդ Զեղ, ընդ ամեննեսեանդ, ամէն:

Օհնուրեան սոյն անդրանիկ կոնդակը  
գրաւեցաւ 1955 դեկտեմբերի 1-ին  
հայկական տամարդ Ռ.Ն.Դ.  
ի Ս. էջմիածին

(ԿԱՒՔ)

ՎԱԶԳԵՆ Ա.  
ՆԱ.ՑՐԱ.ԳՈՅՆ ՊԱՏՐԻՈՐԲ ԵԿ  
Ա.Ա.ԹՈՂ.Ի.Ա.ԼՈՍ Ա.ՄԵԾ.Ը.Ց.Հ.Ա.Ց

ԽՐԱՎՈՐԱԿԱՆ

# ԱՆԴՐԱՆԻԿ ԿՈՆԴԱԿԸ

## ՎԵՀ. Տ. Տ. ՎԱԶԳԵՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ



Աւրախ է երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութեան Պաշտօնաթերթը Սիւնի, կարենալ զարդարելու իր ճակատը պատճենովը Ամենայն Հայոց Հայրապետի անդրանիկ սրբատառ կոնդակին, որ անդամ մը ևս մեղի կը բերէ սրբառուչ ձայնը Ս. Էջմիածնի և Մայր Հայրենիքին, այսինքն խորհուրդը մեր Եկեղեցին և ժողովուրդին։

Եկեղեցւոյ ճշմարիտ Պետի և Հօրը ձայնն է ան, ի Սփիւռս աշխարհի տարածուած իր զաւակներուն, որուն մէջ Ս. Լուսաւորչէն մինչեւ մեր վերջին կաթողիկոս, իրարու յաջորդած հայրապետներու հոգիին աւատն ու արոփիւնն է որ կը լսուի կարծես, քաղցր և անպղտոր կշռոյթով մը։

Ոզի և հրաշք է ամբողջապէս Հայ Եկեղեցին, հակառակ իր շուրջ և դէմ յարուցուած մահացու բոլոր իրադարձութիւններուն՝ ան կրցեր է պահել իր դոյութիւնը եւ հնչեցնել իր ձայնը, դարուց ի դարս, սերունդներու հոգիին մէջ։ Այդ ձայնը, խոր ու թրթռուն, արևոտ ճամբայ մը ինչպէս, կ'երկարի ժամանակին ու միտքերու բոլոր փլուզումներուն մէջէն՝ դէպի խորհուրդով լեցուն մեր սրբարաններն ու սիրտերը, կաթիլ կաթիլ ծաւալելով նեարդներէն ներս երկնակարօտ մարդերու, օծելու համար մեղքին ըաւիղները, զունաւորելու ամպերը ցաւին, ըլլալու համար զերազոյն մխիթարութիւնը հազարներու տառապանքին ու երազին։

Նոյն այդ ողին է, այդ ձայնն է որ կը սարսուայ նորէն այսօր, երիտասարդ ու չնորհազարդ Հայրապետի հոգիին բխուծ սրբատառ կոնդակի տողերէն, որքան դաշն նոյնքան եւ աւելի թելադրական։ Արժեցնելու համար այդ ձայնը անհրաժեշտ է լսել զայն, լուցնելով մեր մէջ այն բոլոր խեռ և օտարութի զգացումները, որոնք ամիսներէ ի վեր նոր տրամութեամբ մը կ'աղմկէն ահա մեր ազգային կեանքէն ներս, անիմաստ պայցքարի և անհանդուրժութեան ասպարէզ գարձնելով արտասահմանեան մեր զոյութիւնը։

Այդ նուիրական ձայնին հետ միասին, մեղի, Սփիւռքի կարգ մը հայշատ կեղրաններու հայութեան, առիթը արուեցաւ տեսնելու նաև զինքը և լսելու իր կենդանի ձայնը։ Նորին Ս. Օծութիւնը իր խաղալ, քաղցր և զգօն վերաբերմունքով զբաւեց անխստիր բոլորի սէրն ու յարզանքը, Մայր Աթոռոյ սրբութիւններէն, հայրենի կենսախայտութիւններէն, և մեր անցեալ ու ներկայ սիրազդործութիւններէն, բոյրեր, զոյներ և ձայներ կը թրթռային իր խօսքերուն մէջ, տիրապետուած սուրբ և աղնուական հօր մը սրտազեղ սիրով։

Անիկառ եկաւ նախ իր գաւակներու տեսութեան և անոնց նկատմամբ նուիրական պարտականութիւններով։ Եկաւ իրքի խաղաղութեան առաքեալ, իր բարի շունչին ցողը բերելու մեր խոռվեալ կացութեան, ծաւալելով իր տարաշխարհիկ հոգիին խունկը։ Անոնք որ լսեցին զինքը զգացին թէ հաւատարիմ կը մնան մեր պատմութեան եւ մեր Եկեղեցւոյ դարաւոր խորհուրդին։ Հեղահամը ըսյը վեհին շեշտը չուներ երջանիկ օրերու մեր գահականներու ինքնարաւ և լայն շունչը, սակայն անհմանօրէն բարձր և զովելի էր իր սիրաը, վամնզի զիտնալով հանդերձ յուսահատեցուցիչ և մորմորեցնող պայմանները անիկա փորձեց ընելու իր կարելին։

Քաջ հովուապետի մը վայելուչ անկեղծութեամբ կ'ընդունի իր պաշտօնին գժնդակ պայմանները, միւս կողմէն, լեցուն յոյսով և մեծ լաւատեսութեամբ, կը հաւատայ ապաղային, նման մեր երանեալ և մեծ հայրապետներուն, որոնք ներկայի մշուշէն և տրամութիւններէն անդին զիտցած են տեմնել և ակնկալել միշտ լուսաւոր զալիքը։ Նորին Ս. Օծութիւնը մարզարէական այդ տեսիլքով կը նայի մեր զալիքին, հակառակ մեր ժողովուրդի և Եկեղեցւոյ բաղմերու դժուարութիւններուն, քաղաքական ու տնտեսական հոգերուն, ներքին պառակութեաններուն, կրօնական անտարբերութեան, ուր հոգերը և բարոյական զործի մը յաջողութիւնը իրական հրաշքներու կը կարօտի։ Ու համոզուած է ինք սակայն թէ պիտի կատարուի այդ հրաշքը թէ՛ Մայր Հայրենիքի սահմաններէն ներս և թէ՛ ի Սփիւռս աշխարհի ցրուած իր ժողովուրդին մէջ, եթէ ամէն հայ սիրէ Հայաստանեայց Ս. Եկեղեցին՝ որ Մայրն է մեր հաւատքին և փրկար ազդակը մեր ժողովուրդի զոյատեման։

Որքան իրաւ և հրահանզիչ են կոնդակին այս տողերը «Բլանք արթուն, ըլլանք արգար, ըլլանք արի, և պահենք մեր Սուրբ Եկեղեցին» մեր լոյս հաւատքի վէմը, մեր հողիներու փրկութեան ճանապարհը, մեր յուսոյ ամրոցը, մեր ազգի մայր գաստիարակը, մեր սիրոյ միութիւնը՝ անսասան, ամբողջ ու անխուով»։

«Ինչքան պիտի ըղձայինք, որ Մեր հայրապետական այս խոհճի խօսքերը շարժէին սրտերը բոլոր անոնց, որոնց մտքերը անյոյս ու անել ճանապարհներու վրայ կը թափառին, և անոնց որոնք մինչեւ այսօր ալ, անջատեալ կը մնան Մայր Եկեղեցին և Մայր Աթոռէն։ Մենք, սիրով տողորուած, շերմապէս պիտի ազգոթենք հանապազ, որ Տէրը լուսաւորէ զանոնք և հարթէ հաշտութեան յաղթական ճամբան։»։

«Թող մեր ձեռաց զործերը ըլլան ուզիղ, որպէսզի Տէրը յաջողութեամբ պսակէ զանոնք։ Եւ վաղը թող պայծառանայ մեր երկինքը, և արեւաշող առաւոտ թող իջնէ մեր լուսարնակ նախնեաց դարաւոր Սուրբ Եկեղեցւոյն վրայ։»։

Սփոփարար և իմաստուն է իր շեշտը, երբ կը թելադրէ որ իր հոգերը զաւակները հայու վայել հպարտութեամբ, զիտակցին իրենց մեծ անցեալին և ջանան ամենուրեք բարձր պահել իրենց անունը, պարկեշտ և օրինապահ կենցաղավարութեամբ, իրենց ապրած երկիրներու և ժողովուրդներու հանդէպ, քաղաքացիական պարտականութեանց լրիւ կատարումով, իբրև պարկեշտ հպատակներուն։


Որքա՞ն քաղցը և անվերապահ կը հնչեն իր բառերը երբ ան կը խօսի

կջմիածնէն, մեր սիրելի Հայրենիքէն՝ որ դարմանած կարելի չափով իր վերքերը, ի վիճակի է այլիս իրազործման պանելու մեր ազգային դարաւոր ակրն-կալութիւններն ու երազները։ Մեր ամենուս պարտքն է յարզանքով և սիրով ընդունիլ իր զոհար թելաղբութիւնները, նորողելով մեր սիրաերուն խորը մեր անհրաժարելի պարտականութեանց զգացումը հանդէպ Ս. Եջմիածնին։ Մայր Ա-թոռոյ հոգեոր ու փրկարար դերը չէ դադրած, այսօր աւելի քան երբեք պէտք ունինք այդ տեսլացած՝ հոգիացած խորհրդանշանին, կարենալ վեր բոնելու համար մեր ընդարձացած հոգին և փշուր փշուր եղած ու արտասահմանի մշուշ-ներուն և ջատիչ ու մաշող ազգեցութիւններուն նետուած մարմինը։ Եջմիածնի այժմու համեմատաբար անբարզաւաճ վիճակը պատճառ մը չէ որ անոր յղացքը աղօտի մեր մէջ։

Վերջ ամէն կարզի յոռետեսութեանց և մեր պատմութեան սրտառուչ խորհուրդը հերքող մոլար ձգութեանը մէջ, տակաւին պէտք ունի իր հոգեկան լոյսը և ուղղութիւնը ընդունելու Եջմիածնէն, որ այսպէս ամենէն անշահախնդիր միջնորդը կը հանդիսանայ Մայր Հայրենիքի և Սփիւրքի միջև։ Եւ որպէսզի այս դարաւոր կապը կարենայ ըլլալ սերտ և աննկատ, ինչպէս էր ան երէկ, անհը-րաժեշտ է որ ընդհանրական Հայրապետը, իրքն կրօնական գերազոյն ուղղիչ և աւանդապահ Հայաստանեայց Եկեղեցւոյ հաւատքին, դիմաւորուի անվերապահօրէն, յարգանքով ու սիրով, որպէսզի կարենայ ան իրքն վերին դատաւոր Ե-կեղեցական ատեանին և հարցերուն, զանոնք նկատի առնել։ Այս է, յընդհա-նուրն, Ամենայն Հայոց Հայրապետի գիրքը հանդէպ իր հոգեոր հօտին, եթէ չհաշուենք օրհնութեան և ձեռնադրութեան վերաբերեալ շնորհաբաշխութիւն-ներն անշուշտ։

Վերոյիշեալներու բարւոք հսկողութեան և զործագրումին համար, նորին Ս. Օծութիւնը որևէ ատենէ աւելի պէտք ունի այժմ Սփիւրքի բովանդակ հա-յութեան հաւատարմութեան, և մենք բոլորս ամէն ժամանակէ զերիվերոյ տա-տիճանով հարկադրուած պէտք է զգանք ինքինքնիս կատարելու մեր պարտա-կանութիւնը իր հանդէպ։ Լուսաւորչի Աթոռը պէտք է միակ և անխախտ պատ-ուանդանը ըլլայ ինչպէս մեր հաւատքին այնպէս ալ մեր սիրոյն։ Միասնական այս անվերապահ մտածումին ու կեցուածքին մէջ է ոչ միայն մեր Եկեղեցւոյ զօրացումը՝ այլ նաև մեր ժողովուրդի ոյժն ու փրկութիւնը։

Երանի թէ մեր ժողովուրդի զոյութեան և զոյատեւման նախանձաւոր-ները նոր և թերի ազգակներու ապաւինելու փոխարէն, զիտնային լսել այս առիթով Հայրապետի հոգեձայնին մէջէն պատզամը մեր աստուածարեալ նախ-նեաց, և ձայնը մեր պատմութեան։



## Ն. Ա. Օ. Տ. Տ. ՎԱԶԳԵՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

### ԱՅՅԸ ԱՆԹԻԼԻԱՍ ԵՒ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ

Տարւոյ Փետրուար ամսուն սկիզբը, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին արտասահման այցելութիւնը, որ զրեթէ աննախընթաց երեսյթ մըն էր իշմիածնայ կաթողիկոսներու տարեգրութիւններուն մէջ, ընդհանուր խանդավառութեամբ և կրօնական արտակարգ խինդով լեցուց բաղմահագար հայերու հոգիները:

Վեհափառ Հայրապետին արտասահման գանուած բոլոր օրերուն, մեր հոգիները զեղուն էին ուրախութեամբ և մթնոլորտը լի էր ազգային տօնի մը հանդիսութեամբ և մեծվայելութեամբ:

Վեհափառին այցը բոլորին կոզմէ ընդունուեցաւ իրրե Շնորհաբեր և օրինաբեր գալուս, որ իր հոգանիին ներքն ի մի համախմբեց օտարութեան մէջ ցրուած պանդուխտ զաւակները Ա. իշմիածնի և անկէ ձառագայթով մեր Ա. եկեղեցու շնորհն մէջ անգամ մը ևս շաղեց մեր էութիւնները:

\*

12 Փետրուարի առաւտուն, Պէյրութի Խալտէի միջազգային օգակայանը կը յորդէր հայ ժողովուրդի բազմութեամբ. եկած էին մեծով - պատիկով, ժողովուրդի բոլոր խաւերէն, իրենց հաւատաբրութիւնը և սէրը արտայատելու՝ Ա. իշմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետին:

Air-Franceի օգանաւ մը, Փարիզէն, օգակայանին մէջտեղ հասցուց Վեհափառն ու իրեն ընկերացող չքախումբը իր պատկառակու հասակով, ամբողջ հմայք և օրհնութիւն, երբ երեցաւ Ամենայն Հայոց կաթողիկոսը, արեին դիմաց կը շողշողար իր վեղարին վրայ Հայրապետական Խաչը, մինչ ան իր սուրբ աջով կ'օրհնէր բազմահազար ժողովուրդը, որ սպիտակ տղաւնիներ կը թացնէր իր շուրջը: Դիմաւորելու համար եկած էին օտար և քոյր եկեղեցիներու բարձրաստիճան ներկայացուցիչներ և պետական անձնաւորութիւններ: Պատկա-

յանի շէնքին սրահներէն մէկուն մէջ ընդունուեցաւ վեհը և իր օրհնութեան խօսքը ըրտ և ի միջին այլոց ըստ խուռներամ ժողովուրդին սրահք կարօտով և յուղումով մտիկ ըրին իր պատկամը. —

Ամերիկա ժողովուրդ Հայոց Լիբանանի, Ամենայն Հայոց վառաւոր և Ասուաւածարեալ Տաճար Ա. իշմիածնէն ողջոյն և օրհնութիւն կը քրիմ Զեզի: Ողջոյն և օրհնութիւն այս բարի և խաղաղ երկրին, ուր հայ ժողովուրդի զաւակները իրենց գմբախութեան օրերուն ապաստան գտան և լծուեցան խաղաղ և շինարար աշխատանքի, իրրե իրենց երկրորդ հայրենիքը: Ողջոյն և օրհնութիւն Լիբանանի վահեմ. Նախագահին, կառավարութեան և ժողովուրդին:

Ջինուորական պատիւներով և Լիբանանի Հանրապետութեան Նախագահին ինքնաշարժով, վեհը առաջնորդուեցաւ Անթիլիասի վանքը, հազարաւոր կառքերու ընկերակցութեամբ: Իր չքախումբին կ'ընկերանային իշմիածնայ Միարանութեան անդամներէն Գեր. Տ. Վարդան Եպո. Տէր Սահական և Հոգ. Տ. Պարզե Արզ. Գէորգեան, Փրօփ. Հայկ Առաքելեան և իշմիածնայ Դիւտնի Բարտուղար՝ Տիար. Ա. Առաքելեան, ինչպէս նաև Եւրոպայի Կաթ. Պատուիրակ և Փարիզի Հայոց Առաջնորդ Գեր. Տ. Սիրովքէ Եպո. Մանուկեան:

Օգակայանէն մինչև Անթիլիաս վեհը առաջնորդուեցաւ անհախընթաց խանգավառութեամբ և ժողովրդական ցոյցերով: Ճամբաններու վրայ և վեհին սուքերան առջև մորթուեցան ոչխարներ և ճերմակ աղաւնիներու խումբներ արձակուեցան, Ճենայային առաւտեան բացառիկ գեղեցիութեամբ և պայծառ օդին մէջ:

Անթիլիասի վեհարանին մէջ ևս վեհը

խօսեցաւ ժողովուրդին և եկեղեցական գառուն և ըստւ. — «Մեր Ս. Հաւատաքի ասուածածակառայ կեզրոն, Մայր Աթոռ Ս. Կիշմիածնէն սիրոյ ողջոյն Մեծի Տաճն Կիշմիածնէն Աթոռին, Գերապատիւ Տեղապահ Տ. Խորէն Եպիսկոպոսին, ամբողջ Միարանութեան և մեր հարազատ ժողովուրդին:

«Երբ Ս. Կիշմիածնէն կը բաժնուէինք գէպի Երեսան, յաջորդ օրը մեկնելու համար Մասկուա և ապա այս հիւրենիկալ ափերը, իջման Ս. Սեղանին առջև ծռւնկի եկայ և աղօթեցի օրգէսպի մենք մեր սուրբ նպատակին հասնինք, ամբացնելով, պայծառացնելով, չէնցնելով մեր Ս. Եկեղեցին, ի միաթարութիւն մեր Աստուածարեալ Եկեղեցին և ժողովուրդին:

«Եւելի ևս ամրացնինք սիրոյ կապը մեր Մայր Աթոռին և Կիլիկիան Կաթողիկոսութեան մէջն: Դեռ Կիշմիածնի մէջ, առաջնորդուած մեր Ս. Եկեղեցոյ սիրոյ, միւնթեան և գերազոյն շահերը պաշտպանելու և ամրապնդելու զիտակցութենէն, որոշեցինք անձամբ մասնակցիլ Մեծի Տաճն Կիլիկիոյ կաթողիկոսի ընտրութեան և օձման:

«Երբ իջման Ս. Սեղանէն կը բաժնուէի, և տակաւին հոն՝ խորհրդաւոր չունչին տակ կը գտնուէի մեր Տաճարին, ճամբայ ելիւով, մթագնած երկինքի հորիզոնին վրայ տեսայ զոյգ վեհափառ Մասիններու կատարները, իջման Սուրբ Սեղաններ անոնք ալ: Կը խորհրմ թէ Աստուած չբարեկացաւ երրիմ ուխտը կրկնեցի Արարատին առջև ալ:

«Յոգնած էք բոլորդ ալ, ըսելիքներ շատ ունիմ գես, յետազայ օրերուն պիտի լսենք իրար սրտէ բխած խօսքեր, և պիտի ճանչնանք զիրար, վասնզի հարազատ եղբարյները կը ճանչնան զիրար»:

Ապա՞ ըստ նախապէս օրոշուած թուականին, Փետր. 14ին բացուեցաւ Կիլիկիոյ Կաթողիկոսական Ընտրութեան Պատգամաւորական ժողովը: Վեհափառը, բացման առթիւ ճառ մը խօսեցաւ և ըստւ:

«Երկու օրերու Ընթացքին տեսանք և հաստատեցինք թէ ստեղծուած է կացու-

թիւն մը, որ չի տանիր սիրոյ և միութեան: Այս երեսոյթը կրնայ ազիտալի դառնալ եւ կեղեցոյ և ժողովուրդին խաղաղութեան համար:

«Երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս, խօսքուուզգելով Զեր բոլորիդ կ'ըսեմ. — Իմ յորդորը, խորհուրդը և առաջարկը, այն է որ այսօրուան գումարուելիք ժողովը բացուի յառաջիկայ երեքարթի օր. օրպէսպի մենք կարենանք կողմերը հանդարտեցնել և հաշուութեան եզր մը զանել: Առանց սիրոյ և համերաշխութեան, անիմաստ կը գտնինք զիրար նախատելով ժողով գումարելը: Այսպիսի մժնութեամբ կարելի չէ ընթառնել Եկեղեցւոյ ծացին մէջ»:

Ապա Վեհափառը անցաւ իր սենեակը, յորմենատէ սկսան վիճաբանութիւններ: Արոշուեցաւ առժամեայ զիւան մը կաղմել և Մանտանիրը ստուգել: Ժողովը տեղւոյն վրայ փակելու և յառաջիկայ շաբաթ զումարուելու մասին վէճը աւելնալով, ժողովին մեկնեցան Թամասկոսի պատգամաւորները, Հաւէպի պատգամաւորներն եւ Առաթեան, Լիքանանի պատգամաւորներէն Տօքթ. Ե. Ճիւէճեան, Տիւր Ապրօ Ապրոյեան և ուրիշներ, Կիլիկիարանութենէն Գեր. Տ. Գերենիկ Եպու և ուրիշներ:

Պատգամաւորական ժողովը, նախագահութեամբ Գեր. Տ. Խորէն Եպու, իր աշխատանքները շարունակեց առժամեայ զիւան մը կաղմելով որ ապա ինքինքը հաչակեց տեսական զիւան: Յաջորդ նիստը շաբաթ մը ետքը գումարելու որոշումով, զիւանին պարտականութիւն յանձնուեցաւ Վեհափառին տեղեկոցնել:

Գեհը, համերաշխութեան զետին մը չգտնելով բեկուած և յուզումնալից մեկնեցաւ Անթիլիասէն և Լիքանանէն 20 Փետրուարի Երկուշարթի առաւ, զէպի Եկեղեցու ուր Ընթունուեցաւ ժողովրդական մեծ խանգավառութեամբ:

\* \*

Մարտ 5ին, տեղի ունեցաւ Գահիրէի Ազգ. Առաջնորդարանին մէջ, Հայց. Եկեղեցւոյ բարձրաստիճան Եկեղեցականներուն համագումարը, նախապահութեամբ Վեհափառ Հայրապետին: Ժողովին ատենապետն էր Գեր. Տ. Եղիշէ Արքպատ. Տէրտէրեան,

իսկ ատենադպիր՝ Գեր. Տ. Շնորհք Եպս. Փալուառեան:

Համագումարը ունեցաւ ութը նիստեր, որուամեր առւաւ և նկատի առաւ հետեւեալ խնդիրները. Ա. — Հայց. Եկեղեցւոյ սահմանադրութեան կազմութիւնը. Բ. — Հայց. Եկեղեցւոյ կանոնագրի պատրաստութիւն: Գ. — Հայերէն Աստուածաշունչի տպագրութեան 300 ամեակի առիթով, Աստուածաշունչ գրոց աշխարհաբար լեզուի թարգմանութիւնը: Դ. — Ա. Էջմիածնի Հոգեւոր ձեմարանի ուժեղացման և բարգաւաճման համար, ինչպէս նաև թեմերու գօրացման համար արտասահմանէն եկեղեցականներ էջմիածին հրաւիրել: Ե. — Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի կողքին, Հոգեւոր կաճառի մը կազմութեան խնդիր: Զ. — Հայց. Եկեղեցւոյ ընդհանուր բարեկարգութիւն:

Փահիրէի եպիսկոպոսական ժողովը երկու նիստեր աւ յատկացուց կիլ. կաթողիկոսական ընտրութեան վերաբերմամբ և նկատի առնելով ծագած տագնապը, եօթը կէտերէ բաղկացած համաձայնագիր մը ներկայացուց Տանն կիլ. Կաթող. Տեղապահ Տ. Խորէն Եպս. Ին., որուն ընդունուելէն ետք, կաթողիկոսական ընտրութիւնը պիտի նկատուէր ընդունելի և Ամենայն Հայոց կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Ա. ինք անձամբ պիտի ընէր Ա. Օծումը և այդ ձեռվ ապահովուած պիտի ըլլար Հայց. Եկեղեցւոյ միասնականութիւնը:

Ն. Ա. Օ. Տ. Տ. Վազգէն Վեհափառ Հայրապետը, նպատակ ունենալով այցելել կարգ մը գաղութիւններ, Փահիրէի եպիսկոպոսական ժողովէն ետք, մեկնեցաւ Հոսվեմ, եւ հիւրը եղաւ Վեհափառի Միսիթարեան Միաբանութեան եւ յետոյ Անդիխոյ մէջ, Քէնթըրպըրիի Արքեպիսկոպոսին: Հոն փափաք ունեցաւ մասնաւոր հանդիպում մը ունենալու հանգուցեալ Գ. Կիւլպէնեկեանի տղուն և փեսին հանգուցեալին կտակէն Ա. Էջմիածնի բաժինը վերցնելու, ինչպէս նաև ուրիշ նուէրներ ընդունելու համար:

Կիրակի, Ապրիլի 15ին, Լոնտոնի Ա. Սարգիս Եկեղեցին մէջ, Վեհափառ Հայրապետի ներկայութեան, Քէնթըրպըրիի Արքեպիսկոպոսւ:

Զերդ Արքութիւն,

Կը վստահացնեմ Զեր որ մեծ հաճոյք մը և մենաշնորհ մըն է մեզ համար Զեր ունենալ մեր մէջ: Զեր այցելութիւնը եւ զայի կէպի մըն է: Թէս այս բառը այս օրերուն շատ կը յեղիկուի, այնուամենայ նիւ կրնամ ըսել թէ առիթու թէ գարերով կաթողիկոս մը իր երկրէն դուրս իր հօտին ի խնդիր առաքելական համբորդութիւն մը չէ ըրած: Զեր Եկեղեցին քրիստոնէական Եկեղեցին ունենալ մէջ առանձին տեղ մը ունի, վասն զի առաքելական է և առաջին Ազգային Եկեղեցին, ու քրիստոնէութիւնը չորսորդ գարուն պաշտօնական կրօն հոչսկուեցաւ Հայկական պետութեան կողմէ: Կրնամ ըսել նաև թէ Հայ Եկեղեցին այն միակ Եկեղեցին է որ առանձինն իր ցաւերուն և տառապանքին մէջ մնաց և կը մնայ հաւատարիմ իր հօտին և վարգապետութեան, իր ժողովուրդը ուր ուրեք ալ գտնուի, ձեռներէց և շնորհալի զաւակներ ունի:

Այսօր ուրախ ենք որ երկու քոյր Եկեղեցիներու միջն, Զերդ Արքութեան ներկայութեամբ, բարեկամութիւնը կ'աւելնայ: Աչ մէկ Հայ կաթողիկոս Զերնէ առաջ կէկած է Անգլիա:

Ա. Պատիկն յաջորդող երկրորդ կիրաշին, Զեր օրացոյցին համաձայն կը կոչուի Աշխարհամատրան կիւրակէ, որ համաշխարհային Եկեղեցին հաստատման առնն է, ուրախալի պարագայ, մըն է մեզի համար այս առնին, այս Ա. Եկեղեցին մէջ խոստավանիլ մեր քրիստոնէական հաւատարիմ իր Քրիստու մէկ Եկեղեցւոյ զաւակներ որուն յաջորդութեան և իրականացման համար ինքը, մեր Տէրը՝ Ցիսու, մեզ կ'առաջնորդէ:

Յարոցհաւ մեր Տիրոջ հաւատաքին մէջ կ'ողջունենք Զերդ Արքութեան զալուստը և Զեր՝ սիրելի հաւատացեալ եղբայրներ և քոյրեր: Տիրոջ յաղթական հաւատաքին մէջ կը մասնակցինք Ա. Պատարագի խորհուրդն, երկնքի և երկրի առջև, խաչեալ, յարոցհաւ և կենդանի Քրիստոսը քարոզելու համար: Թող Տէրը առաջնորդէ Հայատանեայց առաքելական և Անգլիաքան Եկեղեցին ի խաղաղութիւն, համերաշխ գործունեութիւն և բարեկամութիւն, Ամէն:

Վեհափառ Հայրապետը քանի մը օրեր Անգլիա մնալէն ետք, կիրադամաւ Ա. Էջմիածնին:

ԶԱՅԻՆ ՎՐԴ. Զ.

## Ա. Ր Զ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ

ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ



Ազգային-Եկեղեցական ժողովի երրորդ նիստը կայացաւ Հոկտեմբերի 5ին, Հոգեւոր ծեմարանի մեջ դահլիճին մէջ, ցերեկուայ ժամը 2.00ին։ Ներկայ էին բոլոր պատգամաւորները, ի թիւս որոնց Դամասկոսի թեմէն նոր ժամանած Տ. Շաւարշ Վարդապետ Գույնումնանը եւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան աշխարհական պատգամաւոր Պ. Հրանդ Գրիգորեանը։ Ժողովին կը նախազահնէր նորընտիր Վեհափառ Հայրապետ՝ Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոս։

Նիստը սկսաւ Վեհափառ Հայրապետի աղօթքով, որուն աւարտումէն յևսոյ ժողովին ատենապետ Պ. Հրանդ Նախափեանը զիմսլով Վեհափառ Հայրապետին, յայտնեց իր շնորհակալութիւնը իր նկատմամբ ցուցաբերած պատուի համար, որպէս օրուայ ատենապետի։

Ապա խօսք տրուեցաւ Վեհափառ Հայրապետին, որուն հետ միասին ուղիղ ելան բոլոր պատգամաւորները աղօթքելու համար։ Նորին Արքութիւնը կարգաց իր ուղերձը, ներկայ եղողներուն կողմէ ընդունուեցաւ խորին ակնածանօթ եւ բուռն ծափահարութեամբ։

«Գերազնուն Մրբազան Հայեր, Հոգեւորն Վարդապետ Հայեր, մեծարգոյ պատգամաւորներ. — Թոյլ Տուեկ, ուղիւազի սրբազնութ Ազգային-Եկեղեցական այս ժողովին բերենք մեր հայրապետական ողջոյնը եւ օրինութիւնը, անզամ մը եւս յայն նելով ընորհակալուրեան Մեր ամենաշերմ զգացումները Ձեր այն բարձր զնանաւոնին եւ վասնուրեան համար, զոր ընծայեցիք Մեզ։»

Ծնորհակալուրեան խօսք բայց բերել եաւ ամասնական ու անհրաժեշտ է, եւ սակայն այս պահուած եւ այս տեղին մէջ ուր կը գտնուինք, խօսիք Մեզի կը բուին անբաւարար, եւ, նոյնիսկ, անբովանդակ։

Բարձրանալով Լուսաւորչի աստուածակառոյց Գանին վրայ, Մեր ուսերուն եւ Մեր հոգիին մէջ կը զգանք խռովիչ ծանրութիւնը հազար եւ վեց հարիւր տարիներու, եւ կը փորձենք ունենալ ապրումը, զոր մեր Փեկիշ Յիսուս ունեցաւ Զիրենեաց լեռան վրայ, երբ Եր աղերօր ուղղելով երկնաւոր Եր Հօր, բաւ. «Երէ հնար է՝ անցք բաժակա այս լինեն, բայց ոչ որպէս ես կամիմ, այլ որպէս Դու»։ Վասնզի Մեր գիտակցուրեան զռները ուժգնուեն կը բախսն նետքինետ մարմին առնող հարցումները, բէ ի՞նչ պիտի կարողանանք իրագործել Մեր այս առափելուրեան հանապահին վրայ, ի՞նչպէս պիտի կարենանք դիմացրաւել բազում դժուարութիւնները, որ Մեր ուուրջը կ'ալեկուուին, ի՞նչպէս պիտի յաջողինք պազարե դարձնել Մեր աշխատանքը յօդու Եկեղեցւոյ, յօդու Ազգին ու Հայրենիքին։ Ի՞նչպէս պիտի կարողանանք կարգ-կանոնն ու օրինականուրիւնն ամրապնդել Մայր Արքուն ներս ու ներշնչել Մեր բոլոր գործակիցներուն սկը եւ անշահախնդիր նուրիւնմ դեպի մեր սուրբ գործը։ Վերջապէս, ի՞նչպէս պիտի կարողանանք ստեղծել Մեր ուուրջը, մեր Եկեղեցւոյ ծոցին մէջ, մեր նուրազեական Արքուներու եւ բեմերու միջեւ՝ սինաքար աշխատանիք մընօրս՝ խաղաղուրեան եւ Եեղածակուրեան։

Ամեն բանէ առաջ Մեր յօյը Ասոււծոյ վրայ է։ Կը հաւատանք նախախնամութեան եւ Ա. Հոգեւոյ գօրուրեան։ Կը հաւատանք, բէ Տէրը պիտի ողորմի եւ պիտի օգնի եւ Եկեղեցին, եւ պիտի փրկէ զայն ամեն փորձուրիւններէ, ուժ, կար եւ իմաստուրիւն ընորհելով բոլոր աննց, որ սուրբ սրբով ձեռներով պիտի նուիր-

ունի մեր ժաղավարդի կեսերի հոգեւոր վերաշնուրեան զործին : Այս վեճ զգացուը լիեր հոգիին մէջ՝ համբայ կ'ըլլենք, բայիլու համար մեր լուսաբակ նախնեաց ուղով : Մեր եւկուղ ապաւենը մեր Հայրենի պետութիւնն է : Սովետական Հայաստի իշխանութիւնը մեր հարազան Հայրենիին հարազան իշխանութիւնն է : Մեր վերածնուծ եւկրին մէջ, Սովետական իշխանութեան ստեղծած օրինական եւ զործնական կեսերի պայմաններու ընորհիւ, Եկեղեցին ոչ միայն լրիւ ազատութիւնը կը վայելի՝ յու կեսեր կազմակերպելու եւ զարգացնելու, այլ յանախ այդ իշխանութիւնը բարոյապես նեցուկ կը հանդիսանայ Մայր Արոռին : Եւ երկ Մայր Արոռը նոցեւոր եւ վարչա-սենական տեսակեներէ կազմակերպական թերութիւններ ունի այժմ, պատճառները միայն ու միայն ներքին են : Մենք բարու իմաստութիւնը եւ կորովը պետք է ունենանք մեր զարծի ըոււզը՝ համախմբելու ներշնչումով, անձնութեամբ եւ սրբութեամբ զեզուեն հոգեւորականներ եւ աշխարհական զործակիցներ, առաւելադոյմ շափով օլուսիլ կարենալու համար Պետութեան ստեղծած բարենպատ պայմաններն :

Գերշին փառաւոր տպացոյցը այս տեսակետն՝ տեսմեն մենք բոլոր այս օրեւնին, եթե Պետական իշխանութեան նիւթական եւ բերենի միջոցներով իրազու-  
ծուեցաւ Մայր Տաճարի վերանորոգութիւնը։ Այս պատմական գործը, որ ի կամաց  
ածեց մեր Հայոցնի պետութիւնը, նոր լոյս իշեցուց ոչ միայն դարաւոր Ս. Եջ-  
մանանին վեայ, այլ նոր լոյս ծարեցուց նաև մեր բոլորին հոգիներէն ներս, եւ մենք  
այսու նոր ուժ, նոր լոյս առած Խուաւորչի անէջ կանքելուն, առեն մեկն մեր տե-  
ղին, ամեն մեկն մեր միջոցներով ձեռք-ձեռքի սուած, պիտի աշխատինք խորահա-  
րել մեր առաջ զլուխ բարձրացնող ամեն տեսակի դժուարութիւնները՝ անսասան,  
ամբողջ, չեն եւ պայծառ պանելու համար մեր Ս. Եկեղեցին, մեր Մայր Արքու Ս.  
Եջմիածինը, մեր վերանորոգ ու ծաղկած Մայր Եւկրի՝ Սովետական Հայուսանի կեն-  
տասու տաւելին ներքեւ։

Հայրական սիրոյ զգացումներով զեղուն՝ ջերմագին կոչ կ'ուղիքին մեր բոլանդակ եկեղեցին, Տաճն Կիլիկիոյ Կարսողիկոսութեան, Մըրոյ Եռուսաղէմի եւ Կոստանդնուպոլսոյ մեր Պատրիարքութեանց Արռաներուն, մեր թմակալ զերաւենոր առաջնորդներուն, մեր Եկեղեցւոյ բոլոր սպասաւուներուն եւ մեր տիբող հուատացեալ ժողովուրդին ու կը մտքինք, որ անոնք անխախտ մասն իրենց նախնեացին եւ աւանդուրիւններուն վրայ, անխախտ մասն իրենց եկեղեցախրութեան եւ հայրենասիրութեան զգացմութեններուն մէջ եւ միշտ բարձր պահեն հայ ժողովուրդի, Հայ Եկեղեցւոյ միանականութեան Եռիշրական դրօք:

Մեր ուժը, մեր փրկութիւնը մեր միտքեան մեջ է: Այս վեճին վրայ կանգնած ենք Մենք եւ պիտի շարժինք: Եւ պիտի յաջողինք Մեր եկեղեցանուրե եւ հայրենանուրե զարդին մեջ, «զի Աստուած քննի մեզ է»: Մեր այս հաւատին եւ ուխտի խօսքը ընդունեցեք ոռպես նույրական ողջոյն հայրապետական եւ տարկ Ձեզ նետ մեր բարեկեղեցականներուն, մեր բարե հաւատացեալներուն. «Ողջոյն տաշիք միմեանց ի համբոյք սրբութեան»: Թող յաւես անսասան մնան եւ օրինեալ լլան Հայաստանեաց Առաքելական Ս. Եկեղեցին, Մայր Արքո. Ս. Էջմիածինը եւ համայն ժողովուրդին հայոց»:

Ժողովականները կրկին յոտնկայս ծափահարութեամբ ընդունեցին Վեհափառ. Հայ-  
րաականի հաւատագործ և խորախուժի խօսքերը :

Նորին Ա. Օծութեան ուղերձէն յետոյ ատենապետը յայտնեց, որ այսօր ստաց-  
ուած են շնորհաւորութեան շուրջ 100 հեռազբեր: Քարտուղարութեան անդամ  
Պ. Հայկ Սուարելիան կարդաց անոնցմէ կարեւորագոյնները, որոնք են Մուսկուայի-  
եւ Համայն Ռուսիոյ Պատրիարք Սլեքսիի, Քենդրապրի արքեպիսկոպոսի, Կիլիկիոյ Կա-  
թողիկոսութեան Տեղապահ Տեղապահի, Կոստանդնուպոլիսի Գարեգին  
Պողիկոսութեան Տեղապահ Տ. Խաղ արքեպիսկոպոսի, Կոստանդնուպոլիսի Գարեգին  
Պատրիարքի, Երուսաղէմի Պատրիարքական Տեղապահ Տ. Եղիշէ արքեպիսկոպոս Տէր-  
Պատրիարքի,

տէրեանի, Պուլկարիայի Մինիստրների Խորհրդին կից Դաւանանքի գործերի կոմիտէի նախագահ Կիւջիւկովի հեռազբերը : Այսուհետեւ ժողովի ցանկութեան համաձայն յիշուեցան միայն անունները հեռազիր դրկողներուն, որոնց կարգին էին թեմակալ առաջնորդներ կամ անոնց փոխանորդները, և կեղեցական խորհուրդներ, դասր քահանայից, հասարակական գործիչներ եւ այլ անձինք :

Պատգամամատորներու առաջարկութեամբ, քարտուղարութեան անդամ Հոգ. Տ. Շնորհը Մ. վարդապետ կարդաց Ազգային-Եկեղեցական ժողովի առաջին եւ երկրորդ նիստերուն արծանազրութիւնները, որոնք ընդունուեցան փոքրիկ յաւելումներէ ետք :

Նիստի գլխաւոր հարցն էր Հայց. Եկեղեցւոյ սահմանադրութեան բննարկութիւնը, որուն մասին խօսք տրուեցաւ Հոգ. Տ. Սերովիք Մ. վարդապետին : Հոգ. վարդապետը ըստ որ այս նպատակին համար Եպիսկոպոսական ժողովը առժամեայ յանձնախումբ նշանակած էր հետեւեալ հոգեւորականները .— Գեր. Տ. Մամբրէ Արքեպօս.ը., Գեր. Տ. Վազգէն Եպս.ը., Գեր. Տ. Դերենիկ Եպս.ը., Հոգ. Տ. Սերովիք եւ Շնորհը ձայրագոյն վարդապետները : Ժամանակի սղութեան պատճառով յանձնախումբը առիթ յունեցաւ գումարուելու, սակայն իւրաքանչիւր անդամ, առանձինն ուսումնասիրեց այն եւ զաղափարի փոխանակութիւն ունենալով եկան հետեւեալ եզրակացութեան .— Սահմանադրութեան ծրագիրը թէեւ լուրջ կերպով ոսսումնասիրուած է, սակայն չի գոհացներ արտասահմանի թեմերուն պահանջընները եւ պայմանները, որուն համար կ'առաջարկուի որ այդ գործը յանձնուի նոր կազմուելիք Գերագոյն Հոգեւոր Խորհուրդն, որպէսզի վերջինս աւելի լայն կերպով ուսումնասիրէ եւ յետոյ բերէ Ազգային-Եկեղեցական ժողովին ի վաւերացումն:

Նիստի վերջին հարցն էր Մայր Աթոռ. Ո. Էջմիածնի նիւթական ապահովութիւնը : Այս մասին զեկուցելու համար խօսք առաւ Վեհափառ Հայրապետը եւ ըստ թէ կարեւոր է Հոգեւոր ձեմարանի զօրացումը, տպարանի կազմակերպումը եւ կարգ մը նին Եկեղեցիներու նորոգութիւնը : Ո. Էջմիածնի տաճարի վերաբերմամբ մեր քարեխնամ կառավարութեան կենդանի օրինակը աւելի կը թելադրէ, որ նոյն վերաբերմունքը ցոյց տանք մենք ալ միւս Եկեղեցիներու վերաբերմամբ : Վեհափառը յետոյ կոչ ըրաւ պատգամաւորներուն որ իրենց վերադարձին պատմեն սիփուք քահայութեան այն գործերուն մասին որոնք պիտի կատարէ Մայր Աթոռի նորընտիր Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը : Այսուհետեւ Նորին Սրբութիւնը հրահանգեց տնտեսական բաժնի վարիչ Պ. Սեղարեանին որպէսզի Մայր Աթոռի տնտեսական վիճակը պարզէ :

Պ. Սեղարեան 1956 տարւոյ համար ընդհ. մուտք ներկայացուց 1,294,000 րուբի իսկ որպէս ընդհ. ծախս 1,075,000 րուբի : «Էջմիածն» ամսաթերթի ծախս 12 համարի համար 312,000 րուբի, օրացոյցի ծախս 28,500 րուբի : Աւրեմն Մայր Աթոռի 1956 տարւոյ ընդհ. ծախս նախատեսուած է 1,900,500 րուբի : Այսպիսով 606,000 րուբիի բաց մը կը գոյանայ : Բաց աստի, Պ. Սեղարեան կ'ըսէ, օգտուելով Զեր ներկայութենէն, Զեր ուշադրութեան կը յանձնենք մօտաւոր ապագային կատարուելիք շարք մը գործերու մեր ծրագիրը, զայդ կրնանք իւրագործել Զեր օգնութեամբ : Այդ գործերուն համար նախատեսեցինք 1,220,000 րուբի :

Բարգէն վարդապետ խօսք առնելով հարց կուտայ թէ . «Մենք ունինք «Առևտաւորի լումա» անուան տակ Մայր Աթոռին գրամական նուիրատուրք . արդեօք այդ կարգի գումարները ստացուած՝ են» :

Պ. Երուանդ Աղանանեան (Ամերիկայէն) խօսքի նիւթ կը դարձնէ տպարանի մը անհրաժեշտութիւնը Մայր Աթոռի համար եւ ամերիկահայ պատգամաւորութեան անունով կը խոստանայ արդիական սարբաւորուած տպարան մը նուիրել Ո. Էջմիածնի Վեհափառ Հայրապետի ընտրութեան առիթով : Ամերիկահայ պատգամաւորութեան անդամներէն Պ. Տիգրան Պօյանեան աւելի մանրամասն յիշատակելով, զնուելիք տպարանական սարբաւորումը կը խոստանայ մեծ մամուլ մը «Էջմիածն» ամսագիր 16 էջերը միանգամայն տպագրելու կարողութեամբ, երկու փոքր մամուլներ, տողաշար

մերինայ, կտրիչ, ծալիչ եւ յարակից գործիքներ : Ժողովը ծափահարութեամբ կը զնահատէ ամերիկահայ պատգամաւորութեան այս գովելի մտածումը :

Պր. Քիւրքնեան Կ'առաջարկէ ընտրել յանձնախումբ մը, որ զբաղուի Մայր Աթոռի 1956 տարուայ նախահաշուի մէջ տեսնուած պիտունէն փակելու միջոցներու մասին ժողովին գործնական առաջարկներ բերելու համար : Այս նպատակով ընտրուեաւ յանձնախումբ մը հետեւեալ կազմով .

- Պ. Երուանդ Աղանանեան (Ամերիկա),
- Պ. Սարգիս Քիւրքնեան (Լոնսոոն),
- Պ. Հրանդ Նախապեան (Եզիպոսու),
- Պ. Հմայեակ Սեղգարեան (Երեւան),
- Պ. Գէորգ Եղիզարեան (Երեւան),
- Պ. Սահակ Պաղէմեան (Արժենդին),
- Պ. Հայկ Նահարեան (Կալկաթա) :

Այս յանձնախումբին հրահանգուեցաւ մինչեւ յաջորդ նիստը (Ուրբաթ, Հոկտեմբերի 7ին) մշակել համապատասխան ծրագիր եւ ներկայացնել ժողովին :

Ապա ամերիկահայ պատգամաւորութիւնը առակարգի վրայ դնել «կուսակրօնութեան հարցը» : Ժողովը այդ հարցը գտնելով յօյժ բազմազումանի բննուելիք հարց, յարմար դատեց, որ նկատի առնուի բարեկարգական այլ խնդիրներու կարգին, որոնցմով գրաղած են եւ նետագային եւս պիտի գրաղի եպիսկոպոսական ժողովը եւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը :

Ազգային - եկեղեցական ժողովի երրորդ նիստը փակուեցաւ ժամը 3ին :

## ԶՈՐԾՈՐԴ ՆԻՍՏ

Ազգային - եկեղեցական ժողովի չորրորդ նիստը տեղի ունեցաւ Հոկտեմբերի 7ին, յերեկուայ ժամը 7.30-ին ծեմարանի դաշինքին մէջ : Ժողովը բացուեցաւ Վեհափառի աղօթքով : Օրուան ատենապետն էր Տիար Սարգիս Քիւրքնեան : Պր. Ե. Աղանանեան խօսք առնելով պարզեց այն միջոցները որոնցմով կարելի է 1956ի պիտունէի բացը գոցել : Պր. Աղանանեան յանձնախումբի անունով առաջարկեց :

1. — Պատգամաւորները եւ ուխտաւորները պէտք է որ վճարեն այն ծախսերը որոնք Ա. Էջմիածինը կատարել է անոնց նախապարհածախսի եւ հիւրանոցի համար : Այս ծախսերուն վրայ կարելի է աւելցնել նուէրներ ի նպաստ Ա. Սթոռին, Վեհին օժման առթիւ :

2. — 1945ի Ազգային - եկեղեցական ժողովի կողմէ որոշուած 5 առ հարիւր տուրքէն զատ, իւրաքանչիւր եկեղեցի, յարմարութեան համածայն, անակ պտղացնէ, յօգուտ էջմիածնի : Գոյացած գումարը պիտի պահուի առանձին եւ պարբերաբար ուղարկուի էջմիածնի, տեղական առաջնորդաբանի միջոցաւ :

3. — Տարւոյն ընթացքին օր մը «Էջմիածնի Օր» անուանուի եւ ամէն գաղութ, իր պայմաններուն համեմատ, ծեռնարկներ կազմակերպէ նիւթական օժանդակութիւն ապահովելու նպատակով :

4. — Ազգային - եկեղեցական այս ժողովը հրամայէ բոլոր առաջնորդական թեմերուն, որ ըստ կարելոյն իրենց հոգեւոր եւ այլ տուրքերը գնեն Վեհին տրամադրութեան տակ :

Այս զեկուցումին շուրջ բացուեցաւ մտքերու փոխանակութիւն եւ տրուեցան յաւելուածական լուսաբանութիւններ, որոնք շեշտեցին իւրաքանչիւր եկեղեցին 5 առ հարիւր տուրքի վճարման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաև վերոյիշեալ 4 կէտերու բարւոր տնտեսման եւ առաքման մասին, միշտ տեղական պայմաններու յարմարութեան համածայն :

Ժողովը որոշեց յիշեալ և կէտերը ընդունիլ եւ յանձնել նոր ընտրուելիք Հոգեւոր Գերագոյն Խորհուրդին, լաւագոյնս իրազործելու համար զայն:

Գեր. Տ. Դերենիկ Եպս. խօսք առնելով, յանուն Կիլիկեան կաթողիկոսութեան խոստացաւ Ս. Հոփիսիմէի վանքի վերանորգութեան ընթացիկ ծախսերը հոգալ. իսկ Տիտրոյտի մէջ զտնուող իր եղբօր՝ Տէր Ստեփան Փոլատեանի օգնութեամբ յանձն կ'առնէ վերանորոգել Ս. Գայանէի վանքը: Ժողովականները ծափահարութեամբ դիմաւորեցին Սրբազնի այս նշանակելի յայտարարութիւնը:

Գեր. Տ. Շնորհը եպիսկոպոս յայտնեց, որ հին եկեղեցիները նորոգելու լաւագոյն եղանակը այն է, որ իւրաքանչիւր թեմ ստանձնէ մեկնասութիւնը որոշ եկեղեցիի մը եւ խոստացաւ իր երեսփոխանական ժողովին ներկայացնել հին եկեղեցիներու վերանորոգութեան հարցը եւ վստահութիւն յայտնեց, որ Գալիֆորնիայի թեմը կը ստանձնէ նեկեղեցիի մը վերանորոգութեան ծախսը: Արքազանը յայտնեց նաև, որ Գալիֆորնիայի թեմէն Մայր Աթոռին է բերուած 2,500 տողար զանազան բարեպաշտ ազգայիններէ:

Այսունեմեւ կարդացուեցաւ երրորդ նիստի ատենազրութիւնը: Որոշուեցաւ վաւերացնել Ազգային - եկեղեցական ժողովի երրորդ նիստի արձանազրութիւնն անփոփոխ:

Մի քանի պատգամաւորներու ստորագրութեամբ ժողովին ներկայացուած էին եկեղեցական բարեկարգութեան վերաբերեալ մի քանի հարցեր: Նախագահութեան անդամ Տ. Մամրէ արքեպիսկոպոս Սիրունեանը որպէս լուսաբանութիւն պատասխանից, որ եկեղեցական բարեկարգութեան վերաբերեալ բոլոր հարցերը արդէն իսկ եպիսկոպոսական ժողովի քննարկութեան ներքեւ են, Ազգային - եկեղեցական ժողովը այս նստաշրջանի մէջ չի կրնար զբաղուիլ բարեկարգութեան վերաբերեալ հարցերով:

Յայտարարուեցաւ Յ0 բոպէ զադար:

Ընդմիջումէն յետոյ ժողովը վերսկաւ իր աշխատանքները ցերեկուայ ժամը Յին:

Ժողովի յաջորդ հարցն էր Դերագոյն Հոգեւոր Խորհրդի ընտրութիւնը: Տ. Մամրէ արքեպիսկոպոս Սիրունեան առաջարկեց ժողովին նկատի առնել բանաստեղծ - ակադեմիկոս Աւետիք Խաչակիանի եւ Պր. Ստեփան Կամսարականի կատարած ցերմագին աշխատանքները յօգուտ Ս. Էջմիածնի եւ զանոնք ընտրել իրեն պատույ անդամներ Գերագոյն Հոգեւոր Խորհրդի: Առաջարկը ընդունուեցաւ ժողովականներու ծափահարութիւններով: Այսունեմեւ Գեր. Տ. Մամրէ Արքազան ժողովին առաջարկեց ցուցակն այն անձանց, որոնց թեենականութիւնը, որպէս Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամներ, արժանացեր է Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոս Վազգէն Ա.ի հաւանութեան.

#### Հոգեւորականներ

1. Սիոն եպիսկոպոս Մանուկեան, 2. Սահակ եպիսկոպոս Տէր-Յովհաննիսեան,
3. Վարդան եպիսկոպոս Տէր-Սահակեան, 4. Եղիշէ եպիսկոպոս Ազնաւորեան:

#### Աշխարհականներ

1. Փրօֆ. Արարատ Ղարիպեան, 2. Փրօֆ. Առաքել Առաքելեան,
3. Պ. Արտաշէս Տիրացեան, 4. Պ. Արամ Աղաջանեան:

#### Ելեւմական վերասուզիչ յանձնաժողով

1. Մաշտոց արեղայ Թաջիբեան, 2. Պ. Գրիգոր Բեքմեզեան,
3. Պ. Եփրեմ Ալիքասանեան:

Ժողովին մէջ յայտարարուեցաւ, որ Պր. Ստեփան Կամսարական ծանր հիւանդ է եւ զամուած է մանճին: Որոշուեցաւ ժողովի անունով երեք անձերէ բաղկացած պատգամաւորութիւն մը ղրկել Պր. Կամսարականին այցելութեան, յայտնել անոր իր ընտրութիւնը որպէս պատույ անդամ Գերագոյն Հոգեւոր Խորհրդի եւ ժողովին կողմէ բաջառողջութիւն մաղթել հիւանդին:

Ժողովը որոշեց նաև ոլցոյնի հեռագիր ղրկել Սովետական Միութեան Մինիստըր-

ների Առվետի նախագահին եւ Հայաստանի կառավարութեան, որ ընդունուեցաւ բուռն ձափահարութեամբ :

Օրակարգի բոլոր հարցերը սպառած են: Ապա ոտքի ելլելով Սմենայն Հայոց Շայրագոյն Պատրիարք եւ Կաթողիկոս Վազգէն Ա. ըսաւ իր փակման խօսքը, որ առաւելաբար կը վերաբերէր Մայր Աթոռի զօրացման համար իր ունեցած ծրագրերուն եւ առաջազդութեանց :

«Քննութենես ասդին ժամանակս գրեք ամբողջութեամբ գրաւուած եղաւ եկեղեցական հանդիսութիւններով, ժողովներով եւ տեսակցութիւններով, եւ այս ժիշտամանակ ունեցած եմ միտեւս ի մի ամփոփելու եւ լրի ծրագիր մը ներկայացնելու շեղի, սակայն պիտի փորձեմ ուրուազել այսպիսի ծրագիր մը: Կը յուսանի, որ Դեւագոյն Հոգեւոր Խորհուրդի նետ աւելի լրի ծրագիր մը կը մշակենք»:

**Վեհափառ Հայրապետը թուեց իր ծրագրերը, որոնք կարելի է ամփոփել հետեւեալ կէտերու շուրջ.**

1. Գեր տարին անգամ մը գումարել եպիսկոպոսական ժողով, գրադելու համար կրօնա - եկեղեցական եւ բարենորդչական սփիպողական հարցերով:

2. Գեր 4 կամ 5 տարին անգամ մը գումարել Ազգային - եկեղեցական ժողով: «Ի վիճակի եմ յայտարարելու, — ըսաւ Վեհափառը, — որ Հայրենի պետութիւնը պիտի տայ բալոր դիւրութիւնները պատշամաւուներուն՝ երեւեկի համար»:

3. Մայր Արոռը պէտք ունի վերակազմութեան՝ նմեսական, վարչական եւ նոգեւոր մարզերու մէջ: Ֆինանսական վերակազմութիւնը արդեն իսկ սկսած է: Կազմուած է դիւնանատուն եւ նօանակուած է բարեխիլին պատօնեայ մը եկեւմասական կողմէն համար: Հոգեւոր տեսակետն ընելիք բան ուս կայ. պէտք է ստեղծել վանական կազմակերպութեան բոլոր պարբանները, ստեղծել տիպար միաբանութիւն մը աղօրէի եւ աշխատանի սկզբունքներու վրայ, սոզորուած հնազանդութեան, աղասութեան եւ ժումկալութեան կանոններով: Այս նպատակներու իրազործման համար ծրագրած ենք աշխատակիցներ հրաւիրել արտասահմանին: Տպաւորութիւնս այն է, որ Հայրենի բարեխնամ կառավարութիւնը սիրով պիտի տայ հարկ եղած դիւրութիւններ:

4. Մայր Տաճարի յատակը մարմարապատել եւ զայն օժեկ նոր Աւագ Սեղանով մը: — Այս կապակցութեամբ Վեհափառը վասահութիւն յայնեց, որ Հայաստանի Պատմական յուշարձաններու պահպանութեան կոմիտեն եւ նարտարապետներ պիտի աջակցին այս նպատակի իրազործման:

5. Ա. Էջմիածնի Հոգեւոր ձեմարտնը դնել աւելի լրւց հիմներու վրայ, պատասելու համար իր կոչումին աւելի գիտակից հոգեւորականութիւն: Ուրախ ենք նշելու, որ ձեմարտնը արդեն իսկ կարեւոր հաստատութիւն մը դարձած է, ունի մասնագետ դասաւանդոցներ: Մեր նպատակն է դարձնել լաւը՝ լաւագոյն: Մեր արտասահմանի նոգեւորականները, կը յուսանի, որ մեզի համար բանկագին օժանդակներ պիտի ըլլան նաև այս մարզին մէջ:

6. «Էջմիածն» ամսարերը կը ծառայէ իր նպատակին, կը տանի Մայր Արոռի օրինութիւնները, Ա. Էջմիածնի օքնարա եւ հայրենասիրական խօսերը թէ միուրենալին: Մեր ժողովուրդին եւ թէ արտասահմանի Մեր հօսին: Ամսարերը լուազոյն պոյժաններու մէջ լոյս կը տեսն եւ կը բաւարակ մեր պահանջները:

7. Մայր Արոռը անհամեսաբար պէտք ունի սպարանի: Եթշանիկ եմ այն

խոսումով, որ ամերիկանայ պատգամաւորութիւնը տուաւ՝ օժել Մայր Արոռը սպարանական լիի սպառածեմով։ Կը սպասեմ այն երջանիկ օրուան, եթ ու կացիածին ամսաբերքի սուաշին թիւը լոյս պիտի տեսն նոր սպառանեն։ Պիտի ընդարձակեն մեր սպարանական աշխատանքները, եկեղեցական եւ մշակութային գրեթու հրատակութեամբ։

8. Մեր ծրագիրն է Մայր Արոռի կողմին կազմել տեսակ մը նոգեւոր կանառ, բաղկացեալ լուրջ զինականներէ, մեր եկեղեցական մատենագրութեան նրատարակութիւններու կապակցութեամբ։ Այս զարաֆարը կը կարօսի լուրջ մշակման։

9. Պիտի ունենանք մեր ուրոյն եկեղեցական Սահմանագրութիւնը։ Առուումք, որ Ազգային-եկեղեցական ժողովը տուաւ, լաւագոյնն էր, այսինքն Գերազոյն Հոգեւոր Խորհուրդի եւ եափակոպոսական ժողովի հնարկութենեն վերջ Եկեղացնել Ազգային-եկեղեցական ժողովին մեր նոր Սահմանագրութիւնը։ Հիները, քէ Պոլսենիսն եւ քէ Ազգային Սահմանագրութիւնը ազգային ինքնուրոյն Եկեղեցիի մը Սահմանագրութիւնները չկին։ Մեր նպատակն է ազատ պայմաններու տակ ունենալ մեր ինքնավար Եկեղեցիի համար նոր Սահմանագրութիւն։

10. Մեր յարաբերութիւնը մեր Հայրենի պետական իշխանութեան նես պիտի ըլլայ աւելի բան բնականոն եւ բարելու։ Մենք նաւատացած ենք, որ որքան մենք, նոյնական մեր Պետական իշխանութիւնը կը ցանկայ Մայր Արոռը տեսնել վերսին իր պատմական մեծ առաքելութեան մէջ։

11. Մեր յարաբերութիւնը մեր միւս նույրապետական Արոռներու եւ քաներու նես պիտի ըլլայ սիրոյ, ի Քրիսոս միուրեան խորունկ սկզբունքի վրայ։ Մայր Արոռի եւ միւս արոռներու ու քեմերու յարաբերութիւնները պէտք չէ ըլլան դիւնագիտական, այլ՝ պարզ, անկերծ եւ եղբայրական սիրոյ մքնարշի մը մէջ։ Կակնարկեմ յատկապես Մեծի Տաճան Կիլիկիոյ Կարողիկոսութեան, որուն ուրոյ որու դժուարութիւններ կը ստեղծուին։ Ես կ'ուզեմ հաւատալ, որ Հայաստաննայց Եկեղեցւոյ պարտանանաց եւ զիտակից պատօնեաններ պիտի շառաջնորդուին կազմնակի նպատակներով, այլ՝ Հայաստաննայց Եկեղեցւոյ միուրեան գերազոյն եւ սրբազն սկզբունքը ամէն նկատառումէ վեր պիտի դասն։ Դժուարութիւն ծագելու պարագային իսկ եւ բացարձակ վասնութիւն ունիմ մեր հաւատացեալ ժողովուրզի առողջ բնագդի վրայ, որով հօմարի նախապարհի մէջ պիտի մնայ միւս։ Միրոյ, համերտայութեան եւ եղբայրական ողջոյն ունիմ Մեծի Տաճան Կիլիկիոյ Արոռին, միաբանութեան եւ ամբողջ ժողովուրզին, Ա. Երուաղէմի եւ Կոստանդնուպոլսոյ Պատրիարքութեանց, մեր բոլոր բեմերուն եւ համայն հաւատացեալ հայ ժողովուրզին։

12. Նիւրական օժանդակութիւնները եւ խոսումները, որոնք այս առքի եղան, պայծառ պիտի պահեն Մայր Արոռը իր բոլոր հաստառութիւններով։ Ամերիկանայ պատգամաւորներու եւ Տ. Գերենիկ եափակոպոսի կատարած խոսումներէն զաս, Պ. Սարգիս Քիւրենիսան եւս խոսացած է մեղուարուծարանի մը հաստաման մեկնասն ըլլալ ի Գեղարդ։ Շնորհակալութիւն բոլորին։ Վասան ենք, որ պիտի զննուին ուրիշ պատուական անձնաւորութիւններ եւս, որոնք պիտի ուզեն սինարա աշխատանք կատարել Մայր Արոռնեն ներս եւ նպաստել իրենց նիւրական նույրներով անոր վերելին եւ պայծառութեանը։

**Կեհափառը կը խօսքերը վերացցուց հետեւեալ նշումներով։**

«Քանի մը օրէն պիտի մեկնիք այսեղէն, վասն եմ, որ մեր բաժանումը պիտի ըլլայ իրապէս բաժանում։ Այսեղ գալով, Դուք Զեր զգացունեներով եւ նոզիով կապուեցաք Հայրենիքին։ Մենք բոլորս կը մնան հոգեւոր մէկ եւ նոյն միուրեան մէջ։ Կը մաղքեմ, որ մեր միուրիւնը եւ սեր աւելի խորանայ եւ մենք զանամբ

իրապես մեկ հօս եւ մեկ հովիւ: Խօսուեցաւ հայրենադարձի մասին: Չեմ կրնար աւելի յայտարարութիւն ընել այս ուղղութեամբ: Ես այս հարցին մեջ այն համոզումն ունիմ, որ հայրենադարձը փակուած հարց մը չէ: Բայց ես այս առքիւ պիտի ուզեկի ուկնարկել ուրիշ հայրենադարձի մը, այդ մեր հոգեկան հայրենադարձն է, այսինքն համայն հայ ժողովուրդին հոգիով կապուիլը Մայր Արոռին եւ Մայր Հողին չ:

Ապա Վեհափառը իր գնահատանքը յայտնեց ժողովի նախագահութեան, ատենապետներուն եւ քարտուղարութեան՝ իրնոց աշխատանքներու համար, ինչպէս նաև բոլոր ժողովականներուն, որոնք միասնաբար եւ եղբայրորդն խորհեցան եւ ծրագրեցին, որպէս զի ստեղծուին պայմաններ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետագայ աշխատանքներուն համար: Մաղթեց բոլորին քարի հանապարհ: «Տարե՛ք, — ըստ Վեհափառը, — Մեր հայրական սիրոյ ողջոյնները եւ օրհնութիւնները Մեր համայն սիրեցեալ ժողովուրդին»:

Վեհափառ Հայրապետի աղօթքով եւ օրհնութեամբ վերջ գտաւ Ազգային-եկեղեցական ժողովի չորրորդ եւ վերջին նիստը: Յաւարտ ժողովի պատգամաւորները խմբովին լուսանկարուեցան ձևմարանի դահլիճին առջեւ:

**ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑՈՎԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԴԻՒԱՆ**

Նախագահ

**ԿՈԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅԻՆ ՀԱՅՈՑ ՎՈԶԳԻՆ Ա.**

Նախագահութիւն

1. ՎՈՀԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՈՍՏԱՆԵԱՆ, 2. ՄԱՄԲՐԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԻՐՈՒՆԵԱՆ,  
3. ՄԱՄԲՐԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԴԱԼՅՈՅԵԱՆ:

Ատենապետներ

1. ՎԱՐԴԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱՍՊԱՐԵԱՆ, 2. ԱԽՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ,  
3. ԱԻԵՏԻՐ ԻՍԱՀԱԿԵԱՆ, 4. ՄԱՐՏԻՐՈՍ ՍՈՐԵԱՆ,  
5. ԱԱՐԴԻՍ ՔԻՒՐԲՃԵԱՆ, 6. ՀՐԱՆԴ ՆԱՍԻՊԵԱՆ:

Քարտուղարութիւն

1. ՇՆՈՐՀՔ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՈՒՍՏԵԱՆ, 2. ՀԱՅԿ ԱՌԱՔԵԼԵԱՆ, 3. ՄՄԲԱՏ ԴԱՎԻՍՏԵԱՆ:



# ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՃՈՂՈՎՈՅ

Ն Ի Ւ 8 Ա. 5 Մ Ա Ր 8 1956

Հայաստանեայց Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց Ժողովը գումարուեցաւ Գահիքէի Հայոց Սռաջնորդարանի գահինին մէջ Մարտ 5, 1956, Երկուշարթի ժամը կէօրուան 12ին: Ժողովին կը նախագահէր Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագոյն Պատրիարք Ն. Ա. Օ. Տ. Տ. Վազգէն Առաջին, որ եւ բացաւ Ժողովը տէրունական աղօթքով: Ներկայ էին Կ. Պոլոսութեան Տեղապահ Տ. Խորէն Եպիսկոպոս, Երուսաղէմի Առաքելական Սթոռոյ Եպիսկոպոս Մինն Տ. Գարեգին Արքապիսկոպոս, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Նախին Տեղապահ Տ. Եղիշէ Մրգեպիսկոպոս, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Նախին Տեղապահ Տ. Խաղ Մրգեպիսկոպոս, Եգիպտոսի Հայոց Սռաջնորդ Տ. Մամրէ Մրգ. Միքունեան, Հիւս. Ամերիկայի Մրեւելեան Թեմի Առաջնորդ Տ. Մամրէ Մրգ. Գալիայան, Եւրոպայի Թեմի Հայրապետական Պատուիրակ Տ. Մերովէ Եպս., Վրաստանի Առաջնորդ եւ Վեհ. Հայրապետի ընկերացող Տ. Վարդան Եպս., Երուսաղէմի Առաքելական Սթոռոյ Եպիսկոպոսներէն Տ. Առելէն, Տ. Հայկագուն, Տ. Պարգև եւ Տ. Հայրիկ Եպիսկոպոսներ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբաններէն Դպրեվանքի Տեսուչ Տ. Երենիկ Եպս., Կիպրոսի Հայոց Առաջնորդ Տ. Դեւոնդ Եպս. եւ Դամասկոսի Թեմին Առաջնորդ Տ. Շաւարշ Եպս., Եւ Դամբիկորնիոյ Հայոց Առաջնորդ Տ. Շնորհի Եպս., որ եւ Ժողովի Ատենադպիր նշանակուեցաւ Վեհ. Հայրապետին կողմէ:

Ժողովի բացման աղօթքէն վերջ Վեհափառ Հայրապետը նախ իր ողջոյնի խօսքն ուղղեց բոլորին եւ ապա անդրադարձաւ որ մեր պատմութեան մէջ լոկ եպիսկոպոսներէ բաղկացեալ նման Ժողովներ վերջին ժամանակներու մէջ տեղի չեն ունեցած: Մեր Եկեղեցւոյ առհասարակ բոլոր խնդիրները, նոյնիսկ գուռ կրօնական բնոյթ կրող հարցեր, ըննարկուած եւ իրենց լուծումը ստացած են այնպիսի Ժողովներու մէջ՝ որոնց մասնակցած են ոչ միայն հոգեւորականներ, այլ նաև աշխարհականներ: Այսպէս է կազմութիւնը ներկայ մեր ազգային Եկեղեցական Ժողովներուն, որոնք գումարուած են էջմիածնի մէջ եւ այսպէս են առհասարակ մեր բոլոր թեմական Ժողովները:

Ապա Վեհափառ Հայրապետը աւելցուց, որ շիտակ ճանապարհին վրայ ենք նաև այսօր, երբ լոկ եպիսկոպոսներէ բաղկացած այս Ժողովը կը գումարենք՝ խորհրդակցելու համար մեր Եկեղեցւոյն վերաբերեալ նիւթերու շուրջ: — Տարբեր կարծիքներ ալ կան, թէ միայն Եպիսկոպոսներէ բաղկացած Ժողովներ եւ անկէ բխող որոշումներ այնքան ալ սովորական չեն եղած մեր մէջ — :

Վեհափառ Հայրապետը հաստատեց թէ Ա. էջմիածնի մէջ նման Ժողով մը տեղի ունեցաւ 1954-ին հանգուցեալ Կաթողիկոսի թաղումէն յետոյ եւ 1955-ին նոր Կաթողիկոսի ընտրութենէն առաջ եւ վերջը: Դէպքերու բերումով, եւ առանց կանխապէս մտածըւած ըլլալու, Եպիսկոպոսաց երրորդ համագումարը տեղի կ'ունենայ այսօր այստեղ, աւելի պատկառելի հանգամանքով, քանի որ ներկայ են մեր նուիրապետական բոլոր Սթոռուներու գահակալները կամ ներկայացուցիչները: «Դրեթէ ոչ մէկ ատեն այսքան բարձրաստիճան հոգեւորականներ մէկ սեղանի շուրջ չեն բոլորուած: Ասիկա կը գտնեմ շատ առողջ եւ շինարար երեւոյթ մը եւ կ'ողջունեմ այս Ժողովը այս ոգիով»:

Վեհափառ Հայրապետը, շարունակելով իր խօսքը, ըստ որ թէեւ մեր սիրուերը այս պահուս այնքան ալ ուրախ չեն, քանի որ մեր մտածումներու վրայ ստուեր մը իջած է ամենուս ծանօթ պատճառներով, այնու ամենայնիւ այն փաստը որ մենք, Հայաստանեայց Եկեղեցւոյ իշխանութիւնը ներկայացնող 17 բարձրաստիճան հոգեւորականներ, ի մի համախմբուած ենք, ինքնին ոգեւորիչ եւ դրական երեւոյթ մըն է: Շատ անգամ Տէրոջ ճանապարհ եւ անոր ներգործելու կերպերը մեզի անհասկնալի կը մնան: Ես համոզուած եմ որ մենք այսօր նման ճամբու մը վրայ կը գտնուինք եւ Աստուծոյ օգնութեամբ պիտի յաջողինք: Մեր դժուարութիւնները հետզհետէ պիտի հարթուին եւ

մեր Եկեղեցւոյ առջեւ լուսաւոր ճանապարհ մը պիտի բացուի, ճանապարհ մը վերապարթումի եւ վերածաղկումի: Այս ճաւաստիքը թէեւ յստակ դատումով չիմ կրնար հիմնաւորել, սակայն այդ կը բխի իմ անկեղծ զգացումներէս: Նման դրական զգացում ունենալ ինքնին մեծ քան է: Վասնզի առհասարակ բոլոր մեծ գործերը զգացումներէ ճամբայ կ'ելլեն եւ կը մտնեն իրենց իրականացման ճամբուն մէջ ժամանակի ընթացքին:

Ապա Վեհափառ Հայրապետը ժողովականներու նկատառման յանձնեց Ժողովի օրակարգը բարկացիք հետեւեալ կէտերէն:

1. — Ընդհանուր զեկուցում Մայր Աթոռոյ ներկայ կացութեան մասին:
2. — Հայաստանեայց Եկեղեցւոյ Սահմանադրութեան հարց:
3. — Հայաստանեայց Եկեղեցւոյ կանոնագրքի կազմութեան հարց:
4. — Ա. Գրքի տպագրութեան 300 ամենակի տօնակատարութիւն եւ այդ առնչութեամբ Աստուածաշունչի աշխարհաբար թարգմանութեան հարց:
5. — Ա. Էջմիածնի Հոգեւոր ձեմարանի կազմակերպութեան ուժեղացման խնդիր:
6. — Արտասահմանէն քանի մը հոգեւորականներ Էջմիածնի հրաւիրելու խնդիր:
7. — Մայր Աթոռի Կողքին հոգեւոր կանառ մը ստեղծելու հարց:
8. — Ա. Էջմիածնի եւ մեր միւս Աթոռներու փոխարարերութեան ծրագիր մը պատրաստելու հարց:

9. — Հայաստանեայց Եկեղեցւոյ բարեկարգութիւն:

10. — Քրիստոնէական այլ Եկեղեցիներու հնույ յարաբերութեան խնդիր:

Առաջարկուեցաւ նաև Ամերիկայի անջատեալ Եկեղեցիներու հարցը զնել օրակարգի վրայ: Գարեգին Պատրիարք ըսաւ թէ այդ խնդիրը կարելի է նկատի առնել «Եկեղեցական բարեկարգութիւն» գլուխին ներքեւ:

Ապա Վեհափառը անցնելով օրակարգի առաջին հարցին, տուաւ իր զեկուցը Ա. Էջմիածնի ներկայ կացութեան մասին: Նախ յիշեց թէ 1954 Մայիս 9ին ի Տէր ճանդեաւ Տ. Գէորգ Զ. Կաթողիկոս: Թաղումէն վերջ, Եպիսկոպոսական նիստի մէջ, կարդացուեցաւ ճանգուցեալ Հայրապետին կտակը, որով նա տեղակալ կը նշանակէր Երուսաղէմի Պատրիարքութեան Տեղապահ Տ. Եղիշէ Արքապիսկոպոսը: Եղիշէ Արք. ինչ ինչ պատճառներով չկրցաւ Էջմիածնի նրթալ: Մայր Աթոռը զեկավարուեցաւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի կողմէ, բարկացած Յ հոգեւորական նև Յ աշխարհական անդամներէ. հոգեւորականներէն մին նշանակուեցաւ Գերք. Հոգեւոր Խորհուրդի նախագահ: Վեհափառը իրեւ անդամ Խորհուրդի՝ պատճենութիւն ունեցած է նաև շրջելու Կովկասի հայաշատ կեղրոնները, Պագու, Թիֆլիզ եւ Խոստով, Կիրովապատ, եւ մօտէն շփման մէջ մտնելու եւ ծանօթանալու այդ շրջաններու հայութեան: Վեհափառ Հայրապետը անգամ մը եւս շիշտեց թէ ընտրութեան օրերուն ինք ամէն նիգ թափած է որ Կաթողիկոսական ընտրութիւնը իր վրայ չկեղրոնանայ, բայց եկած է պահ մը, ըստ Վեհափառը, որ «չկրցայ յամառիլ եւ ինքզինքս Աստուծոյ յանձնելով ճամբայ ելայ»: Ն. Սրբութիւնը հաւաստիացուց, որ բոլոր նպաստաւոր պայմանները կային որպէսպի Ա. Էջմիածնի մտնէր իր պատմական գերին մէջ՝ իրեւ կեղրոն Հայց. Եկեղեցւոյ, ինչ պէս եղած էր զարերու ընթացքին: Ընտրութեան յաջորդող երեւոյթներ եկան հաստատել այս իրականութիւնը: Իր իսկ բառերով.

«Հոգեւոր վերածննդեան ալիք մը անցաւ ամբողջ հայ ժողովուրդին վրայէն, այդ երեւոյթը յստակ ծեւ առաւ թէ ընտրութեան ընթացքին եւ թէ անկէ վերջ»: Ապա թուեց այն գործերը. որոնք կատարուած էին Ա. Էջմիածնի մէջ ընտրութեանին ի վեր:

Ա. Կերպարանք տրուած է Մայր Աթոռի Միաբանութեան: Մշակուած է վանական պարզ կանոնագրութիւն մը, հիմնուած ժուժկալութեան, աղքատութեան եւ ճնական պարզ կանոնագրութիւն մը, հիմնուած ժուժկալութեան, աղքատութեան եւ ճնական պարզ կանոնագրութիւնները եւ Միաբանութիւնը՝ յատկապէս երիտասարդներ՝ սիրով եւ ոգեւորութեամբ ենթարկուած են անոնց:

Բ. Մարրուած է վանքին մթնոլորտը, որոշ հոգեւորականներ, որոնց ներկայութիւնը վանքէն ներս բաղծալի չէ եղած, հեռացուած են:

Ք. Ս. էջմիածնի երիտասարդ Միարանութիւնը յուսալից եւ խոստմնալից է. անոնց հոգեւոր դաստիարակութիւնը աւելի ամուր հիմքերու վրայ դնելու համար միջոցներ ձեռք առնուած են, օր. Ս. Գրիգ ընթերցում, շաբաթը երկիցս քարոզխօսութիւն, եւայլն:

Պ. Զեռնաղբուած են 7 նոր սարկաւագներ:

Ե. Կրնատուած է աշակերտաց թիւը. ձեմարան պահուած են այն աշակերտները՝ որոնք յոյս ներշնչած են, թէ պիտի նուիրուին եկեղեցական ծառայութեան: Ներկայիս աշակերտաց թիւն է 24, բաժնուած երեք դասարանի վրայ:

Ն. Էջմիածնի պաշտօնաթերթի խմբագրութենէն ճրաժարած է Փրոֆ. Ա. Աբրահամեան, իր տեղը անցած է Փրոֆ. Ա. Առաքելեան:

Է. Ներքին թեմեր վերակազմուելու վրայ են, նոր եկեղեցիներ հետզհետէ պէտք է բացուին. բացուած է Մոսկուայի եկեղեցին. եկեղեցիներ վիրաբանալու հարցը նպաստաւոր ճանապարհի վրայ է, դժուարութիւնը հոգեւոր մշակներու պակասութեան մէջ է:

Զ. Բացուած է յատուկ աշխատանոց՝ ուր կը նորոգուին եկեղեցական սպասներ:

Բ. Կարգաւորուած են դիւնատունը եւ Մայր Սթոռի հաշուապահութիւնը, իրենց ուրոյն պաշտօնեաներով:

ՆԵՐԿԱՎՈՐ ՀԱՅՈՒԹԻՒՆ. — Մայր Սթոռի նիւթական կացութիւնը մխիթարական է. ներքին եկամուտներ բաւականաչափ են. տեղական եկեղեցիներու մոմավահառութեան արդիւնքը կը յատկացուի Մայր Սթոռին: Եթէ թեմեր աւելի լաւ կազմակերպուին՝ եկամուտներ կարեւոր չափով կրնան աւելնալ: Մայր Սթոռի պիտոնէն է 1.800.000 մուրի: Հաւանաբար բաց ունենայ Մայր Սթոռը տարուան վերջը, կը յուսացուի այս բացը գոցել արտասահմանի թեմերէն եկած նուիրատուութիւններով: Կայ նաև եկեղեցիներու նորոգութեան հարց: Այս բոլորը կը մտածուի իրազործել արտասահմանի հայութեան օժանդակութեամբ եւ հաւանաբար նաև Գալուստ Կիւլպէնկեանի Ֆոնտէն կատարուելիք յատկացումներով:

Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը, բաղկացած է չորս եպիսկոպոսներէ եւ հինգ աշխարհական անդամներէ, եւ կը գործէ կանոնաւոր կերպով: Ա. Խսահական, իրեն պատուոյ անդամ, թանկագին օժանդակ մըն է Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին մէջ, Խորհուրդին կը նախագահէ Կաթողիկոս:

Այս բոլոր ծրագիրները, ըստ Վեհափառը, կը հիմնուին գիտակցութեան մը վրայ, թէ Հայաստանեայց Ս. Եկեղեցին մէկ ամբողջութիւն է, զլուխ ունենալով Ս. էջմիածնինը եւ գործակից միւս նուիրապետական Սթոռները եւ թեմերը: Այս գիտակցութիւնը ամէն բանէ վեր պէտք է դասել: Այս գիտակցութեամբ մենք որոշեցինք այցելել արտասահման եւ անձամբ մասնակցիլ Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետական ընտրութեան: Թէեւ ժամանակին հասանք Անթիլիաս, սակայն դժբախտաբար չտեսանք գիտակցութենէ մը բխող պայմաններ Անթիլիասի մէջ: Մեր գերագոյն մտահոգութիւնը եղաւ Անթիլիասի ընտրութիւնները կատարուած տեսնել համաձայնութեան եւ համերաշխութեան մթնոլորտի մը մէջ: Վեհափառը իսպատ մերժեց կարգ մը թերթերու անպատախանատու վերազրումը թէ Մայր Սթոռ կուգայ Անթիլիաս յետին միտքերով: «Մեր միակ նպատակն էր, յարեց Նա, որ Անթիլիաս որեւէ ձեւի տակ գուրս չմնար Հայաստանեայց Եկեղեցւոյ սիրոյ ամբողջութենէն: Մենք դժբախտաբար այս ոգին չտեսանք այստեղ: Միրոյ, եւ համաձայնութեան նպատակին ի վերջոյ պիտի հասնինք. Աստուած պիտի օգնէ մեզի եւ պիտի լուսաւորէ մեր ճամբան»:

Ամեն. 8. Գարեգին Պատրիարք Բոլորին անունով շնորհակալութիւն յայտնեց Վեհափառ Հայրապետին իր յուսազրիչ զեկուցման եւ հակառակ դժուարութեանց՝ իր ոգեւորիչ լաւատեսութեան համար: Յոյս եւ վստահութիւն յայտնեց, որ Հայաստանեայց Եկեղեցին պիտի պահպանէ իր միութիւնը երեք նուիրապետական Սթոռներու եւ թեմերու անկեղծ եւ անշահախնդիր գործակցութեամբ Մայր Սթոռ Ս. էջմիածնի հետ:

Ժողովի առաջին այս նիստը վերջացաւ ժամը 1ին, ժամը 5ին վերստին գումարուելու որոշումով:

(ՏԱՐՈՒՆԱԿԵԼԻ)

**ԳՐՈՒԾԿԱՆ****ՈՎԿ Է ԲԱՐԻ**

Աշխարհի վրայ զարմանալի մարդիկ կան, զարմանալի իրենց տղիտութեամբ՝ Մարդիկ՝ որոնք կը կարծին թէ իրենք սուրբ են և փրկութեան պէտք չունին և իրենց այս աշխարհին անտեղիակ վիճակով, իրենց տղիտութեան մէջ կը խորհին թէ քանի որ մարդասպանութիւն չեն ըրած, քանի որ զողութիւն չեն ըրած, քանի որ ուրիշներուն նեղութիւն չեն պատճառած, ուրիշներուն է որ ըստին թէ իրենք սուրբ և արգար մարդիկ են: Կրնանք ըստել թէ աշխարհի մարդոց մեծ մասը այդպիսինիրէն է բազկացած: Բայց անոնք կը մոռնան որ ըստած է չէիք ոք բարի բայց մի Աստուածո, Աստմուկրզուն ալ կ'ըսէ: Աւրեք չկայ մէկը աշխարհի մէջ որ բոլորովին բարիք գործէ, նոյնիսկ մէկ հոգի չկայ:

Արդարեւ, երբ մտածելու ըլլանք Աստուածոյ վրայ, երբ մեր մտքին և հոգիին մէջ մեր տկար մարմառվ ջանանք պատկերացնել Աստուածոյ մէծութիւնը, ամենակարուղութիւնը, բարութիւնը և վերջապէս Աստուածոյ բոլոր կատարելութիւնները և միւս կողմէ գառնանք և մեր անձին վրայ ակնարկ մը նետենք, մեր տկարութիւններուն վրայ, մեր փորձութիւններուն վրայ, այն ատեն է որ Աստուածոյ լոյսին ներքե կը տեսնենք թէ մենք որքան մեղաւոր ենք:

Վասնզի կարելի չէ որ մէկը համարձակի ըստել թէ ինք սուրբ և կատարեալ մարդ է, որքոն ատեն որ կ'ապրի այս աշխարհի մէջ: Ինչպէս Ս. Պուկաս կ'ըսէ: «Աչ է մարթ չը զայ զայթակղութեանո: Վասնզի չկայ մարդ մը որ չգայթակղի երբ կը խօսի մեղքի և ներողութեան մասին: Աշխարհը այնպիսի վայր մըն է որ երբ կը քարենք անոր մէջ, մեր սոքերը քարերու կը զարնուին և կ'իշնանք. կ'իշնանք մեղքի մէջ:

Սակայն բաւական չէ միայն մեղ համար մեղքէն զերծ մնալ: Աւելին կը պահանջուի մեղմէ: Մեղքերը երկու տեսակ են, ներգործական և զանցառական: Ներգործականը անոր մէջ, պէտք է համար զերծ մեղքը պահպան առաջնորդութիւնը և խայտալը ուրախութենէն, ճիշդ այդպէս երբ քրիստոնեան ներկայանայ Աստուածոյ և Անոր անտես աշքին առջն խոստովանի իր մեղքը, Աստուած քին առջն խոստովանի իր մեղքը, Աստուած կը ներէ և զայն կ'ընէ մաքուր քան զլոյս: Ո՞վ կրնայ մեղ ներել եթէ ոչ Աստուած:

Հպարտ, ամբարտաւան կամ նախանձու ըլլանք: պէտք չէ բարկանանք: պէտք է հրաժարինք բոլոր այն եօթը ծանր, մահացու մեղքերէն՝ որոնք մեր հոգին կ'ապականեն և որոնց հետեանքով մենք ամէն անօրէնութիւն կ'ընենք: Մեղքերէն ամենէն մէծն ու առաջինը՝ հպարտութիւնը, աղբիւրն է ամէն չարեաց: Առաջին մարդով այդ մեղքը զործեց և ամէն մարդ որ կը ծնի այդ մեղքը ունի: Վասնզի եթէ ինքը զինքը ընկերէկ աւելի կարեսը մէկը չնկատէիր, ինչո՞ւ պիտի գողնալիր անոր ինչքը: Ինչո՞ւ պիտի վնասէիր ընկերիդ, եթէ զուն ինքինքը աւելի բարձր չնկատէիր:

Բայց չի բաւեր որ մենք ներգործական կարդ մը մեղքերէ հեռու կենանք, այլ պէտք է հրաժարինք նաև զանցառական մեղքերէն: այսինքն մեր պարտականութիւնները չկատարելով՝ աւելի մեղք կը զործենք: Մեղի ծանօթ է բարի Ասմարացին առակը: Առաջին անցնողը, Դեստացին, ներգործական մեղք մը չգործեց: Բայց իր մեղքը աւելի ծանր էր՝ քանի որ անկեալը անտեսեց:

Եթէ մեր կենանքը զիտենք, պիտի տեսնենք թէ որքան զանցառական մեղքեր կը զործենք: Մեր պարտաքն է կոռուի այս մեղքերուն զէմ: Արբութեան ճամբուն վրայ քարել պէտք է և չնպարտանալ թէ մենք արդար ենք, վասնզի, սրբութեան և արդարութեան սկիզբը և պայմանը մեղքին ճանաչումն է: Ո՞վ կրնայ լուսը մազցիկ եթէ շգիտեր թէ ինք ստորոտը կը գտնուի: Ի՞նչպէս կարելի է յառաջանալ երբ չենք զիտեր թէ մենք ետև ենք մնացած: Մաքսաւորին պէս պէտք է կուրծքը ծեծել և մեղայ ըստել: որովհետեւ ամէն մեղք զԱստուած կը վիրաւորէ և մեղ մահուան կ'առաջնորդէ:

Ճենք կրնար զայթակղութենէն զերծ մնալ: Ինչպէս մահուակը իր յանցանքը կը խոստովանի և հայրը կը ներէ անոր և զայն կը սիրէ և անոր աչքերուն մէջ կը տեսնէ անոր երջանկութիւնը և խայտալը ուրախութենէն, ճիշդ այդպէս երբ քրիստոնեան ներկայանայ Աստուածոյ և Անոր անտես աշքին առջն խոստովանի իր մեղքը, Աստուած քին առջն խոստովանի իր մեղքը, Աստուած կը ներէ և զայն կ'ընէ մաքուր քան զլոյս: Ո՞վ կրնայ մեղ ներել եթէ ոչ Աստուած:

Մահուեկին ուրիշ մանուկ մը կրնա՞յ ներել: Ի՞նչ բան կրնայ հաւասարիլ այն երջան-կութեան զոր մանուկը կ'ունենայ երբ իր հայրը կը ներէ իրեն: Մարզուն ներողութիւնը չի կրնար տալ մեզ այն երջանկութիւնը զոր Աստուծոյ ներողութիւնը կու տայ: Աստուծած կը ցուցնէ մեզ միջոցները որոնց չնորհիւ կրնանք արժանանալ իր ներողութեան: Այդ միջոցները Եկեղեցւոյ խորհուրդներն են զոր ինք Աստուծած հաստատեց: Ներողութեան կ'արժանանանք խոստովանելով քահանային առջին, սակայն անոր մէջ և անոր ետին տեսնելով զԱստուծած:

Մեր մեղքին դէմ մղած կոիւը մեր հոգիին ուժ կուտայ: Հոգիին այս զօրութիւնն է որ մեզ կը խոստանայ աւելի մեծ երջանկութիւն, փառք, կեանք, յաւիտենական կեանք: Այդ կոիւի շարունակական պայքարի մէջ մեզ զօրացնելու համար Աստուծած հաստատեց Սուրբ Հաղորդութիւնը: Ինչպէս մեր մարմինը մնունդով կ'ապրի, նոյնպէս հոգին կ'ապրի Ս. Հաղորդութեամբ: Այսպէս մենք կրնանք վերստին կանգնիլ երբ գայթակղութիւնը գտյ և իյնանք: Զի կրնար գայթակղութիւնը չգալ, կ'ըսէ Աւետարանը, բայց երբ այդ գայթակղութիւնները կուգան, պէտք է զիտանանք որ Աստուծած մեզի կուտայ միշտ՝ վերստին կանգնելու պատեհութիւնը:

Բայց մեր էութեան և մեր հոգիին խորեէն եկող ապաշաւին ձայնը վարժութիւնը ըլլալու չէ երբեք, և ոչ ալ մեղան շրթներու վրայ յանկերգ մը: Մեր Տիրոջ՝ Քրիստոսի կենարար մարմինը և արիւնը մեր մէջ ընդունելէ առաջ պարտինք մեր ժոքերը և սրտերը սրբել և անմեղութեամբ բացուիլ առ Աստուծած օխոստովան լինելով զգալտնիս սրտից մերոց ծածկագիտին Աստուծոյն: Մեր համրուած օրերը այս աշխարհի վրայ, նպատակ պէտք է ունենան քրիստոնավայել կեանքով մը շահիլ յաւիտենական կեանքը: Անխոստովան մնացած մեղերը մեր ներսիդին կը նմանին պալարի մը: Անհամբեշա է որ զիտակցինք և սաղմոսերգուին նման ճիգ ընենք խոստովանելով թեթենալու մեղքերու ծանրութենէն և սուրբ, մաքուր խզնով մը ընդունինք մեր Տէրը: Պէտք է խոստովանիլ զիտակցորէն. — «Զանօրէնութիւնս իմ ես ինձէն

զիտեմ, և մեղք իմ տռաջի իմ են յամենայն ժաման:

Եթէ Աստուծած կը ներէ մարդուն, նոյնպէս մենք, նոյն սիրով և քաղցրութեամբ լեցուած, պէտք է ներենք մարդոց, վասնզի մենք Աստուծոյ զործակիցներն ենք: Երբ Աստուծած կը ներէ, մենք սէլենք որ քէն կամ ոխ պիտի պահենք. ասոր համար Դուկաս Աւետարանիչ կ'ըսէ. «Եթէ եղբայրդ քու դէմ մեղանչէ և վերջը ներողութիւն խնդրէ, պիտի ներես և եթէ պէտք ըլլայ եօթանասունեօթը անգամ եօթը, պիտի ներես: Վասնզի երբ մենք կ'իյնանք, զիտենք որ մեր եղբայրն ալ կ'իյնայ: Այսպէս միայն կրնայ քրիստոնեայ բանակը յառաջ երթալ, կրնայ յաղթութեան երթալ, և մենք, իրբ այդ բանակին զինուորները, կուիւն օրէնքները, սիրոյ օրէնքը, պէտք է պահենք:

Բայց մեր Տէրը Դուկասու նոյն գլուխին մէջ կ'ըսէ. «Վայ անոր որուն ձեռքով կուզայ գայթակղութիւնը»: Դուն երբ ընկերոջ ոտք զնես, երբ եղբօրդ մեղքին պատճառ ըլլաս, վայ քեզ, զուն դժուսքին աւելի խորերը պիտի նետուիս. մեղք զօրծելը յանցանք է, իսկ մեղքի պատճառ ըլլալը շատ աւելի մեծ յանցանք, որովհետեւ ոչ թէ գուն միայն մեղքի մէջ կ'իյնաս, այլ ուրիշն ալ կը ձգես. վասնզի երբ մէկուն պատճառ կ'ըլլաս, այդ մէկն ալ ուրիշի մը պատճառ կ'ըլլայ, այսպէս կը շարունակուի և բանակը կը պարտուի, մեղքի համաձարակի մը զոհ երթալով:

Որքան ատեն որ յաղթական դրօշին տակ յառաջ երթանք, մեր հոգիին մէջ պիտի յորգի երջանկութիւնը, վասնզի յառաջ երթալուն և յաղթանակին ու կեանքի նուաճումին մէջ կը կայանայ ճշմարիտ երջանկութիւնը:

Դ. Վ.



# ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ

## ԱՃԻԱՐՔԱԲԱՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ

Վերջերս Գահիքէի մէջ 1956, Մարտ  
5-8ին գումարուեցաւ Եպիսկոպոսական  
ժողով մը, Էջմիածնայ Ամենայն Հայոց  
վեհափառ Վազգէն կաթողիկոսի նախաւ-  
ձենութեամբ և իրեն նախագահութեան  
ներքեւ ժողովին ներկայ էին կ. Պոլոսյ  
Ամենապատիւ Տ. Գարեգին Պատրիարք  
Խաչառուրեան, Երևանադէմի Պատրիարք  
քական Տեղապահ Տ. Եղիշէ Արքեպօ-  
Տէրտէրեան և 13 ուրիշ հայ եպիսկոպոս-  
ներ։ Այս Եպիսկոպոսական ժողովը՝ կար-  
գապահական և կանոնական կարգ մը հար-  
ցերու շուրջ իր տուած մասնաւոր որո-  
շութերէն յետոյ, ունեցաւ նաև ութը  
կարեւոր և Հայ եկեղեցին համար խիստ  
կենական որոշութենք՝ որոնցմէ երրորդն  
է հետեւեալը։

«Որոշուեցաւ Հայերեն Ասուածառւնչի  
սպազրութեան 300ամեակին առիր աւխար-  
հաբարի քարգմանել եւ նրանակել Աս-  
ուածառւնչ Մատեանք։ Այս զործին զեկա-  
վարութիւնը յանձնուեցաւ Ամենապատիւ Տ.  
Գարեգին Պատրիարքին, որ պիտի կազմէ նինդ  
նողինոց յանձնախումբ մը, ձեռնարկը ի  
զլուի հանելու 1966 բուականեն առաջ»։

Տպագրութեան գիւտէն ետքը 1666  
թուականին էր որ առաջին անգամ հրա-  
տարակուեցաւ մեր գրաբար Աստուածա-  
ռանչը՝ Հոլանտայի Ամսթերտամ քաղաքին  
մէջ, Էջմիածնայ հաշուոյն, Երեւանցի Ռու-  
կան վարդապետի ձեռամբ։ Այս իսկ պատ-  
ճառաւ 1966ին հայ ժողովուրդը պիտի  
տօնէ հայերէն գրաբար Աստուածառունչի  
տպագրութեան 300ամեակը։ Եպիսկոպո-  
սական ժողովի որոշման համեմատ յառա-  
ջիկայ 10 տարուան ընթացքին պէտք է  
տեղի ունեցած ըլլայ Աստուածառունչի այս  
աշխարհաբար թարգմանութեան հրատարա-  
կութիւնը, որ նկատուի այն Հայոց Եկեղե-  
ցւոյ արդի լեզուով լոյս տեսած պաշտօ-  
նական Ս. Գիրքը։

\* \* \*

Այս ձեռնարկին յաջողութիւնը ապա-  
հովելու համար կան մի քանի կարեւոր կէ-  
տեր, որոնցմէ մին է զայն հավանաւորող  
անձին ձեռնասութիւնը ու անձնական ար-  
ժանիքը, ինչպէս նաև նուիրումն ու հա-  
ւատքը իր ստանձնած զործին հանդէպ։  
Աւախ ենք որ կ. Պոլոսյ Պատրիարքին պատ-  
րիարք կը լրացնէ այս պայմանները իր  
վրայ ինքը կամաւորապէս արդէն իր անձ-  
նական ջանքերով նոր Կտակարանը ամ-  
բողջութեամբ արգի զրական հայերէնով  
թարգմանած և հրատարակած է 1943ին,  
Պուէնս Այրէսի մէջ, իր կը պաշտօնա-  
վարէր հոն, Հարաւային Ամերիկայի իրը  
կաթողիկոսական պատուիրակ։ Արմաշի  
մտացի ու փայլուն շրջանաւարտներէն մին  
է Պատրիարք Սրբազնը որ տակաւին Ար-  
մաշ չմտած ուսած է նաև Վենետիկի մէջ։  
Քաջ զրաբարագէտ է, զարգացեալ եւ Եւ-  
րոպական մի քանի լեզուներու տեղեակ։  
Իսկ իրը հաւատաւոր ու գաղափարապաշտ  
եկեղեցական բարձր պահած է միշտ իր կոչ-  
ման վեհութիւնը։ Այս տեսակ ձեռնարկի  
մը զեկավարութիւնը ստանձնելու և զայն  
ի գլուխ հանելու ներկայիս յարմարագոյն  
անձն է կ. Պոլոսյ պատրիարքը, որուն  
վատահած է եպս ժողովը այս սուրբ զործը։

Յաջողութիւնը ապահովող երկրորդ  
կարեւոր կէտն է մասնագէտներ զանել և  
զործը բաժնել անոնց մէջ՝ իւրաքանչիւրին  
պայմաններուն համեմատ։ Երբ Եղիպատոսի  
Աղեքսանդրիա քաղաքին մէջ Հին Կտա-  
կարանի երայիցերէն բնագրէն յաւնարէն  
թարգմանութիւնը տեղի կ'ունենար։ Պաղո-  
մէոս թագաւորի (Ն. Ք. 285-247) քաջա-  
լերութեամբ, զործը բաժնուեցաւ 70 մաս-  
նագէտ հրեայ գպիրներուն, որոնք իրարու-  
հետ զործակցաբար յաջող ցուցին ձեռնար-  
կը։ Այս իսկ պատճառաւ անիկա «Եօթա-  
նասնից թարգմանութիւն» (Septuagint) ա-

նունը կը կրէ իր վրայ: Աստուածաշունչի անդիմիքն թարգմանութիւնը կատարուած էր Ժ. գարու մէջ ձան Աւելլիֆի ձեռամբ: Բայց երբ Անգլիոյ ձէրմո թագաւորը՝ 1607ին ուղեց աւելի կատարեալ ու լաւ թարգմանութիւն մը ունենալ, 47 մասնագիտներ գտաւ և զանոնք ն խումբերու բաժնելով գործը անոնց յանձնեց, և անոնցմէ ամէն մէկը սկսաւ թարգմանել իշրին ինկած բաժնը: Երկու տարի և ինը ամիս տեսեց թարգմանութիւնը և ապա հրատարակուեցաւ ամբողջութեամբ: Դոյն գործի բաժնուումի հիման վրայ մեր այս աշխարհաբար թարգմանութիւնն ալ կրնայ ի գուշան հանուիլ:

Աստուածաշունչ Մատեանը, բացի իր պարագանոն մասերէն, կը բաղկանայ 66 կանոնական գիրքերէ, որոնցմէ 39ը կը զանուի Հին' և 27ը Նոր Կոտակարանի մէջ: Բարեբախտութիւն մըն է օր, ինչպէս վերը յիշուեցաւ, Նոր Աւետի 27 գիրքերը արդէն աշխարհաբարի թարգմանուած ու հրատարակուած են հատորի մը մէջ Գիրեզին պատրիարքի զոհողութեամբ: Ուստի ներկայ գործն է մինակ Հին Կոտակարանի 39 գիրքերը արդի աշխարհաբարի վերածելու համար բաժնել բարձր ուսումնով օժտուած հայ եկեղեցականներուն՝ և եթէ կայ, մասնագիտ աշխարհականներուն ես: Այս ուղղութեամբ կարելի է օգտուիլ նաև Վենետիկի և Վիեննայի Միաբանութեան զիտուն անդամներէն, նոյնպէս Եւրոպացի և Ամերիկացի հայերէն, երբայերէն ու յունարէն լեզուներու տեղեակ մասնագիտ զիտուննեն:

Թարգմանութեան այս ձեռնարկը թէն Հայ եկեղեցին կը բղիսի, բայց յարանուաշնական հանգամանք ունենալէ աւելի զուտ հայկական համազգային բնոյթ կրող հարց մըն է, և այդ իսկ պատճառաւ կը հետաքրքրէ բովանդակ հայութիւնը: Հայերէնը ամբողջ հայութեան լեզուն է: Հետեաբար ինչպէս մեր նախնաց գրաբար Աստուածաշունչը, նոյնպէս այս հրատարակուելիք աշխարհաբար թարգմանութիւնը սեփականութիւնը պիտի նկատուի հայ ժողովուրդի բոլոր խաւերուն, առանց յարանուաշնական և հատուածական խարութեան:

Թարգմանիչները կրնան աչքի առջև ունենալ մեր գրաբարին հետ միասին միաւ-

խնարներու աշխարհաբար Աստուածաշունչը, Ներսէս Պատրիարք Վարժապետանի խնդրանքով Ս. Գրոց Ընկերութեան հրատարակած գրաբար Ս. Գիրքը, որուն մէջ նշանակուած են երրայեցերէն բնագրի և յաւնական թարգմանութեան միջն զանուած տարրերութիւնները: Նմանապէս վերջերս նոր սրբագրուած անգլիերէն թարգմանութիւնը կրնայ լաւ ուղեցոյց ըլլալ թարգմանիչներուն համար: Եւ զարու մէջ մեր նախնիք Հին Կոտակարանը հայերէնի վերածեցին Եօթանասնից թարգմանութեան վրայէն: Լաւ է ուստի աչքի առջև ունենալ նաև թէ՛ այն և թէ՛ բուն երրայեցերէն բնագիրը:

Երբ թարգմանութեան գործը աւարտի, Ս. Պատրիարք Հայրը իր վերջնական սրբագրութիւնները կատարելէ ետք զայն կը յանձնէ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատողութեան, առ ի վաւերացում:

\* \* \*

Ուրիշ կարեսոր կէտ մըն ալ այս ձեռնարկին ծախքը հոգալու հարցն է: Գործը որքան հակայ է, նոյնքան ծախսալից: Բայց որ այս ծախքը հայթայթելու համար կրնայ դիմուիլ կարգ մը միջոցներու:

1. — Անհատական կամաւոր նուէրներէ դուրս՝ տարուան ընթացքին որոշել կիրակի մը — տաղաւարներէն մին կամ ուրիշ տօնական յարմար օր մը — և այդ առթիւ դրամ հանգանակել այս նպատակին համար բոլոր հայ եկեղեցիներուն մէջ, կեզրոնէ մը տրուած հրահանգին վրայ, առաջնորդարաններու հակողութեան ներքեն:

2. — Դիմել միաժամանակ այս նպատակը սիրող բարեկեցիկ հայերու, բացառիկ նույնբառուութիւններու համար: Երբ Գարեզին պատրիարք թարգմանեց Նոր Կոտակարանը, անոր հրատարակութեան ծախքը իրեւ մեկենաս, Հարաւային Ամերիկայէն թունեան եղբայրները հոգացին: Այս գործին համար ալ երբ հայ ժողովուրդին զիմուիր, նոր Թունեաններ կրկին կրնան երնան գալ անտարակոյս:

3. — Անգլիական և Ամերիկեան Սուրբ Գրոց հրատարակչական ընկերութիւններուն ևս կրնայ զիմուիր, օգտուելու համար անոնց ալ աջակցութենէն: Սուրբ Գիրք հրա-

տարակող սոյն ընկերութիւնները, առանց յարանուանական խտրութեան, արդէն այս նպատակին համար կազմուած են։ Անգլիոյ Աստուածաշնչական Ընկերութիւնը 1817ին, մեր Աստուածաշունչի զբարար թարգմանութեան բնագրէն Կալկաթայի մէջ տպագրել տուաւ 2000 օրինակ։ Միաժամանակ թուսական Աստուածաշունչի Ընկերութիւնը 5000 օրինակ հրատարակեց և ցրուեց Աստուածաշունչի զբարար թարգմանութենէն։ Գրաբար Աստուածաշունչի հրատարակութեան առթիւ, Վարժապետեան ձեռնարկը յաջողցնելու համար այս ընկերութիւններուն օժանդակութիւնը վայելեց։ Երբ նորքէն դիմուի Ս. Գրոց ընկերութիւններուն, անոնք նիւթական աջակցութիւն տալէ զատ, թերեւս մասնագէտներ ալ կը տրամադրեն, թարգմանութեան գործը դիւրացնելու համար։

Բայց և այնպէս, առանց օտարին դիմելու, իթէ կրնանք մեր ազգային միջոցներով ապահովել ձեռնարկին յաջողութիւնը, ի հարկէ աւելի նախընտրելի է։

\* \* \*

Այս ձեռնարկը նիւթական ու բարոյական գոհողութիւն պահանջող հսկայ գործ մըն է, բայց արդիւնքը լիովին կ'արգարացնէ տեղի ունենալիք բոլոր գոհողութիւնները։ Որովհետեւ անիկա ունի մեղի համար թէ՝ ազգային և թէ՝ կրօնական տեսակէտէ մեծ նշանակութիւն։

Անոր ազգային նշանակութիւնը հայերէն լեզուի և հայ մշակոյթի զարգացման տեսակէտէն է։ Արդի աշխարհաբար լեզուն այս առիթով աւելի պիտի յզկուի, և ասիկա ինքնին մեծ նպաստ մըն է մեր ազգային մշակոյթին համար։ Իսկ ամենամեծ օգուտը այս ձեռնարկին իր կրօնական հանգաման-

քին մէջ է։ Քանզի այն ի բնէ կրօնական բնոյթ կրող ձեռնարկ մըն է։

Երբ գործը աւարտի և այս աշխարհաբար թարգմանութիւնը երկու կաթողիկոսարաններու և երկու պատրիարքարաններու կողմէ կոնդակներով ներկայացուի հայ ժողովուրդին՝ որ կարդայ զայն օրուան իր հասկցած լեզուով և օգտուի անոր հոգեպարար պատգամներէն, ասիկա հայութեան մէջ կը ստեղծէ մեծ խանդավառութիւն և կրօնական վերածնունդի նոր չրջան մը։

Հինգերորդ դարու մէջ երբ Ս. Մահակի և Ս. Մեսրոպի ձեռամբ Աստուածաշունչը հայերէն լեզուի թարգմանուեցաւ, պատմութենէն զիտենք թէ ինչ եղաւ արդիւնքը։ Մեր մէջ յառաջ եկաւ կրօնական մեծ արթնութիւնն մը, որուն անմիջական ազգեցութեան նիւթքն ոչ միայն եկեղեցականներ և աշխարհականներ՝ այլ հայ իզական սեռը, Տիկնայի փափկասունն նաև Ս. Դիրք կը կարդային, կ'աղօթէին և Աաղմաս կ'երգէին հանապազ։ Եւ յառաջ եկած կրօնական այս վերածնունդը նկարագրելու ատեն պատմաբան Ղազար Փարպեցին Եսայիի հետեւալ խօսքը փոխ առնելով կ'ըսէ։ Անսունդոյ խօսքը երկիրը այնքան լեզուց՝ ինչպէս ջուրը ծովը։

Հայ եկեղեցին իր զարգացման համար անհրաժեշտօրէն այժմ ևս պէտք ունի այս տեսակ վերածնունդի մը, որուն նախնական քայլերէն մին է ի հարկէ ժողովուրդին ձեռքը տալ իր հասկցած լեզուով Եկեղեցիին պաշտօնական Աստուածաշունչ Մատեանը՝ որ կարդայ զայն ու հետաքրքրուի իր կրօնքով, և իր եկեղեցիին բարոյական ազնուացուցիչ ու գեղեցկացուցիչ արժէքներով։

Գր. Ա. ԱԱՐՈՅԵԱՆ

## ՍԵՆ-ՏԸՆԻԻ ՏԱՃԱՐԻՆ ՄԷԶ

Այցելելով Լեռն Ռուսինեան քազարարի դամբարանը

Սէն Տընիի տաճարին մէջ հրնադաշտեան,  
Խորաններ ցուրտ,  
Պալպրացող կանքեղ ու մոմ,  
Կամաւներէն կարող եւկիւղ  
Անդէնական բասուերներուն  
Ու գամբարանն հայ արքայի մ'նկերական,  
Օ՛, բաւական եղան ինձի  
Ու ես անցնիմ միջոցներէն անհանգըրւան,  
Գամ բախելու  
Աււ, մոհազդու  
Դարե ու շրջանն  
Մեր ազգային հե՛ք Պատմութեան...  
Ո՛վ գահազուրկ հայոց արքան,  
Ցաւէս խաբուած ու տանջակոն  
Խոլ խաղերէն բազարական,  
Խոսունեներէն օսարական  
Ու գաւաղիր սազրանեներու  
Դուն զո՞ն աժան...  
Արշաւներուն եւ ռազմիերու  
Հուր ու բուրէն հալածական,  
Աղջակիզօ՞ւմ ախորական,  
Աղջո՞յն ենզի...  
Դարե՛ր յետոյ, Սէնի ափին  
Օ՛ ցաւազին  
Մեր հանդիպո՞ւմն այս գաղրական...  
Ցուզումնավառ ու եւկիւղած՝  
Շիրմիդ դիմաց՝  
Խա կը հակիմ վիճերուն վրայ մեր անցեալին...  
Ու գողդդազին՝  
Կը զնենմ խորքը լրխումիդ, այս գաւանան...  
Օ՛, ողջո՞յն ենզ կարօսազին,  
Դուն վերջին լոյսը սրբազն,  
Թագապասակ մեր կամարին...:  
Այս ողջոյնով կարօսախանձ՝  
Կը միանան ու կը ձուլուին կարծես տակաւ,  
Դարերն անցեալ եւ ապագան  
Եւ դուն ու ես,  
Խոհերդանիթ դարձած այլեւս  
Վերապրումի մեծ խորհուրդին՝  
Դուրս կը բռչին  
Մընոլորտէն այս մահատան  
Ա՛լ բասացած ուժ ու մական  
Կեան ու շարժում,  
Մեծ իրաւունք զոյութեան:  
Լըման ընդմիւտ  
Մոխիրներուն անդոն ու վիւս,

Միածանի զոյներուն պէս լրւածածան՝  
Ա՛լ կը մեկնինք դեպի սահմանն  
Հայրենական մեր աշխարհին...:  
Ցանձնած ձեռներդ  
Խմ ձեռներուս զորովանին,  
Ու ցնծագին  
Կ'անցնինք նամքէն մեր Պատմութեան...:  
Հայո՞ց արքան,  
Վերածալկած տե՛ս Աւերակն  
Հին նդեմին...  
Ու Սեւանի զմրուխս ափին՝  
Ունկն դիր սրտի մը կենդանի  
Սա մեծ տոփին...  
Ահա՛ մարդիկն աներկեւան  
Ու կը նիւսեն օղակ օղսկ  
Էռւապրսակ  
Հսկայ սպրան  
Մեր պատմութեան,  
Եղբայրութեան ալ մարդկային...:  
Եւ բազմազար Մըշակոյրին  
Արմենական...  
Դուն՝ իր անցեալն  
Ու ես ներկան  
Երաշխիքն ենի  
Եր կենսայո՞րդ Ապազային...  
Պիտի երբե՞ք ձեռները մեր  
Զըկարկառին  
Արեւմուտի նենզ խաղերուն,  
Անզուր դաւին...  
Քանի որ դուն  
Ցաւէս արքուն,  
Փորձառութեան ա՛չն ես ներհուն,  
Քանի որ ես  
Զինուած այլեւս  
Ուժ մ'նմ կանզուն...  
Ցառաջանա՞նք արդ ձեռն ձեռնի  
Զօգած անցեալն ու ապազան  
Դէկի սահմանն  
Ցաւերժական Արարատին...  
Ու դարբնելով կամար կամար,  
Սիւներն անյազը եւ անհամար  
Մենեամներուն,  
Ուր լուսածին նոր սերունդներ  
Դիւցազներու արձենական՝  
Նոր Վարդաններ արեւաչուի՝  
Պիտի բնակին...:

ՀՅԱՐԵՆԱԿԱՆԻՑ

## ԵՍ ԻՄ ՄԱՆԿԱՆ ԱԾԻ

Նս իմ մանկան մազաղարներ սրբի ցոյց,  
— Դիտե՞ս, սղաս, — ասի նրան հայրաբար, —  
Գրեթեն այս հին, բացի գրեթե լինելուց,  
Մի այլ, խորին խորհուրդ ունեն մեզ համար:  
Նայիր այս հին, զարեր քերպած քերպերին,  
Այս տողերին՝ մեր մայրենի բարբարի  
Առուներին, վասկներին, զետերին:

Նրանք տանում են միշտ դեպի վիրխարի  
Խացուրեան ովկիանոսը մարդկուրեան:  
Տուրքը ազնիւ՝ իր օրերից մանկուրեան  
Միջնեւ այսօր միշտ աննուան եւ տոկուն:  
Այդ մեծ ծովում կան աւելի մեծ գանձեր.  
Մեր համես, բայց դա մե՛րն է հոգեւին,  
Հայութացիր հասկանալով գանձը մեր,  
Ու պապերը ժառանգուրիւն մեզ սրբին:

Նս իմ մանկան աւերակներ սրբի ցոյց,  
— Դիտե՞ս, սղաս, — ասի նրան հայրաբար, —  
Խեսակներն այս բացի խլեակ լինելուց,  
Մի այլ, խորին խորհուրդ ունեն մեզ համար:  
Նայիր աւեր ոստաններին մեր ցուռած,  
Գլուխները ասես սրով քոցրած՝  
Ազօրքները բոլոծ կիաս ու թերի.  
Նայիր կանգուն այս որմերին վօսասոյզ,  
Կամարներին՝ կոտրած, առկախ թեւի պէս,  
Ու կործանիչ ալեքսներից տալով խոյս  
Ասես, ձգել եւ բռել են դեպի մեզ:  
Կան աշխարհում, աւերակներ հոյափառ,  
Անզերազանց, զնա՞ Հռոմ եւ Սրբներ...  
Բայց մեր պապերն ա՛յս են բոլել մեզ համար,  
Նրանց փառքին մերը դիզել աշխատնեն:

Նս իմ մանկան մեր գաւաերը սրբի ցոյց,  
— Դիտե՞ս, սղաս, — ասի նրան հայրաբար, —  
Այս գաւաերը, բացի գաւաեր լինելուց,  
Մի այլ, խորին խորհուրդ ունեն մեզ համար:  
Նայիր այս մեր ոսկեծածան արտերին,  
Այզներին՝ հարաների պէս զեղեցիկ.  
Զանցներին մեր կապտերակ, նոր ու հին,  
Արդիւսի ժամանակը դեռ փորած:  
Դեղեցիկ են մեր գաւաերը պտղաւոր...

Իան աշխարհում ուրիշ դաշեր չեն ու նոյն,  
Բայց սրանի են մեզ օրորան դարաւոր,  
Աշխատանիքի եւ վայելիքի մեզ կանչող:  
Այստե՞ղ է, որ առաջորդն հնդեցին  
Մեր պապերը բրդին, արցունիք եւ արիւն,  
Եւ այն, իբրև մեծ սրբուրիւն բողեցին  
Սերունդներին ժառանգուրիւն մնայուն:

Նս իմ մանկան խաղաները սրբի ցոյց,  
— Դիտե՞ս, սղաս, — ասի նրան հայրաբար,  
Քաղաքներն այս բացի խաղաք լինելուց,  
Մի այլ, խորին խորհուրդ ունեն մեզ համար:  
Նայիր այս մեր խաղաքներին անհանգիս,  
Գոյններին՝ համարտուրեան պէս ժիսակ,  
Մրկնակարկան պալատներին վեհանիս,  
Ուր առուեսն է դրել անմեռ յիշասակ:  
Կան աշխարհում շատ խաղաներ հոյակերս,  
Ուր ոսկին է իշխում սրտին եւ հոգուն,  
Ուր մետաղն է նրկաւոր մարդկեր,  
Ցուցազրել իր հրացներն աղմկուն...  
Քաղաքներում մեր զարունն է մարդկուրեան,  
Սեղծազործ ոզու անվերջ են ու զեր,  
Կառուցման մէջ խաղակերի մեր ժիսան  
Մարմնանում է մեր հանճարը մարդաւուր:

Նս իմ մանկան մեր երկիրը սրբի ցոյց.  
— Դիտե՞ս, սղաս, — ասի նրան հայրաբար, —  
Այս երկիրը, բացի երկիր լինելուց,  
Մի այլ, խորին խորհուրդ ունի մեզ համար:  
Նայիր այս մեր հին երկրին վերափոխ,  
Ժաղովրդին ոգենորող, վերածին,  
Սեղծազործման այս կորովին յարանող,  
Ու կեանի է կոչում նոյնիսկ մեռածին:  
Հողազնի վրայ կան այլ երկիրներ,  
Ուր կան եւ այլ ժողովուրդներ եւ այլ կեանք.  
Բայց այս մե՛րն է, օ՛, հայրենին է այս մեր,  
Ուր ազատ են մարդու օդին, աշխատնեն:  
Այս եւ մերն եւ ե՛ւ մերը չեր գաւերով,  
Բայց առացիկն մի օր՝ «ընդմիտ» այս մերն է՛:  
Մաղկեցնեն այն ոզով, սրով եւ սիրով,  
Արժե նրա համար ապրել ու մեռնել:

ՎԱՂԱՐՃԱԿ ՆՈՐԵՆՑ

## ՊԱՏՄԱ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՊԱՊ ԱՐՃԱԿՈՒՆԻ

Գ Լ Ո Ւ Խ Ե .

ՄԵԾ ՀԵՐԶՈՒԱԾԸ

#### 1. ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԻՒՆԸ ՀԱՌՈՄԵԱՎԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԷՋ

Մեր այս գրքին ծրագիրը թույլ չտար որ մանրամասնօրէն նկարագրենք քրիստոնէութեան ծագումն ու զարգացումը առաջին չորս դարերուն, անոր պայքարը արեւելեան ուրիշ աղանդերու և կրօններու հետ, մանաւանդ Միթրափմի, որուն զըլիւաւոր խորհուրդները և արարողութիւնները Քրիստոնեայ Եկեղեցին պիտի իւրացնէր:

Ոչ ալ կրօնանք երկարօրէն անդրադառնալ՝ քաղաքական իշխանութեան հետ Եկեղեցի ունեցած բախման խոռվալի փուլերուն: Միակ կրօնական համայնքը, որ ընդդարձակած աւալ կայսրութեան բազմաթիւ այլակրօն ժողովուրդներու մէջ՝ պիտի հրոշակուէր սմարգկութեան թշնամի» կրօնք մը, և ըստ այնու հալածանքի ենթարկուէր պիտութեան կողմէ: Բացառութեամբ հըրեաներու, որոնց մասնաւոր արտօնութիւն տրուած էր իրենց ստարօրինակս կրօնական հաւատալիքները կիրարկելու, այն հասկացողութեամբ որ տէրութեան շահերը անարգելու կամ ոտնակոխ ընելու փորձ չկատարեին:

Սակայն, Քրիստոնեայ Եկեղեցւոյ զարգացման և անոր գլխաւոր անցքերուն խիստ համառօտ մէկ պատկերը, մասնաւորաբար Զորբորդ գարուն, անհրաժեշտ է, քանզի քրիստոնէական աշխարհի այս պատկերը՝ Զորբորդ գարու առաջին կէսին, մեծ աղղոցութիւն պիտի ունենար Պապ Արշակունիի վրայ, անոր նկարագրի կազմութեան, և անոր գործելակերպին: Դիրքէ ո՛չ մէկ հայ պատմաբան, ըստ արժանոյն, ուշա-

դրութիւն դարձուց Պապի կարճատես կեանքը գունաւորող այս կէտին, և որպէս արդիւնք, երիտասարդ հայ թագաւորի պատկերը կը ներկայացուի մշուշապատ, եթէ ոչ այլանդակուած:

Ակզրնական քրիստոնէութիւնը երր, Պօղոս Առաքեալի միջոցաւ, իր երրայական խանձարուրը պատռելով, զազրեցաւ հրէական աղանդ մը ըլլալէ, և հեթանոսներու քարոզուելիք կրօնքի մը հանգամանքը ստացաւ, խիստ զանդաղօրէն սկսաւ տարածուիլ Հռոմէական կայսրութեան մէջ:

Առաւելապէս քաղաքներու մէջ արմատ ձգեց ի սկզբան: Առաւտրականներու, արհեստաւորներու, և ի մասնաւորի՝ Մերձաւոր Արևելքի մէջ գտնուած հռոմէական բանակներու մէջ ծառայող զինուորներուն կողմէ, այս արևելեան կրօնը կը բնիւէր Եւրոպայի մեծ քաղաքները, ուր հետզ հետէ Եկեղեցական համայնքներ կը կազմակերպուէին: Պօղոս Առաքեալի Թուղթերը զըրուած են մեծ քաղաքներու հաւատացեալներուն, Հռոմ, Աթենիկ, Կորնթոս, Եփեսս, Փաղատիա:

Առաջին չըջանին, Հռոմէական կայսրերը կարեսութիւն չտուին այս խմբակներուն, և զանոնք հալածելու գաղափարը մտքերնէն չանցաւ: Ստուարաթիւ, այլացեղ և այլակրօն ազգութիւններէ հպատակներ ունեցող այս ընդարձակած աւալ պիտութիւնը, անցեալի մէջ, ունէ ժողովուրդ չէր հալածած իր կրօնական հաւատքին համար: Աղիմպոս լերան աստուածները բախում չունեին Նեղոսի հովտի բազմաթիւ աստուածներուն, ոչ ալ այս վերջինները՝

Հասմի աստուածներուն թշնամական աչքով  
կը նոյնիսկ ժողովուրդներ իրարու

հետ բարեկամ չըլլային, անոնց բազմատեսակ աստուածները երբեք չէին մարտնչեր մէկումէկու գէմ, կամ իրենց քուրմերու միջոցաւ չէին յայտարարեր թէ այսինչ աստուածները գերազաս էին միւսներուն։

Բայց քրիստոնեաները՝ միւս աստուածներու հաւատաւորներէն բոլորովին տարբեր տեսակէտներով հրապարակ եկան։ Իրենց հաւատալիքներու մէջ անզիջող, և զործունեաթեան մէջ յանդուզն։ Եւ երբ իրենց թիւը հետզհետէ աւելցաւ, և բնակչութեան մէջ զանազանիի խոչոր համայնքներ դարձան, պետական առաջնորդներու մտահոգուշադրութիւնը հրաւիրեցին իրենց վրայ։ Առմբեր, օտարութի զաղափարներով տուգարուած, որոնց խօսքն ու զործը յայտնապէս հակառակ և վեստակար էին տէրութեան գերազոյն շահերուն։

Մէկէ աւելի պարագաներ՝ քրիստոնեաներու վրայ գարձուցին կայսրերու նախկասկածը, ապա թշնամութիւնը։

Կայսրութեան բոլոր հպատակներէն կը պահանջուէր պաշտամունք կատարել կայսեր անձին։ Այս հաւատարմութեան նշան էր, համազօր մեր օրերու պետական դրօշակին տրուած ողջոյնին։

Քրիստոնեաները մերժեցին պաշտամունք կայսեր, բան մը, որ կայսրութեան միւս հպատակները անխօտիր և անտրունջ կը կատարէին, բացի պետական արտօնութեամբ զերծ կացուցուած հրեաներէ։

Աւելի ծանրակշիռ պարագայ՝ Քրիստոնեաները զինուորական ծառայութեան հանդէպ յամառ դժկամակութիւն ցոյց կուտային, որովհետեւ զինուոր ըլլալ և մարդ սպանել՝ քրիստոնէական սկզբունքներուն հակառակ կը նկատէին։ Ինչպէս կը տեսնէք, այդ տաենուայ քրիստոնեաները տարբեր ըմբռնում ունեցած ըլլալու էին իրենց հաւատաքի մասին, քան մենք։

Եկեղեցու Հայրերը չէին առատամսեր պնդելու թէ կայսեր բանակներուն մէջ զինուորական ծառայութիւն՝ բոլորովին հակառակ էր քրիստոնէութեան ողջոյն։ Նոր վարդապետութեան կորովի ջատագովներէն մին, Զորրորդ գարու սկզբին, Լակտանջիսո, ԱՔրիստոնեայ կիկեռոնը», կարականօրէն

կը յայտարարէր թէ «Ո՞՛ սպաններ» աստուած այլին հրամանը ունէ բացառութիւն չէր ճանչնար։

Որո՞ւ գէմ է որ կայսրերը պատերազմ կը մէկին այդ տաեն։ Արևելքի մէջ հեթանոս պարթեններուն և ապա պարսիկներու գէմ։ Եւրոպայի մէջ՝ հեթանոս բարբարուներուն դէմ։ Քրիստոնեաներու աչքին անօնցմէ ո՞չ մին ընդունելի կամ արգարանալի կրնար համարուիլ։ Եկեղեցւոյ նշանաւոր Հայրերէն Արք Օգոստինո (354-430) կը յայտնէր թէ ճշմարիտ քրիստոնեայի մը համար բոլորովին կարսորութենէ զուրկ է թէ ո՞ր մէկ կառավարութեան տակ կ'ապրի, կայսեր՝ թէ բարբարուներու, որ քան տաեն որ պետութիւնը չստիպեր զինք մեղք զարձելու։

Ուրիշ պարագայ մըն ալ, նոյնքան և աւելի լուրջ, ամուսնութեան հանդէպ քրիստոնեաներու ցուցադրած բացառական վերաբերութիւն էր։

Արդէն Երրորդ և Գորրորդ գարերուն, ամուսնական կեանքէ խօրշելու գաղափարը այնքան տարածուած էր քրիստոնեաներու մէջ, որ յաչս կառավարութեան վասնգաւոր կացութիւն մը ստեղծուած էր։ Եկեղեցին կողմէ ամուրի կեանքը սուրբ և աստուածահաճոյ բան մը կը համարուէր։ Իսկ սեռային խնդիրը կը նկատուէր մեծագոյն չարիք։ Արք Օգոստինոս կը փաստարկէր թէ գրախոտի մէջ զործուած սկզբնական մեղքը ուրիշ բան չէր, այլ սեռային յարաբերութիւնը։ Եւ Աղամին անկոււմը Եւայի պատճռուած, մարդկային արարածներու բոլոր աղէտներուն պատճառն էր<sup>(1)</sup>։ Կին էակը, այնքան օժտուած — կամ անիծուած — սեռային հրապարակութիւնը, ինքնին յոյժ վասնգաւոր մէկն էր և արգելք կ'ըլլար հոգիներու փրկութեան։

Հետզհետէ ճշմարիտ հաւատացիքալներու բազմութիւններ կը վազէին անտապատներ և կը լեցնէին մենաստանները։ Միանձնական այս փրկարէտ կեանքի մասին ինչպիսի պերճախօսութեամբ կը ճառէ Արք Յերենիմո (340-420)։

«Եթէ մայրդ, հագուստները պատսելով և մազերը ձգած, քեզի ցոյց տայ իր ստինքները, որոնցմով սնուցանց քեզ, եթէ

(1) Barnes, Harry E. - p. 293.

հայրդ դրան սեմին պառկի քեզ արգիլելու, ես կ'ըսեմ քեզի ու հեռացի՛ր, կոխկրտելով հայրդ, և անարտասութ աչքերով վաղէ զէպի Խաչին զրօշը: Այս միակ կրօնն է իր տեսակին մէջ: Այս մէկ պարագային անգութ եզիր: Աստուծոյ սէրը և գժոխսքի վախը զիւրութեամբ ընտանիքներ բաժանեածան կ'ընեն: Յիրաւի. Սուրբ Գիրքը կը պատուիրէ հնագանդութիւն ծնողներուն: Բայց ով որ զանոնք՝ Քրիստոսէն աւելի սիրէ, կը կորսնցնէ իր հոգին:

«0» անապատ, ուր Քրիստոսի ծաղիկները կը բուօնին: 0° առանձնութիւն, ուր նոր Երաւազէմի քարերը կը պատրաստուին: 0° ամայութիւն, որ Աստուծոյ բարեկամութեամբ կը հրճուի: 0° վեղբայրս, ի՞նչ է որ կ'ընես աշխարհի մէջ՝ աշխարհէն աւելի մէծ հոգիովք: Մինչև ե՞րբ առանիքներու ստուերներուն և քաղաքներու ծխապատ գորիներուն մէջ պիտի մնաս: Հաւատա՛ինձի, ես հսու աւելի լոյս կը տեսնեմ»<sup>(2)</sup>:

Երրորդ գարուն, այլևս Քրիստոնեաներ վտանգաւոր տարր մը կը համարուէին պետութեան կողմէ, և կայսրեր Մաքսիմինոս, Դիոկլիտ և Վաղերիանոս հալածանք սկսան Քրիստոնեաներու դէմ: Պործադրուած խրատութիւնները, «սակայն, փոխանակ տկարացնելու կամ խորտակելու, ա՛ւ աւելի զօրացուցին Եկեղեցին:

Երր Երրորդ գարու վերջին, Դիոկլետիանոս կայսրը գահ բարձրացաւ, զինք դիմագրաւեց կուռ կազմակերպութեամբ օժտուած Քրիստոնէութիւնը, որուն դէմ պայքարելու ուրիշ միջոց չտեսաւ, բացի բոնի ուժը: Նոր կայսրը չէր կրնար հանգուրժել պետութեան մէջ ուրիշ պետութեան մը զայութեան, ուստի անխնայ կորի յայտարարեց Քրիստոնեաներու դէմ:

Այս վերջին հալածանքը կ'ըլլար կայսերական Հռոմէ: Եւ երբ այդ ալ, նման նախորդներուն, ձախողեցաւ, այլևս կրօնական պաշտամունքի ազատութիւնը շատ հեռու չէր:

Դիոկլետիանոսի յաջորդ Կոստանդինի զինուորական յաղթանակը իր մրցակից Մաքսէնտիոսի վրայ, յուսոյ զուռ բացաւ Քրիստոնեաներու առջեւ կայսրը, 313ին, Միլանի իր համբաւաւոր հրովարտակով

պաշտամունքի ազատութիւն չնորհեց իր Քրիստոնեայ հպատակներուն: Կոստանդին, Քրիստոնէութիւնը իր քաղաքական ծրագրին յենարան կը դարձնէր, և հետզհետէ իր առած քայլերը, երբեմի հալածական Եկեղեցւոյ յաղթանակը կատարեալ կ'ընէր: Սա այնքան նման էր մեր Տրդատ թագաւորի քայլերուն: Մէկ տարրերութեամբ, որ Տրդատ կը կանխէր Կոստանդինը առնեազն քառորդ գարով:

Ծորհնւ Կոստանդինի, Եկեղեցականներ տուրքէ ազատ եղան: Եկեղեցական ժողովներու որոշումները կայսերական օրէնքներու համազօր հոչակուեցան և եպիսկոպոններու վարած գատարանները այսուհետև օրինաւոր նկատուեցան:

Եկեղեցւոյ այս հոկայտական յաջողութիւնը, սակայն, արագ և մէծ փոփոխութիւն մտցուց Քրիստոնեայ համայնքի մէջ:

Երկրորդ և Երրորդ գարերու հալածուած Եկեղեցին այլևս կը դարձրէր աղքատ և միջին կարգերու կրօնական պատաստարանն ըլլարէ: Այժմ Եկեղեցին հետամուտ կ'ըլլար հարստութեան, փառքի և զօրութեան: Եպիսկոպոսները կը տիրանալիին իշխանական աննախընթաց ճոխութեան, ինչպէս նաև կարողութեան: Եկեղեցիներու կանոնաւոր հկամուտները կը բազմապատկուէին հաւատացեալներու նուէրներով, և անոնցմէ շատերուն կտակներէն ձգուած բաժիններով: Սր. Օգոստինոս՝ իր քարոզներէն մէկուն մէջ կը յանձնարարէր թէ հաւատարիմ Քրիստոնեաներ սթոր Քրիստոսը նկատեն իրենց զաւակներէն մէկը, և իրենց կտակներուն մէջ ըստ այնմ բաժին հանեն Անորօ<sup>(3)</sup>:

Եպիսկոպոսական աթոռը այլևս յոյժ բաղձարի պաշտօն մըն էր, մտնաւանդ փառատենչիկ անձերու համար: Փառք, պատիւ, հարստութիւն, ամէնը բախտաւոր աթոռակալի բաժին կ'իյնային:

Այսու ամենայնիւ, Եկեղեցւոյ ձեռք բերած այս նորանոր իրաւասութիւնները և առանձնաշնորհները պատճառ պիտի ըլլային որ շատ մը փառասէր, ընչաքաղց և Քրիստոնէական հաւատքի տեսակէտէ պակասաւոր, նոյնիսկ ամբարիչտ և ամբար-

(2) Goodenough, Erwin R. - p. 111.

(3) Thompson, James W. - p. 68.

տառան անձեր, եկեղեցական բարձր պաշտօններու ետևէ ըլլային։ Հարուստներ, ուրոնք բան գործ չունեին, կամ իրենց եկամուտներով կ'ապրէին, կ'աշխատէին եկեղեցական նախանձելի պաշտօն մը ձեռք ձգել, ոչ մինակ փառքի, և ժողովրդեան յարջանքը վայելելու, այլ կրօնականներու տուրքերէ զերծ մնալու հանգամանքով, իշրջն հարստութիւնը անվիճար պահպանելու։

Ճշմարիտ նուիրեալներէն զատ, բախտախնդիրներ և մուբացկաններ ալ եկեղեցական հաստատութիւններէն ներս մտնել կ'ուզէին, կամ հարստութեան յոյսով, և կամ հմայուած անհոգ և ծոյլ կեանք մը վարելու ախորդելի հեռանկարէն։

Յետոյ, զինուորական ծառայութենէ խուսափիլ ուզողներուն համար ալ՝ անվրատանգ և զիւրին ճամբարէ էր կրօնական ասպարէ զը։

Հասկնալիօրէն, բաղձալի պաշտօնները ձեռք ձգելու համար մրցակցութիւններ, կոին, խարդախութիւն, կաշառք, և նման ոչ -քրիստոնէագայիկ միջոցներ անպակասէին։

Ամմիանոս, Հոսոմի եպիսկոպոսական աթոռը բազմելու համար՝ Դամասիոսի և Ուրսինոսի միջև մղուած արիւնոտ կոիւնները նկարագրելուն, ցոյց կուտայ երկու քի կողմանէցներուն կատաղութիւնը և կը լիչէ թէ սկիզբնոսի Բասիլիքային մէջ, ուր քրիստոնեայ աղանդին կրօնական պաշտամունքը տեղի կ'ունենայ, 137 զիակներ գտնուեցան։ Յետոյ ան կ'աւելցնէ. «Եթե նկատի առնեմ մայրաքաղաքի ճոխութիւնը, չհմ զարմանար որ այսպիսի արժէքաւոր պաշտօն մը հրահրէ փառատէր անձերու տենչը, և պատճառ ըլլայ ամենակատաղի ու յամա պայքարի։ Յաջող թենկնածուն վստահէ որ պիտի հարստանայ բարեպաշտ տիկիններու առատ նուէրներէն, ճոխ պատմուան հազած, չքեզ կառքով պիտի անցնի Հոսոմի փողոցներէն, և որուն տուած խոճոյքները, իրենց շառյութեամբ զերազանցեցին կայսերական սեղանները»<sup>(4)</sup>։

Սր. Բարսեղ, Կեսարիոյ թեմին մհծանչակ եպիսկոպոսապետը, իր նամակներէն միոյն մէջ, զրկուած իտալիոյ և Գալիոյ եպիսկոպոսներուն, կ'ողքայ եկեղեցւոյ քառային վրճակը, և ի միջի այլոց կը գրէ։

«Եկեղեցւոյ օրէնքները խառնաշփոթ զիւնակի մէջ են։ Մարդիկ որ Աստուծմէ չեն վախնար, բարձր պաշտօններու հետամուակ'ը լուան, և այժմ ամենուն ծանօթ է որ վեհ Աթոռը ամբարչտութեան վարձք զարձած է։ Հետեարար այն անձը որ ամենէն աւելի սարսափելի սրբապղծութիւններ կը բռնայ արտասանել, արժանաւորագոյնը կը նկատուի եպիսկոպոսական պաշտօնին»<sup>(5)</sup>։

Եկեղեցականներու շատերուն այս զեղին կիցարդագրութեան դէմ կարծես որպէս բոլոք, բազմաթիւ ջերմեռանդ հաւատացաեալներ կը հեռանային աշխարհիկ կեանքէ և վանքերու ու մենաստաններու մէջ կը վինստուէին իրենց հոգիններու վրկութեան նեղ արահետները։

## 2. ԱՐԻՈՍԵԱՆ ՓՈԹՈԲԻԿ

Մինչև Զորբարդ գարու սկիզբը Քրիստոնեայ Եկեղեցին կը ներկայացնէր զրեթէ ընդհանրական անբաժան կազմակերպութիւն մը։ Թէս Երկրորդ և Երրորդ գարերուն, աղանդներ, լինին անոնք հերետիկասկան կամ վարդապետական տարակարածութենէ ծնած է, հոս հոն կ'երեէին, բայց անոնք Եկեղեցւոյ ընդհանրական կազմը խաթարելու կամ քակտելու վտանգաւոր բնոյթը չօւնէին։

Եկեղեցւոյ Հայրերն ալ նախանձախընդդիր էին պահպանելու ատոր այս համայնական գոյութիւնը։ Ար. Կիպրիանոս (200-258), Կարթագենէի Եպիսկոպոսը, Երրորդ գարու առաջին կետին կը գրէր։

«Ով որ ինքզինքը կը զատէ Եկեղեցին, զատուած կ'ըլլայ Եկեղեցւոյ խոստումներէն . . . Ան օտարական է, պիղծ է, թըշնամի է։ Ով որ Եկեղեցին իրեն մայր չունի, չկրնար Աստուած իրեն հայր ունենալ։ Եթէ նոյի տապանէն զուրս մնացած մէկը կրնար ազատուիլ կորուսէ, այդպէս ալ Եկեղեցւոյ սահմանէն զուրս եղող մը կրնայ պատուիլ»<sup>(6)</sup>։

Կայորութեան մեծ քաղաքներէն, ուրոնք քրիստոնէական հոծ կեղրուններ դարձած էին, առաւելուրար Աղեքսանդրիան, լինիւով Հելլէն մշակութիւն և իմաստափեռու-

(5) Basil, Letter No. 92.

(6) Robinson, James H. - p. 21.

թեսն վառարան, խմացական խմորութերու վարդառուն մարզատեղի կը հանգիստանար:

Յոյն պրապտօղ և հարցասէր միտքը, երբ քրիստոնէական գաղափարները որդեղից, մեծ եռանդով բնադանցական խուզարկու մարզանքներու միսրանուեցաւ: Երրորդ դարուն զրականութիւնը անկման չըրջանի մէջ էր, հին իմաստաժիրական խընդիրներու հանգէպ հետաքրքրութիւն նըւազեր էր, և ահա քրիստոնէութիւնը նոր միլիոնափայտութեան մը հրմը կը դնէր — Աստուածաբանութիւն:

Չորրորդ դարու առաջին տարիներուն, Աղեք քսանդրիս Եկեղեցիներէց մը, Արիսո, Քրիստոսի անձի բնութեան մասին տեսութիւն մը յայտնեց: Տրամարանող սուր մտքով օժտուուծ այս անձը, թերևս մտքէն իսկ չէր անցուցած թէ իր այս արտայալաւթեամբ քրիստոնեայ աշխարհը երկու հակառակորդ և մարտնչող բանակներու պիտի բաժնէր, Ուղղափառեան և Արիսուեան: Կազ ու կոււ, սարսափ և արիւն՝ Քրիստոսի համը և անոր հոգիները իրար պիտի անցնէին տարիներով:

Արիսո իր ուսումը ստացած էր Անտիոքի մէջ, հան համբաւ հանած ուսուցչէ մը, Լուկիանոս երէց:

Քրիստոսի անձի մասին Արիսոի ըսածները կը խորհնէիր թէ միմիայն տառուածարաններու կողմէ տաեն մը ակադեմական վիճարանութեան նիւթ կը դառնար, և ապա կամ կը մոռցուէր, կամ նոր վարկած մը կուգար և կը չեղոքացնէր զայն:

Այդպէս չեղաւ:

Էնդհակառակը, անզսպելի փոթորիկ մը պայթեցուց:

Արիսո ըսաւ թէ, եթէ Յիսուս մարմացեալ Բանն Աստուծոյ է, ուրեմն Աստուծոյ ստորագաս պէտք է համարուի: Քրիստոսի բնութիւնը թէև աստուածային է, բայց Աստուծոյ բնութենէն տարբեր է, որովհետեւ Աստուծոյ բնութիւնը բաժանում չէր կրնար ունենալ:

Սոզոմէն, Հինգերորդ դարու Եկեղեցական պատմիչ, Ուղղափառեան, հետուեալ ձեռվ կը ներկայացնէ Արիսոի ըսածները, զոր կ'արձանագրեմ, որպէս յատկանշական Արիսոէն վերջ շարունակուող պայքարներու: Արիսո քաջազարք տրամաբանող մընէր, բայց իր տաղանդը չար նպատակներու

գործածեց: Ան յանդգնութիւնը ունեցաւ քարոզելու այն, զոր իրմէ առաջ ոչ ոք թելազրած էր, այսինքն, Աստուծոյ Արդին ստեղծուած էր առաջ զոյութիւն չունեցող բանէ մը, որ կար ատեն մը երբ Ան զոյութիւն չունէր, որ Ան աղատ կամք ունենաւուն առաքինութեան ալ ընդունակ էր, մոլութեան ալ, և թէ Ան ստեղծուած էր և արտարած (7):

Հետաքրքրական է վերսի տրամայաբութիւնը բաղդատել Խորենացիի ըսածնին հետո: Ան ալ Հինգերորդ դարու պատմիչ, Ուղղափառեան, և իր տեսակէտը Արիսոի մասին բաժնած ըլլալու հն հայ եկեղեցականները, որսնք զրեթէ ամբողջութեամբ մեացին Ուղղափառեան բանակի մէջ:

Անյո ժամանակները երեաց Արիսո Աղեք քսանդրիցին, որ կ'ուսուցանէր չարաչար ամբարչտութիւն, թէ Արդին Հօրը հաւասար չէ և ոչ ալ Հօր բնութենէն և էութենէն, և չէ ծնուած Հօրէն նախքան սէէ ժամանակ, այլ օտար մէկն է, և արարած, և կրտսեր, և ժամանակի ընթացքին զոյցած (8):

Իսկ Խորենացին աւելի կանուխ Փաւուասու, մոլեսանգ հակա - Արիսուեան: Իր հասկածը Արիսոի գաղափարի մասին՝ միզի կը յայտնէ Եերոչո կաթողիկոսի բերնով, երբ այս վերջինը իրը թէ կշտամբանքով կը խօսի Վաղէս կայսեր, որ մոլի Արիսուեան էր:

Անթէ հաւասար որ Տէր Յիսուս Քրիստոս Աստուծոյ Միածնին Արդին ու ծնունդն է, Անոր ինքնութենէն և խկութենէն, Հօր որովայնէն ծնունդ և ոչ թէ արարած, Հօրէն ծագած, էականի փառքի լոյսը, Անոր էութեան նկարագիրը, որ նա Անոր բնութենէն է, ծնունդն ու Արդին, որովհետեւն պէս որ Հայրն էր, այնպէս ալ Արդին Անոր բնութենէն: Բոլոր ժամանակներէն առաջ Հօրէն ծնուած, բոլոր արարածներու լինելութենէն առաջ, ոկիզքէն ի վեր ամէն բանի մէջ իր Հօրը գործակից և արարչակից . . . և այլն (9):

ՀԲԱՆԴԻ Ք. ԱՐՄԵՆ  
Նարենակէլ (16)

(7) Sozomen, Book I, ch. 15.

(8) Խորենացի, p. 89.

(9) Փաւուասու, p. 5:

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

(ԽԵԿ) ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹԼԿՈՒՐԱՆՑԻ

= 7 =

ՏԱՐ ՅՈՎԱՆԻՍԻ ԽԵՎԻ ԱՍԱՑԵԱԼ Ի ՎԵՐԱՅ ԱՅԻՇԱՅԻՆ

Ա.

Այս ինչ կըրակ էր զիս էրեց,  
Այս ինչ խաւար էր զիս պատեց,  
Ես վէմ անխախտ էի խախտեց,  
Պողպատ ամուր, զէտ ջուր հալեց:

Բ.

Եկաւ անցաւ ու ճոխ քալեց,  
Ճօնեաց ու զմէջքըն կոտորեց,  
Դարձաւ յետեւ խոլոռ նայեց,  
Զանձըս տեսաւ ու զահընդեց:

Գ.

Աւրըն շաբաթ լոյս կիրակի,  
Վերի Վանացն ի վայր կուզի,  
Բուրգառ ի ծեռըս խնկէի,  
Սալմոսարան յանթս ունէի:

Դ.

Հետ կու զայի . հետ կարդայի,  
Թ' երթամ հասնիմ ճաշու ժամի,  
Եկի առի հանց կըրակի,  
Ոչ զրէի, և ոչ կարդայի :

Բնագրի կազմութեան համար նկատի  
առած ենք թէ կոստանեանցի հրատարա-  
կածը և թէ Յ. Քիւրտեանի երկու տարրե-  
րակները : — Վ. = կոստանեանց, Նոր ժո-  
ղովածու, Դ. Պրակ, էջ 11: Յ. = Հայրե-  
նիք Ա. Բագրիք, 1935, Յու. էջ 87 (Զեռ. թէ.  
1678): Թ. = նոյն, էջ 88 (Զեռ. թէ. 1724):  
Կոստանեանցի Զեռագրին թուականն է 1695:  
Հմբաւ. նաև Ռ. = Սուրբաթեան, Գրական  
Գոհարներ, Ա. էջ 417, առնուած կոստան-  
եանցէն :

Վերնագրիր . — Տաղ երգնկացի Յովա-  
նիսէ ասացեալ, Վ. : Տաղ Յովանէսին, և  
Դատու զստեր ԱՅշային ասացեալ, Թ. :

Ա, 1. — . . . այրեց, Վ. թ. էր, որ, Թ.  
— 2 այս, կամ, Ի. կր, որ, Վ. թ. 3 —

Խախտեց, Թ. : 4 — զերզ, Թ. :

Բ, 1. — Ճոխը, Ի. : Քայլեց, Թ. : 2

— ճօնաց, Ի. : ու, չունի Յ. : Կորեց, Յ. :  
Բան զամենայն պայծառ փայլեց, Թ. : 3

— յիտեւ, ի յիտ, Գ. : ի յիտ Թ. : 4 — յանձն

իմ տեսաւ յոյժ զարհուրեց, Թ. :

Գ, 2. — . . . կու զայի, Յ. : ի վայր

զայի, Թ. : 3 — ձեռքըս, Յ. : ու խունկն

ի լի, Վ. թ. : խնկալի, Թ. : 4 — յանզս,

Յ. անզս, Վ. թ. :

Դ, 2. — թէ, չունին, Վ. թ. : թէ գնամ,

Թ. : 3 — Եւ ես զիպայ յանձ կրակի, Թ. :

— 4 — և, չունին Վ. թ. :

Ե.

Մէկ մի հեծեր պօզ պէտաւի ,  
Եկաւ անցաւ քաջ մուհալի ,  
Աչեր ունէր թավրէ զստանի ,  
Ընթին ըզխելըս կու տանի :

Զ.

Խնձոր ծըգեց , մըտիկ չարի ,  
Մէկ մ'այլ ծըգեց , ցածցայ առի .  
— Սէն մուսուրման մոլլայ զըզի ,  
Պէն Ռովանէս թէշիշ օղի ,  
Խնձորդ ի յիս իշնչ բան ունի :

Է.

— Իւրի , իւրի , կեավուր օղի ,  
Կեւթուր պիզտէն մուհալ սեւզի ,  
Պէն մուսուրման մոլլայ զըզի ,  
Սէն Ռովանէս թէշիշ օղի ,  
Զիրար սիրենք , խօշ կու լինի :

Ը.

Յովանիսի մայրն է աղայ ,  
Հազեր վալայ , ի վրան ջուպայ ,  
Զօրն ի վաներըն շուրջ կու գայ ,  
Աւ խունկ ու մոմ կու խոստանայ :

Թ.

Սարկաւագեր , ասէք , մեղայ ,  
Հարեղանի , Տէր ողորմեայ ,  
Աղաչեցէք զՔրիստոս Աստուած ,  
Թ' իմ Յովանէսն ի տուն դառնայ :

Ժ.

Մէկ մի չասաց թէ , Տէր , մեղայ ,  
Ամէնն Սլլահ ու շէյտուլայ ,  
Յետոյ զայս ճուղապն ասացին ,  
— Յովանէսին այլ ճար ըրկայ :

Ե , 1. — Մէկ մի , Անշան . Ք : մի , մ'է ,  
Բ : — 2 — մուղալի , Վ : Հանց աննման  
զարմանալի , Ք : — 3 — . . . Թաւուրէզ տա-  
լի , Վ : մուղալի . . . ունի զերդ ճէյրանի , Ք : —  
4 — ընկվին , ունէր , Յ : Կամար ունքերն  
խելքս տանի , Ք :

Զ , 1. — Ճգեաց , Ք : — 3 — Ասացի  
դուն մոլլայ կըզի , Ք :

Ե , 1. — Եօրու , Եօրու , կեաւուր օղ-  
լու , Վ : Ասաց երի . . . Ք : — 2 — Կեօ-  
թուր . . . սօզու , Վ : Սիօյլէմիշ օլ . — Ք :  
— 3 = 4 , Վ : միւսիւրման , Վ : Դուն  
Քրիստոնեայ ես մուսուլման , Ք : — 4 = 3 ,  
Վ : չունի Ք : — 5 — զիրեար սիրեանք  
. . . Ք :

Ե , 1. — . . . տղա՛յ , Վ : մայրն իմա-  
նայ , Ք : — 2 — . . . վրան ճուպայ , Վ :  
Նորայ խող ճուն ով զիմանայ , Ք : — 3 —  
զերի վաներացն ի չուրջ . . . Վ : Վահ-  
քերն բոլոր ի . . . Ք : — 4 — խունկ ու մո-  
մեր . . . Ք :

Թ , 1. — Հարեղաներ , Վ : Սարկաւագ-  
աղօթք արարէք , Ք : — 2 — Սարկաւագ-  
ներ , Վ : Սարկաւագունք . . . Ք : — 3  
— Միթէ իւր խելքն ի զերան գայ , Վ : Ք :  
— 4 — Թ , չունի Ք :

Ժ . . . Զունի , Յ : — 1 — . . . չասաց  
Տէր ողորմեայ , Ք : — 3 — ամենեքեան  
զայս . . . Ք : — 4 այլ Յովանէսին . . . Վ :

## Ժ.Ա.

— Մոյ Յովանէս, ծոյ իմ տըղայ,  
Դարձիր ի տուն, ասա, մեղայ.  
Այիշան տանիկ է զենենար,  
Ես Հայ բերեմ բեզի համար,  
Քան զԱյիշան և այլ աղէկ լինայ:

## Ժ.Բ.

— Այ իմ մարիկ, մի՛ տիսմարնար,  
Զըկայ նըման զիմ Այիշին,  
Այիշան թուխ, ունքն է կամար,  
Քամար եմ թէ զինքն ուրանամ:

## Ժ.Գ.

— Մոյ Յովանէս, ծոյ իմ տըղայ,  
Դարձիր ի տուն, ասա, մեղայ,  
Հոնկայ տէրտէրըդ կու նօրայ,  
Թ՞ Աշան ընկեր ի հետ նորայ:

## Ժ.Դ.

— Այ իմ մարիկ, ես բու ծառայ,  
Թէ իմ տէրտէրըն կու նօրայ,  
Նայ ես զԱշան ցցնեմ նորա,  
Քան զիս ու այլ խէվ կու լինայ:

## Ժ.Ե.

— Մոյ Յովանէս, ծոյ իմ տըղայ,  
Դարձիր ի տուն, ասա, մեղայ.  
Դու մէկիկ ես, այլ ճար լըկայ,  
Ի այլ լինալու ճարակ լըկայ:

## Ժ.Զ.

— Այ իմ մարիկ, ես բի ծառայ,  
Կաթն որ կերայ հալալ արայ,  
Ըզիսելըս առին, ես խէվ եղայ,  
Յիսմէ ի բեզ այլ ճար լըկայ:

## Ժ.Է.

— Մոյ Յովանէս, ծոյ իմ տըղայ,  
Դարձիր ի տուն, ասա, մեղայ.  
Քեզի բերեմ Հայու գստիկ,  
Ըզքեզ աւրհնել տամ բահանայ:

Ժ.Ա. — Զունի, Ք: — 3-5, Զունին, Վ.Բ: խէվ կու գառնայ, Ք:

Ժ.Բ. — Զունին, Վ.Բ: իմ Յովանէս սիրուն

Ժ.Գ. 1. — Որդեակ իմ Հովաննէս սիրուն աղայ, Ք: — 3 — հանը քու տէրտէրըն . . . Յ: Քո տէրտէր հայրդ նեղանայ, Ք: — 4 — Թէ Այիշան . . . Յ: ընկեր է . . . Վ.Բ: Թէ իմ որդին հոն ինչ կու երթայ, Ք:

Ժ.Դ. 1. — Ես նո, ես քեզ, Վ.Բ: Հայր իմ մայր ես ձեզ ծառայ, Ք: — 2 — կու, Վ.Բ: իմ հայր տէրտէրն էր նեղանայ, Ք: — 3 — զԱյիշան ցըցընեմ, Յ: Անշան ցուցանեմ . . . Ք: — 4 — Ես քան զիս այլ

Ժ.Ե. 1. — Որդեակ իմ Յովանէս սիրուն

աղայ, Ք: — 2 — ի տուն, չունի, Ք: — 3 — . . . մ'ես, Յ: Դուն մէկ հատիկ ես . . . Ք: — 4 — այլ եղնելու . . . Ք:

Ժ.Զ. 1. — ՔԵ, Վ.Բ: Մայր իմ ծնօղ ես

քեզ ծառայ, Ք: — 2 — զկաթզ, Վ.Բ:

կաթզ, Ք: — 3 — ես, ու, Վ.Բ: — 4 —

յիսնէ, Վ.Բ: ինձանէ, Ք:

Ժ.Է. — Զմին. Ժ.Ա. — 1 — Որդեակ իմ

Յովանէս սիրուն աղայ, Ք: — 3 — . . .

ցուցանեմ լոսձայ, Ք:

## ԺԲ.

— Հայ իմ մարիկ, մի՛ տխմարնար,  
Զըկայ նըման զէմ Աշային.  
Լեզուն պիւլափիւլ, ծայնըն զումրի,  
Մէջքըն բարակ զէտ ֆըռանկի:

## ԺԹ.

Աշան նստեր վիշնմարային,  
Ու խիստ տրտում ամին երեսին,  
Թ՝ այսօր ծեծեց իմ հայր դատին,  
— Ցէ՞ր կու սիրես զհայու որդին:

## Ի.

Եէվ Յովանէսն երբ զայն լըսեց,  
Բոնեց զնամբան ի Եզրնկին,  
Դլիսիրաց զըտակն յափին,  
Գնաց կանգնեցաւ յառջեւ Խանին:

## ԻԱ.

Բարեւ երետ թագաւորին,  
Նորա շուտով զբարեւն առին,  
Բոնեց ըզազող ձիուն ազին,  
Կափայ ասաց ամէն ծարին:

## ԻԲ.

Աշան կանգներ ի վրայ բերդին,  
Մըտիկ կ'անէր Յովանէսին,  
Քովս է կանգներ դեղին հազնողն,  
Խնըն ըզկանանչն ու զծիրանին:

## ԻԳ.

— Ծոյ Յովանէս մըտիկ արայ,  
Ի վրայ բերդին ինչ կու խաղայ,  
Դեղինվորին ես եմ ծառայ,  
Կանանչվորին զանունն ասայ:

## ԻԳ.

Թէ չէ լինիմ շահին բազայ,  
Թուջիմ նստիմ թեւիդ վերայ,  
Պապուս անունն ասես մոլլայ,  
Աղբաւրս ասեն բաղրի շահնայ:

ԺԲ. — Հմմս. ԺԲ. — 1 — Մայր իմ  
ծնող ես քեզ ծառայ, թ. — 2 — Յանկարծ  
պատահեաց վաղեցայ, թ. — « Զեռագրիս  
մէջ էջին մացեալ մասը պարապ կը մեայ»,  
կը զրէ Յ. Քիւրտեան (Հայր. Ամս. 1935,  
6լո. էջ 89).

ԺԹ. 1. — ... Եր վէնճէրէն, վ.թ. —  
2 — Ափն երեսին էր, խիստ կու լար, վ.թ.  
— 4 — Ցէ՞ր, թ'է՞ր. վ.թ. — Վի՛ ունին եր-

կու տող ևս. « Տես թէ կ'ելնէ», մէկ մի կու  
գա՞յ. Ականչն խո՞ւլ Յովանէսին»:  
ի, 2. — ... ըզ ճամբին որ տվին, թ.  
իթ. — Զունի, թ.,  
իթ., 2. — Ի վերայ, վ.թ. — 3 — Դե-  
ղնվոր ես քեզ ... թ.  
իթ., 1. — ... բոշայ, թ. — 2 — թո-  
նիմ, վ. թեւին, թ. թանիմ նստեմ, թ. —  
3 — ասեմ, վ.թ. — 4 — քաղքին, թ.:

## ԲԵ.

Եւ զիմ անունս ասեն Աշայ,  
Մէկալ քուրօջըս Օղուլդայ,  
Զիմ մօրն անունն ասեն Ֆաթմայ,  
Ու հօրս ասեն դատի մոլլայ:

## ԽԶ.

Եեւ Յովանէս ևս քի ծառայ,  
Դու իմ խոցուս ճար մի արայ,  
Թէ չէ հոգիս քակտաւ և մեռայ,  
Զէտ մոմ ի տեղըս հալեցայ:

## ԽԵ.

Ծոյ Յովանէս, մզկիթ մտնուլ պիտիս,  
Մատնիկդ ի վեր կալնուլ պիտիս,  
Հետ մոլլանուն շուրջ գալ պիտիս,  
Հըպայ ծոցուս տէր կու լինիս:

## ԽԸ.

— Աշայ, մէրդ ինձ հարամ լինայ,  
Թէ այդ բաներդ հանց կու լինայ.  
Աշայ, գտնուս յօրդ ի մահուն,  
Զինչ ջանացիր հետ իմ հաւտուն:

## ԽԳՓ.

Աւթը կանոն սաղմոս ռւսայ,  
Ջան ալ ի քո սիրուդ մոռցայ,  
Աւր մի չասի՛ թէ Տէր մեղայ,  
Ամէնն Ալլահ ու շէյտուլլայ:

## Լ.

— Ծոյ Յովանէս, փոքր ի յօրաց,  
Փոքր ի յօրաց, ծանդր ի խելաց,  
Այշան փործեց բան մըն ասաց,  
Զը լըսեցիր դու մէկ խօսաց:

## Լ.Ա.

Գընայ շինէ եկեղեցի,  
Որ գամ մըտնում կօշկովս ի ներս,  
Պըսակ դընեն, ըզմենզ աւրմենեն,  
Թող քու սրտին կամքըն լինի:

(13)

Ն. ԵՊԱ. ՅԱՎՈԿՈՆ

ԻԵ, 1. — անունն, Բ: — 2 — Դու-  
զութայ, Վ.Բ: — 3 — իմ մօրս ... Վ.Բ:

ԻԶ, 1. — Եեւ Յովանէս է քո ծառայ,  
Վ.Բ: — 2 — Եռէտով տէրտիս տէրման արա,  
Վ.Բ: — 3 — Թէ չէ խեցայ լիներն ըն-  
կայ, Վ.Բ: 1, ես, Յ: — 4 — Մեղացս տէր  
դու կու լինիս, Յ:

ԻԵ, 2. — ըզմատըզ, Յ: — 3 — Ժուռ  
դալ, Յ: — 4 — ապա, Վ.Բ:

ԻԵ, 1. — Աղայ, Յ: — 2 — բանըզ,  
Յ: — 4 — ... իմ ճամբուն, Յ:

ԻԹ, 2. — Ջանալ ի քու ... Յ: — 4  
— զամէնն ալլահու շէյտիլլայ, Յ:  
Լ. — Զունին, Բ: — 1 — ... փոքրի  
օրած, Վ: Փոքրի եօրած, Յ: — 2 — Փոք  
... [թերի] Վ: Փոքր եօրած ծանր խելաց,  
Յ: — 3 — Այշան ... բանմն ... Յ:  
Լ. — Զունին, Վ.Բ:

**ՄԻԱՑԵԱԼ ԱԶԳԵՐՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԳԼԵԱՒՈՐ ՔԱՐՏՏՈՒՂԱՐ  
ՊՐ. ՀԱՄԲՐԴՈԼՏԻ ՄԵՐ ՄՐԲԱՎԱՅՐԵՐՈՒՆ ՏՈՒԱԾ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ**

Միացեալ Ազգերու Կազմակերպութեան զիխաւոր հարտուղար Պր. Համբրդուս, որ Միջին Արևելքի ժաղաքական տագնային առիրով եկած է Յուղանան, Դե. 25 Ապրիլի կեսօն վեց այցելեց կարգ մը Տնօրինական Մրբավայրեր. Սոյն նկարը ցոյց կուտայ Ա. Յառութեան Տաճարի Քրիստոն Պատանահղին տեսարան մը:



Պր. Համբրդուսի կ'ընկերանային Պատրիարքարաններու ներկայացուցիչներ, բազմաններ, Քաղաքին Վասն. Մուհամբարզը՝ Հասան և Քարեպ, Ասիկանապետը եւ այլ պատօնական անձնաւորութիւններ:

Ս. Յառութեան Տաճարին մեջ, Հայապատական Մրբավայրերու մասին, Պր. Համբրդուսին կարգ մը բացատրութիւններ տուաւ Ս. Արքուոյ վարդապետներեն Հոգ. Տ. Զաւեն Վ. բարձրագույն պատուի մեջնեցաւ երօւաղիմէն:

Պր. Համբրդուս նոյն օրը երեկոյեան մեկնեցաւ Երևանի մեջ:

**Ս. ԷջՄԻԱԾՆԻ ՀԱԳԵՒՈՐ ՃԵՄԱՐՍՆԻ 1956 - 1957  
ՈԽՍՈՒՄՆԱԿՈՒ ՏԱՐԻՈՅ ՀԱՄԱՐ Ս. ՇԱԿԵՐՏՆԵՐ ԿՈՒԶՈՒԻՆ**

Ս. Էջմիածնի Հոգեւոր Ժեմարանը զիշերօթիկ զպրոց է, վեց դասարաններով, — երեք դասարանական, երեք բարանական — : Ժեմարանի նպատակն է պատրաստել զարգացած եւ ազգանուէր հոգեւորականներ: Ժեմարանի կուտայ հոգեւոր բարձրագոյն կրթութիւն: Ռւսանողներուն կը արամադրուին բոլոր յարմարութիւններ: Հանդիքմեջէն, սննդով, զրենական պիտոյք, եւայլն:

Ս. Էջմիածնի Հոգեւոր Ժեմարան կրնան ընդունուի չայց. Առարելական նկեղեցիի գաւակ եղաց 18-25 տարեկան այն անձերը, որոնք զերծ են ֆիզիքական թերութիւններէ, չեն դատուած, եւ ունին առնուազն 7ամեայ կրթութիւն:

Թեկնածուները պարտին մտից ըննութիւն տայ չայց. Առարելական նկեղեցիի գաւակ եղաց Պատութեան: Բարձր կրթութիւն ունեցող թեկնածուներ կը տեղաւորուին համապատասխան կարգեր, Դիմողները պարտին ներկայացնել հետեւեալ փաստաթուղթեր:

1) հերենագիր դիմում, որ նեմարանաւարտ ըլլալէ եար կը ցանկան հոգեւորական դառնալ: — 2) Բարի վարուց վկայական, ստորագրուած նկեղեցական իշխանութեան կողմէ: — 3) Բժշկական վկայական: — 4) Շննդեան եւ միտութեան վկայական: — 5) Դարբուցական վկայական կամ վկայականներ (եթէ կան): — 6) Երեք լուսանկար:

Թեկնածուները պէտք է իրենց դիմումը եւ յարակից փաստաթուղթերը ներկայացնեն ոչ ուշ բան Օգոստոս 15ը, Պատր. Տեղապահ գեր. Տ. Եղիշէ Արքասոյն:

**ԴԵՐԱԳՈՅՑ ՀԱԳԵՒՈՐ ԽՈՐՃՈՒԲՅ  
(ԷջՄԻԱԾՆԻ)**

## ՀԵՌԱԳԻՐ Ա. ԷԶՄԻՌՆԵՆԻ

Հետեւայ նեռագիրը սացած ենք էջմիածնի Մայր Արքուն դիւանատուննեն: Կը Խաւարակինք մեզի հետ ուրախակից դարձնելու համար մեր բնիւցողները եւս:

Գեր. Տ. Եղիշե Արքեպո. Տերեւեան  
Երուսաղեմ

Մայիս 19ին, Ն. Ա. Օ. Տ. Տ. Վազգեն  
Ա. Մեթագնագոյն Կարողիկոսը, արտասահ-  
մանի իր շրջապատճեն եւ, ողորմութեամբն  
Աստվածոյ ժամանեց ի Ս. Էջմիածնի: Լենի-  
նականի մէջ, Երեւանի օդակայանը, ինչպէս  
եւ յեշիւածնի՝ Վեհափառը բնիւցնեցաւ  
բացադիկ զերմութեամբ եւ խանդավառու-  
թեամբ: Վեհափառ Հայրապետը դիմաւորե-  
լու համար Երեւանի կայարանն էին էջ-  
միածնի ամբողջ Միաբանութիւնը, խահա-  
նայից զասը, Գերազոյն Հոգեւոր Խորհուրդի,  
ինչպէս նաև Հայաստանի մինիստերի Առ-  
վետին կից Հայ Եկեղեցւոյ Խորհուրդի ան-  
դամները, մամուլի Ենթակայացուցիչներ եւ  
բազմանազար հաւատացեալներ: Մոսկուային  
մինչև էջմիածնի Վեհափառին բնիւրացեր  
եւ, Հայաստանի կառավարութեան կից Հայ  
Եկեղեցւոյ գործերու խորհուրդին Խախագան  
Հայեայ Գրիգորեանք: Ս. Էջմիածնի վանիի  
զիսաւոր գարպատն մինչեւ Տանա՛ Վեհա-  
փառը առաջնորդուեցաւ «Հաւափառովի»:

Մայր Տանարին մէջ Վեհափառը ծունկի  
եկաւ Խշման Ս. Սեղանին առջեւ եւ աղօթեց: Ապա դառնալով ծովածաւալ բազմութեան,  
օրինեց զանոնք ու խորին յուզմունենով Ենե-  
կաներուն հայուրեց Սփիւրէի հայուրեան  
շերմագին ողջոյնները: Խօսեցաւ հայրենա-  
կարօս հայուրեան իդեռուն մասին Ս. Էջ-  
միածնի եւ Մայր Հայրենիքին հանդէպ, ա-  
նոնց բոցավառ սիրոյն եւ հաւատամուրեան  
մասին:

Ժամերգութեաննեն լետոյ, Վեհարանին մէջ  
տեղի ունեցաւ նոխ նաև կերոյք՝ ի պատիւ  
Ն. Ա. Վեհափառ Հայրապետին:

Կիրակի 20 Մայիսին, Վեհը պատարա-  
գեց եւ ոգեսունչ խարզ մը տուաւ Ս. Հոգիի  
գալսեան տօնին առիրով եւ խօսեցաւ իր  
ուղիւրութեան արդիւնքներուն մասին:

Աղօթեց հաւատացեալ ժողովուրդին ա-  
րեւատութեան համար:

ՄԱՅՐ ԱԹՈՌՈՑ ԳԻՒԱՆԱՏՈՒՆ

## Ա. ՅԱԿՈԲԻ



## ՆԵՐԱԾՈՒՅՈՒՆ

## ԵԿԵՂԵՑԱԿԱՐԱԿ - ԲՆԵՄԱԿԱՐԱԿ:

● Եշ. 26 Ապրիլ. — Իրիկնագէմին, Մայր Տանարին մէջ, Մեծ Պահոց Եկեղեցէի վերջին ժամերգութեան ընթացքին քարոզեց Դ. Ք. Հմայեակ կը Վ. Արզ. Խնթոյեան, Հեշտելով պահքի, ապաշխարութեան ու ազօթքի կարևորութիւնը՝ որոնցով միայն կ'երաշխաւորուի մեր հոգեկան անդարրութիւնը:

● Ուր. 27 Ապրիլ. — Խ. օր մեծ պահոց: Ա-  
ռաւատուն, Մայր Տանարին մէջ կատարուեցաւ  
Արքագալչի վերջին ժամերգութիւնը:

● Եր. 28 Ապրիլ. — Ցիւտակ յարութեան Պա-  
գառու: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գըլ-  
խագիր, Ժամարարն էր Արժ. Տ. Խորէն Ք. Անէմ-  
եան: Ս. Թ. Վարժարանի բովանդակ ուսանողու-  
թիւնը, ինչպէս նաև օտար վարժարաններու հայ  
աշակերտներ սացան Ս. Հազորգութիւն:

— Վաղուան նազկազարդի տօնին առմիւ,  
կէսօրէ վերջ: Դ. Ք. Քեղապահ Ս. Հօր զիկաւորու-  
թեամբ, Միաբանութիւնը Հերաշափառուով մուտք  
գործեց Ս. Յարութեան Տաճար: Երեկոյեան ժա-  
մերգութիւնն ու վաղուան նախատօնակը պաշ-  
տուեցան Տաճարի մեր վերջնամատրան մէջ: Ազա-  
կատարուեցաւ Տնօրինական Արքատեղեաց այցե-  
լութեան թափօր: Թափօրապետն էր Անթիկասի  
Միաբաններն Հազ. Տ. Գրիւ Արզ. Նազգաշեան:

● Կիր. 29 Ապրիլ. — Մալիկապար: Գիշերա-  
յին և առաւտեան ժամերգութիւններ և Առուր  
Պատարագը մատուցուեցան Ս. Յարութեան Տա-  
ճարի մեր վերջնամատրան մէջ: Ժամարարն էր  
Արժ. Տ. Շնորհ Ք. Տուրատեան: Ս. Պատարա-  
գէն Խոր. Գեր. Տ. Տիրան Արքեպո. Խերսոյեանի  
գլխաւորութեամբ կատարուեցաւ երրազարձ մե-  
ծահնգէս թափօր, Գրիւտասոի Ս. Գերեզմանին և  
Պատանատեղւոյն շուրջ և Անդաստան: Թափօ-  
րականք ի ձեռին ունէին ձիթենեաց և արմա-  
ւենեաց ստեր, իսկ մեր թափօրին կը հետեւին  
Հայոց և Ասորուց թափօրները: Ժամը 1ին, Միա-  
բանութիւնը վերապարձաւ Մայրավանք ու Ամ-  
բուրհուրդ քո զալստեանը շարականը երդիւով  
բարձրացաւ Պատրիարքարան:

— Կէսօրէ վերջ: Հքեղօրէն Պարտարուած

Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ և լեզաստան՝  
ու ապա հոգեգմայլ շաբականներով ընդմիջուած  
երեկոյեան ժամերգութիւն և գոնքացէք։ Ա-  
րարողութեանց հանդիսապետն էր Գեր. Տ. Նո-  
րայր Եպո. Պողարեան։ Այս առթիւ, Գեր. Տ.  
Հայեակ Ծ. Վրզ. ինթոյեան կարդաց վարագոյե-  
ներու բացման մասնակցող բարեպաշտ հաւա-  
տացեաներու անուանացանիկը ու հակիրճ քարո-  
զով մը ներկայացուց բարեգործութեան զերը  
մեր կեանքին մէջ։ Կատարուեցաւ նաև, բատ  
ովորութեան։ Ականինէյլի թօքախարուժարա-  
նին ի նպաստ հանդիսականթիւն։

\* Ք. 1 Մայիս. — Աւազ երեսարքի։ Բատ  
ովորութեան, Ա. Պատարագ մասուցուեցաւ Ա.  
Յարութեան Տաճարի գաւիթը՝ Ա. Յոհն. Աւետա-  
րանչի մատարան մէջ։ Ժամարարն էր Արք. Տ.  
Կարապետ Ք. Հաւաքանտեան։ Ապա կատարուե-  
ցաւ Տեօփինական Արքապատեցեաց ացցելութեան  
թափօր Ա. Յարութեան Տաճարին ներս թափօրի  
իւրաքանչիւր հանգրուանին, ուստաւորաց արք-  
ուեցան բացատրական քարողներ՝ Հոգ. Տ. Թօր-  
զոմ Վրզ. Մանուկիսանի գողմէ։

\* Եշ. 3 Մայիս. — Աւազ Հինգարքի (Յիւտակ  
Քիրքաց)։ Առաւտուն, Մայր Տաճարին մէջ կա-  
տարուեցաւ Կերպ Ապաշխարզողաց։ Ապա մա-  
տուցուեցաւ հանդիսաւոր Ա. Պատարագ՝ Աւազ  
Ուղանին վրայ ժամարարն էր Գեր. Տ. Նորայր  
Եպո. Պողարեան։ Բաղմաթիւ հաւատացեանին  
Հաղորդուեցան։

— Կէսօրէ վերջ, Մայր Տաճարին մէջ, Գեր.  
Տեղապահ Ա. Հօր Նախագահութեամբ կատարուե-  
ցաւ «Խուսաւոյշի» կարգը։ Ներկայ էին ստար  
հիւրեր և բարձրաստինան հրաւիրեաներ։

— Ժամը 4.30ին, Հոգ. Տ. Թօրզոմ Վրզ. Մա-  
ստիկանի գլխաւորութեամբ, փաքր թափօր մը  
այցելեց Քրիստոնի Ա. Բանտը (Ա. Հրեշտակապե-  
տաց Եկեղեցին)։ Հոգ. Հայրը քարոզեց Եկեղեց-  
ուոյ գութիւը գտնուազ Ա. Զիթենիի ծառին առջեւ,  
ինչպէս նաև Եկեղեցւոյն մէջ, տալով նաև պատ-  
մական Ա. Հրեշտակապետաց Վանքին։

— Իրիկուան ժամը 7.30էն մինչև կէս գիշեր,  
Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ «Խուսաւոյշ»  
սրտագրաւ կարգը։ Գեր. Տ. Տիրան Արքապիսկ.  
Ներսոյեան տպաւորի բարողով մը վեր հանեց  
լացի գիշերուան փրկարար նշանակութիւնը։

\* Ուր. 4 Մայիս. — Աւազ Աւերաք (Յիւտակ  
Խաչեպիրեան)։ Առաւտուն։ Մայր Տաճարին մէջ  
կատարուեցաւ Խաչելութեան կարգը։ Հանդիսա-  
պետն էր Գեր. Տ. Հայրիկ Եպո. Ալանեան։

— Կէսօրէ վերջ, Մայր Տաճարին մէջ կա-  
տարուեցաւ հանդիսաւոր թաղման կարգը։ Հան-  
դիսապետն էր Գեր. Տեղապահ Ա. Հայրը։

\* Եր. 5 Մայիս. — Ճապալոյ Ա. Զատիկի։ Ա-  
ռաւտուն ժամը 8ին, Աւազ Թարգման Հոգ. Տ.  
Հայկաներ Վրզ. Պայրամեանի գլխաւորութեամբ  
փաքր թափօր մը մեկնեցաւ Ա. Յարութեան Տաճ-  
ար, կատարելու համար Տաճարի գրան բացումը։

— Ժամը 9.30ին, Գեր. Տեղապահ Ա. Հօր Գըլ-  
խաւորութեամբ, Միարանութիւնը մեկնեցաւ Ա.  
Յարութեան Տաճար, որ լի էր ամենազդի ուխ-

տաւորներու բազմութեամբ։ Ժամը 12.30ին, Յոհ-  
նաց թափօրէն ետք, մեր Լուսահաներ՝ Հոգ. Տ.  
Յակով Վրզ. Վարզանեան և Յաւնաց Պատր. Տե-  
ղապահ Գեր. Տ. Ամենակորած Արքեպիսկ. զգես-  
տաւորեալ մասն Ա. Դիբեղման, ուրիշ Հունիք-  
կան Երաբ. Քիչ յետոյ պիտի ողողէր Տաճարը,  
լուցելով հաւատացեալներու մասերը Ընդհանուր  
խանդավառութեան մէջ կը սկսին հնչել Տաճարին  
հայկական և յունական բոլոր զանգերն ու կոչ-  
նակները։ Տեղապահ Արքապանը մեր վերնատան  
պատշաճմէն Նորիքական լոյսով օրհնեց Ա. Գե-  
րեզմանին լուղափակը խոնուած բազմութիւնը։  
Անմիջապէս սկսաւ երրադարձ թափօրը, Քրիս-  
տոսի Ա. Գերեզմանին չուրչ, Նախագահութեամբ  
լուսաւան Հոգ. Տ. Յակով մանիքը Ա. Յակովի Վր-  
զիւով մտան լուսազարզուած Մայր Տաճարը։

— Յետ միջօրէին, Մայր Տաճարին մէջ, Ճա-  
պալոյցի արարողութենէն ետք, Աւազ Աղջանին  
վրայ մատուցուեցաւ Ա. Պատարագ։ Ժամարարն  
էր Անթիմիքառ Միարանութիւնը Հոգ. Տ. Եանէ Վրզ.  
Անէմեան։ Բաղմաթիւ հաւատացեալներ Հաղոր-  
դուեցան։ Ապա, Գեր. Տեղապահ Ա. Հայրը նա-  
խագանց Ա. Զատիկի Նախատօնուակին, որմէ ետք  
Միարանութիւնը Ալյասը յարեաւ ի բրգեցողւ-  
թեամբ բարձրացաւ Վանքին սեղանաւունը։

\* Կիր. 6 Մայիս. — Ա. ԶԱՏԻԿԻ։ Ֆիշերան  
ժամը 2ին՝ Միարանութիւնը արթնցած է արջէն  
ու կէս ժամ ետք, Գեր. Տ. Հայկապուն Եպո.  
Արքանամեանի գլխաւորութեամբ, լուցեալ լապ-  
տերներով կը մեկնի Ա. Յարութեան Տաճար։ Ա-  
ռաւտուն ժամերգութենէն մաս մը կը պաշտոնի  
Տաճարի մեր վերնամատրան մէջ։ Հարցուն։  
Միարանութիւնը զգեստաւորեալ կ'իջնէ Ա. Գե-  
րեզմանի ատեանը ու հօն ամբողջացնելի ետք  
արարողութիւնները, կը սկսի երրադարձ մեծա-  
հանդէս թափօրը Քրիստոնի Ա. Գերեզմանին և  
ապա Պատանատեղուոյն չուրչ, Նախագահութեամբ  
Գեր. Տ. Պարգև Եպո. Վրթանէստանի Մեր թա-  
փօրին կը հնտէէին Պատոց և Ասորուց թափօր-  
ները։ Ա. Գերեզմանի ատեանին մէջ հաստարուե-  
ցաւ «Խուսաւոյշ»։ Կարճ զաղարէ մը ետք, Գեր.  
Տ. Հայկապուն Եպո. Արքանամեան մատոյց օր-  
ուան հանդիսաւոր Ա. Պատարագը՝ Քրիստոնի Ա.  
Գերեզմանին վրայ և քարոզեց Քրիստոնի Յա-  
րութեան մասին, բնարան ունենալով «Զէ աստ,  
այլ յարեաւ» (Ղուկ. Էֆ. 5), Բազմաթիւ հաւա-  
տացեալներ Հաղորդուեցան։ Ա. Պատարագէն  
ետք, Միարանութիւնը և մազովուրդ վերադար-  
ձան Մայրավանը ու «Այսօր յարեաւ ի մեռելոց»  
շարականը երգելով բարձրացան Պատրիարքա-  
րան, որ Տեղապահ Արքապանը Յարութեան ա-  
ւետիսով օրհնեց ու արձակեց ներկաները։

— Կէսօրէ վերջ, Մայրավանքի մեծ բակին

մէջ կատարուեցաւ մեծահանդէս և լինդաստան։ Ազա նախագահէր Գեր. Տեղապահ Ս. Հայրը՝ Ապա Մայր Տաճարին արտաքին գաւթին մէջ կատարուեցաւ հոգեհանգիստ՝ հայ ազգի համայն ննջեցից հոգիներուն համար, որմէ ետք Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ երեկոյեան ժամերգութիւն։

● Բ. 7 Մայիս. — Ցիւատակ մեռելոց Հանդիսաւոր Ս. Պատարագը՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց և բարողեց Գեր. Տեղապահն Ա. Հայրը և ապա ամպույթնիի տակ նախագահնեց երրադարձ մեծ ահանդէս թափօրին։ Ս. Պատարագի երգեցողութիւնները, ինչպէս Աւագ Շաբթու ձրագալոյցի Պատարագին, եղան բազմաձայն, երկսեռ երգչախումբի մը կողմէ, զոր կը զեկավարէր Հոգ. Տ. Թորգոմ Վրդ. Մանուկեան, թափօրէն ետք երգուեցաւ Համապարհը, յատկապէ ուխտաւորաց համար, որմէ ետք, Միաբանութիւնը՝ Քրիստոս յարեւաւը երգելով բարձրացաւ Պատրիարքարանի մեծ զաւիճը։ Իրեն հետևեցաւ ուխտաւորաց և տեղացի ժողովուրդի ստուար բազմութիւն մը, որոնք Տեղապահն Ա. Հօր աջը համբուրելէ ետք ընդունեցին անկէ մէկ Ա. Պատարագի նշխար։ Այսկերպ փակուեցաւ Աւագ Շաբթուան և Ս. Զատկի տօներուն շարքը։

● Եր. 12 Մայիս. — Կիլասումն Ս. Յափիանու Մկրտիչն։ Ս. Պատարագը ի Ս. Դիմագիր մատոյց Հոգ. Տ. Մաշտոց Վրդ. Բարիլուսեան։

● Կիր. 13 Մայիս. — Խոր Կիւակի (Յուլասօն նոհատակաց)։ Բառ սովորութեան, Մայր Տաճարին մէջ պատարագեց Լուսահան Հոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան, Քարոզեց Գեր. Տեղապահ Ս. Հայրը, Ներրողը հիւսելով և յիշատակը ոգիկոչելով մեր մէկ միլիոնէ աւելի նահատակներուն՝ որոնք ինկան Ապրի 24ի եղեռնին, վասն կրօնի և վասն հայրենեաց, Քարոզէն ետք, ի լուր Տաճարը լեցնող հաւատացեալներու բազմութեան, Գեր. Տ. Հայկազուն Եպո։ Արբահամեան Աւագ Խորանի բիմէն կարզաց Ամենայն Հայոց վեհ։ Հայրապետ Տ. Վազգէն Ա. ի անդրանիկ կոնդակը, որմէ ետք, Գեր. Տեղապահ Ա. Հօր նախագահութեամբ կատարուեցաւ Հայրապետական մաղթանք Խոկ Ա. Պատարագէն ետք, Տեղապահ Տաճար Տաճարի գաւթիթը՝ Երանաշնորհ Տ. Կիւրեղ Պատր. Հօր չիրմին վրայ, ինչպէս նաև հին կրտսան ու Զամթաղի գերեզմանավայրերուն մէջ, նախագահութեամբ Գեր. Տ. Պարզե Եպո։ Վրթանէսեանի։

● Եր. 19 Մայիս. — Վաղուան Աշխարհամատրան Կիրակիի առթիւ, կէսօրէ վերջ, Գեր. Տ. Հայրիկ Եպո։ Աւանեանի գլխաւորութեամբ, Միաբանութիւնը Հրաշափառով մուտք դործեց Ս. Յարութեան Տաճար, Կիրակմուտքն ու վաղուանական պաշտուեցան Տաճարի մեր

վերնամատրան մէջ։ Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբատեղեցաց այցելութեան թափօր թափօրագետն էր Հոգ. Տ. Զատկի Վրդ. Զինչինեան։

● Կիր. 20 Մայիս. — Ավարտիմատրան կամ Կանաչ Կիւակի։ Գիշերային և առաւօսեան Ժամերգութիւնները պաշտուեցան Ս. Յարութեան Տաճարի մեր վերնամատրան մէջ։ Ապա, Գեր. Տ. Հայրիկ Եպո։ Ավանեան մատոյց օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ և բարողեց օրուայ տօնին շուրջ, բացառութիւնատը կանաչ Կիրակիի, և Ս. Պատարագէն ետք նախագահնեց Ս. Գերեզմանի առեւնին մէջ կատարուած և լինդաստան էին։

● Կիր. 27 Մայիս. — Կարմիր Կիւակի։ Սուրբ Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ։ Պատարագեց Հոգ. Տ. Մաշտոց Վրդ. Բարիլուսեան, Քարոզեց Գեր. Տ. Տիրան Արքապս, Ներրոյեան Յիսուսի յարութեան խորուրդին շուրջ, մեկնելով կեանքի ու Մահուան երեսովները։

● Կիր. 3 Յունիս. — Տօն Երեման Ս. Խաչին։ Ս. Պատարագը՝ Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ մատոյց Յոպակի և չըջակայից Հոգեւոր Հովիւ Հոգ. Տ. Բարզէն Վրդ. Ապատեան, Օրուայ տօնին շուրջ բարողեց Գեր. Տ. Տիրան Արքապս, Ներրոյեան։ Աւագ Խորանին վրայ կը տեսնուէ Ս. Խաչիննշանը, վաս կանթեզներով զարդարուան։

● Կիր. 10 Յունիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ։ Պատարագեց Հոգ. Տ. Քէսոր Արդ. Նազարեան, Քարոզեց Գեր. Տ. Տիրան Արքապս, Ներրոյեան, բնաբան ունենալով օրուան ձաշու Աւետարանէն Հիս եմ զուռն. Ծնդ իս եթէ ոք մտանիցէ կեցցէ, մոցէ և ելցէ և ձարակ դաշտէ» (Յով. Ժ. 9):

● Եղ. 13 Յունիս. — Վաղուան Համբարձման տօնին առթիւ, կէսօրէ վերջ ժամը 2.30ին, Գեր. Տ. Վարզե Եպո։ Վրթանէսեանի զիխաւորութեամբ, Միաբանութիւնը մեկնեցաւ 2իթենեաց լեռ։ Համբարձման Սրբավայրին մէջ կառուցուած մեր վրանամատրան տակ պաշտուեցան Երեկոյեան ժամերգութիւն և նախատօնակի, իսկ իրիկնադէմին էլիկեցէնի կարգ ու ապա գիշերային և առաւտեան ժամերգութիւններ։ Ժամը 10ին, Միաբանութիւն և Ներկայ հաւատացեալներ վերագարձան Մայրավայրն է։

● Եղ. 14 Յունիս. — ՀԱՐՄԱԿԱՑՈՒՐԻ Տիրան։ Առաւօսեան ժամը 6.30ին, Գեր. Տ. Տիրան Արքապս, Ներրոյեանի զիխաւորութեամբ, Միաբանութիւնը ինքնաշարժերով մեկնեցաւ 2իթենեաց լեռ և թիւ ետք ՀՀրաշափառով մուտք դործեց Համբարձման Սրբավայրին, ուր մեր վրանամատրան մէջ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատոյց Գեր. Տ. Վարզե Եպո։ Վրթանէսեանի և քարոզեց ընաբան ունենալով շատուրութեան վաղթանք, Մայր Ալեքսանդր Ս. Հայրապահ Պատր. Տ. Հայրիկ Եղմածին վախաղդրութեան առթիւ, նախա-

Պատարագէն ետք, Գեր. Պատարագիչ Արբազանը նախագահեց Արբավայրին առջև կատարուած էլլնդաստանէին:

● Կեսօրէ վերջ, Մայր Տաճարին մէջ և կատարուեցաւ էլլնդաստանէ, նախագահութեամբ Գեր. Տ. Պարզն Եպս. վերթանէնեանի: Ազա պաշարւեցաւ երեկոյեան ժամերգութիւն:

● Եր. 16 Յունիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Համբարձում վերնամատրան մէջ: Պատարագից Հոգ. Տ. Մաշտոց Վ. Բարիլունեան:

— Պարուան նախատօնակը պաշտուեցաւ Ի. Հոբեշակապես: Հանդիսապետն էր Գեր. Տ. Նորայր Եպս. Պալարեան:

● Կեր. 17 Յունիս. — Երկրորդ նախկազարդ: Առաւտեան ժամերգութիւնն ու Ս. Պատարագը մատուցուեցան ի Ո. Հրեշտակապետ Ժամարարն էր Հոգ. Տ. Հայկասեր Վ. Ըզ. Պայքանեան: Քարոզեց Գեր. Տ. Տիրան Արքապատ. ներսոյեան, որուան տօնին հետ աղերս ունեցող Ո. Գր. Լուսաւորչի և Հրեշտակի աւանդութեան մասին, խօսելով նաև Հրեշտակին դասակարգութեանց և պաշտօներու շուրջ:

— Կեսօրէ վերջ, Մայր Տաճարին մէջ կատարուած էլլնդաստանէին նախագահեց Գեր. Տ. Նորայր Եպս. Պալարեան:

● Եր. 23 Յունիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Առաքելոց վերնամատրան մէջ: Պատարագից Հոգ. Տ. Հայկասեր Վ. Ըզ. Պայքանեան:

— Հոգեգալստեան նախատօնակը հանդիսաւորապէս պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ, նախագահութեամբ Գեր. Տ. Տիրան Արքապատ. ներսոյեանի:

— Գեր. Արբազանը նախագահուց նաև իրիկնարկէմին, Մայր Տաճարին մէջ պաշտուած էնկեցէի և Հսկման արարողութիւներուն:

● Կեր. 24 Յունիս. — ՀԱԴԵԳԱԼՈՒՍ: Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը՝ Մայր Տաճարի Աւագ Մեղանին վրայ մատոյց և Ս. Հոգիի մասին քարոզեց Գեր. Տ. Տիրան Արքապատ. ներսոյեան: Ս. Պատարագէն ետք, Գեր. Տ. Առուին Եպս. Քէմաձեւեանի նախագահութեամբ կատարուեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան պաշտօն, Ս. Աթոռուոյր բոլոր հանգույցեալ պատրիարքաց հոգիներուն համար:

— Կեսօրէ վերջ, Մայր Տաճարին մէջ կատարուած հանդիսաւոր էլլնդաստանէին նախագահեց Գեր. Տ. Տիրան Արքապատ. ներսոյեան:

● Եր. 30 Յունիս. — Է. տ. Հոգեգալստեան: Ս. Պատարագը՝ Մայրավանքի տանիքը, Ս. Հոգիի մատրան մէջ մատոյց Հոգ. Տ. Կեսօրէ Արդ. նառագրեան:

## ՊԱՇՏՈՆԱԿԱՐԱԿ

● Աւր. 27 Ապրիլ. — Կեսօրէ վերջ, Ս. Առատիս Միաբաններէն Հոգ. Տ. Խառնակ Վ. Ըզ. Պարեան, որ Յ ամիսներէ ի վեր կը զանուէր Ս. Աթոռ, օգային գծով մեկնեցաւ Յունաստան:

● Բշ. 30 Ապրիլ. — Այս և յաջորդ օրերուն, Ս. Զատկի տօնին առթիւ հետզհետէ Ս. Աթոռ Ժամանեցին Անթիլիասի Կաթող. Տեղապահ Գեր. Տ. Խորէն Եպս. Բարոյեան, Անթիլիասի Կաթ. Տեղապահն էր Գեր. Տ. Խաղ Արքապատ. Աշապահնեան, Գամասկոսի Թեմին կաթ. Փոխանորդ Գեր. Տ. Շատարչ Եպս. Գոյոյումեան, Ամերիկայն Հոգ. Տ. Մեսրոպ Վ. Ըզ. Աէմեր Եպսանեան և Հարդապետան կարեցին Բէյ. Քիալիսան և Կյառ. Բէյն Արդ. Ս. Շանէ Վ. Ըզ. Աէմեր Եպսան և Հոգ. Տ. Գրիգոր Արքապատ. Հալէկայն Արդ. Տ. Տ. Առաջ Արքան և Պատիկ Բէյ. Ամարեան, և Կ. Պալէէն Արդ. Տ. Շնորհ Բէյ. Մուրատեան Գերազնորհ. Հոգեշնորհ և Արժանապատի Հայրերը Ո. Զատկի տօնին յաջորդ շարթուն հետզհետէ վերադարձն իրենց պալտօնատեղիները:

— Երեկոյեան, Գեր. Տեղապահ Ս. Հայրը, Գեր. Տ. Խորէն Եպս. Բարոյեան և Տիար Կարպիս Հինգլեան ներկայ գտնուեցան Հոլանտական Հինգլապատուարանի մէջ, Հոլանտայի Ն. Վ. Ճուլիանա Թագունույն ծննդեան արեգարձին առթիւ տրըուած ընդունելութեան:

● Գշ. 2 Մայիս. — Երեկոյեան, իրաքի ն. Վ. Ֆէյսալ թ. Թագաւորի ծննդեան 21 թղ և Թագավորթեան երրորդ արեգարձներուն առթիւ, Ambassador Hotelի մէջ տրըուած ընդունելութեան ներկայ եղան Գեր. Տ. Հայկապատն Եպս. Արքամեան և Տիար Կարպիս Հինգլեան:

● Բշ. 7 Մայիս. — Ս. Զատկի տօնին առթիւ, այս և յաջորդ օրերուն, Պատրիարքարան շնորհաւորական այցելութեան եկան: Յունաց Պատր. Տեղապահ Արբազանը, Ֆրանչիսկուանց Գեր. Արքաթուոր, Լատինաց Ս. Պատրիարք Հայրը, Պատական նույիրակը, Աստրուց Եպս. ի Փանուար Հայրանութիւններով. Անկիլիքան Եպս. լուտերականներու Մեծաւորը, Սոյն-Կաթոլիկներու և Հայ-Կաթոլիկներու Մեծաւորները, Մարտնիթ Եպս. ը. Դոմինիկնեան Հայրեր, Անգլիական և Սկոտական Արքաթուորները, Քաղաքացիները, Պատիկանապետուութիւններու Քաղաքաքի և Արքանեան Պատիկանապետու, Քաղաքական Մի. Գիշին, և այլ ակնանաւոր անձնաւորութիւնները: Խոկ Ղուսաց Միաբանութիւնը այտարի ոչ այցելութիւնն առւաւ և ոչ ալ ընդունեց, իրենց Սպիտակապատի մահուան սուզին պատճառաւ:

● Գշ. 8 Մայիս. — Ս. Զատկի տօնին առթիւ, կեսօրէ առաջ, Գեր. Տեղապահ Ս. Հայրը, ի գլուխ Միաբանութեան, շնորհաւորական այցելութիւն տուաւ Յունաց Պատրիարքարանին իսկ Գեր. Տ. Հայկապատն Եպս. Արքամեան, ըն-

կերակցութեամբ մի քանի վարդապետ Հայրերու, այցելեց Ասորեսց և Հապեշաց Եպիսկոպոսարան-ներուն:

● Բ. 14 Մայիս. — Երեկոյեան, Canon H. M. Waddams, Londonի Church of England Council on Foreign Relationsէն, այցելեց Գեր. Տեղապահ Ա. Հոր:

● Դ. 15 Մայիս. — Կէսօրէ առաջ, Գեր. Տեղապահ Ա. Հայրը, Ընկերակցութեամբ Հոգ. Տ. Յակոբ Վրզ. Վարդանեանի, վանական գործերով մեկնեցաւ Խորայէլ և վերադարձաւ Բ. 21 Մայիսի Կէսօրէ վերջ:

● Դ. 16 Մայիս. — Կէսօրին, Անգլիքան Գեր. Ասու. և Canon Waddams ներկայ եղան ի պատճե իրենց տրուած հաշերոյթին, ի Պատրիարքարան:

● Դ. 22 Մայիս. — Կէսօրէ վերջ, Museum Lecture Theatreի մէջ, Dr. Joseph Freeh Կոզմէ, Հին Տաթանի պեղութեամբ բարուած բանական մասնաւութեան ներկայ եղաւ Հոգ. Տ. Զաւէն Վրզ. Զիւշինեան ներկայ եղաւ Սովորուի Տաճարին մէջ կատարուած ընդունելութեան և առաջ Ռամալլայի Grand Hotelի մէջ տրուած հաշեցոյթին:

● Ե. 30 Մայիս. — Կէսօրին, Սիւրբոյ Հանրապետութեան Նախագահ Ն. Վ. Շիւքի Քուաթթիի Երուսաղէմ այցելութեան առթիւ, Հոգ. Տ. Զաւէն Վրզ. Զիւշինեան ներկայ եղաւ Սովորուի Տաճարին մէջ կատարուած ընդունելութեան և առաջ Ռամալլայի Grand Hotelի մէջ տրուած հաշեցոյթին:

● Ե. 31 Մայիս. — Երեկոյեան, Անգլիոյ Ն. Վ. Հինգապէթ Բ. Թագավորույն ծննդեան տարեգործին առթիւ, Թիֆուանական Ընդհանուրանի մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղաւ Գեր. Տ. Հայկազուն Ասու. Արքահամեան, Հոգ. Տ. Հայկասեր Վրզ. Պայրամեան և Տիար Կարպիս Հինդիւն:

● Եր. 2 Յունիս. — Երեկոյեան, Խոալական Հիւպատոսարանի մէջ, Խոալիոյ ազգային տօնին առթիւ, տրուած ընդունելութեան ներկայ եղաւ Գեր. Տ. Հայկազուն Ասու. Արքահամեան, Հոգ. Տ. Հայկասեր Վրզ. Պայրամեան և Տիար Կ. Հինդիւն:

● Ե. 6 Յունիս. — Կէսօրէ վերջ, St. George's Schoolի տարեկան զաշտահանգէսին ներկայ եղաւ Գեր. Տ. Հայկազուն Ասու. Արքահամեան և Հոգ. Տ. Հայկասեր Վրզ. Պայրամեան:

● Եր. 16 Յունիս. — Կէսօրէ վերջ, Գեր. Տ. Սուրէն Ասու. Քէմհաճեան, ի զուրի Միաբանութեան, բացումը կատարեց Ա. Թարգմանչաց Վարժարանի տարեկան Պատարին:

— Նոյն ասեն, Հոգ. Տ. Հայկասեր Վրզ. Պայրամեան ներկայ եղաւ St. Georges' Schoolի վկայականաց բաշխման հանդէսին:

● Բ. 18 Յունիս. — Առաւտուն, Գեր. Տ. Սուրէն Ասու. Քէմհաճեան, Ընկերակցութեամբ Տնօրէն Ժողովովոյ անդամներուն, բացումը կատարեց Ժառանգաւորաց Վարժարանի և Ընծայա-րանի ամազերջի քննութեանց:

— Երեկոյեան, Եղիպատոսի անկախութեան տօնին առթիւ, Եղիպատական Հիւպատոսարանի մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղաւ

Գեր. Տ. Հայրիկ Եպս. Առանինան, Հոգ. Տ. Հայկասեր Վրզ. Պայրամեան և Տիար Կ. Հինդիւն:

● Ել. 21 Յունիս. — Առաւտուն, Գեր. Տ. Տիրան Արքեպոս, Ներսոյեան, ընկերակցութեամբ Տնօրէն Ժողովովոյ անդամներուն, բացումը կա-տարեց Ա. Թ. Վարժարանի ամազերջի քննութեանց:

● Եր. 23 Յունիս. — Կէսօրէ վերջ Ժամկէ 4ին, Գեր. Տ. Հայկազուն Ասու. Արքահամեան նախա-զահց Ժառանգաւորաց Վարժարանի մարդապալատին վրայ կատարուած Ա. Թ. Վարժարանի ամրեկան Պաշտամունքին:

— Նոյն ասեն, վազուան St. John's Dayի առթիւ, St. John's Ophthalmic Hospitalի մէջ տրուած թէյասեղանին ներկայ եղաւ Գեր. Տ. Սուրէն Ասու. Քէմհաճեան, Հոգ. Տ. Հայկասեր Վրզ. Պայրամեան և Տիար Կարպիս Հինդիւն:

● Բ. 25 Յունիս. — Առաւտուն, Հոգ. Տ. Հայկասեր Վրզ. Պայրամեան արձակուրդով մեկ-նեցաւ Եւրոպա:

● Դ. 27 Յունիս. — Կէսօրէ առաջ, Եպիսկո-տոսի Հանրապետութեան նախագահ Ն. Վ. Դամա-մալ Ասու - էլ - Նասէրի ընտրութեան առթիւ, Ե-զիպատական Հիւպատոսարան շնորհաւորութեան գացին Գեր. Տ. Սուրէն Ասու. Քէմհաճեան և Տիար Կարպիս Հինդիւն:

## Ո Խ Ա Տ Ա Խ Ո Բ Ի Ե Խ

Ա. Զատկի տօնին առթիւ, այս տարի ունեցանք հած ուխտաւորութիւն, եկած զիխաւորա-րար մերձակայ երկիրներէն: Կային նաև կարեռ թիւով Ամերիկանայեր:

Անոնք բոլորն ալ ապրեցան խանդավառու-թեան զերազանց պահեր, ներկայ ըլլալով Աւազ Եարթուան և Ա. Զատկի եկեղեցական հզզեպու-րար արարողութեանց, ընդունելով Ա. Հայուր-զութիւն ու ջերմեռանգորէն կատարելով իրենց ուխտը: Բաց աստի, առաջնորդութեամբ հիւրըն-կալ Հոգ. Տ. Վարուժան Վրզ. Պատարաց անձեռն առաջնորդուեցան թեթզեէմ, ե-րիքով, Յորդանան զետ, թեթանիա, և այլ սրբա-վայրեր, ուր հարկ եղած տեղեկութիւնները տրուեցան իրենց լրիւ կերպով:

Զատկի յաջորդող շարթուն, անոնք հոգեպէս միսիթարուած ու գուռունակ սրտով զերազարձան իրենց տեղերը, հպարտ՝ ի տես այն իրաւունք-ներուն որ Հայ Եկեղեցինն են միջեկեղեցական այս սոստանին մէջ, իրեն իրաւակից Պատրիար-քութիւն, վայելելով համահաւասար իրաւունք՝ Ցոյն և Լատին Եկեղեցիններու հետ:

## ՏԱՐՄԱԿՆ ՊԱՇԱՐ

## Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ

16 և 17 Յունիս, Շաբաթ և Կիրակի օրերուն տեղի ունեցաւ Ս. Աթոռոյի Ս. Թարգմանչաց վարժարանի տարեկան «Պազար»ը, հայանաւութեամբ գեր է տախածեած բարձրագույն կամաց մեան, որուն կ'ոճանդակէր յարգոյ ուսուցական կազմը:

Շաբաթ կէսօրէ վերջ ժամը 4ին, գեր, Տ. Առութիւն նպաստ գէմէնանի անկանութեամբ շագ. Հայրերու, ազգժքով և որնութեամբ կատարեց Պազարի ի բացումը, որմէ ետք, մինչի յաջորդ երեկոյ, բազմամիւն հայեր և տարբեր այցելեցին «Պազար»ը Յուցաղրուած էին Վարժարանի սանուհիներուն ձեռազործ աշխատութիւնները, և այլ օգտակար առարկաներ: Կային նաև ճաշարանի և խաղերու բաժիններ: «Պազար»ի աշխատանքնեւն մաս վերցուցած էին, բացի զորոցի պաշտօնէութենէն, նախկին ըքանակար սանուհիներ: Սադիմանայ զորոցանէր այսինքն ի Սադիմանայ զորոցանէր այսինքն ի Սադիմանայ զորոցանէր:

## ՏԱՐՄԱԿՆ ՊԱՇԱՐԱՇԱԽԵԼՈ

## Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Շաբաթ, 23 Յունիսի կէսօրէ վերջ ժամը 4-7, ժառանգ, Վարժարանի մարզադաշտին վրայ, տեղի ունեցաւ Ս. Թարգմանչաց վարժարանի տարեկան զաշտահանդէսը, նախագահութեամբ գեր, Տ. Հայկացուն նպիսէ. Արբանամեանի և ի ներկայութեան ժողովուրդի հոծ բազմութեան:

Հանդէսը սկսաւ մարզիկներու տողանցքով, որուն առջենէն կ'ընթանար վարժարանի նուագախումը:

Աշակերտութիւնը, բաժնուած երկու խումբերու, կարմիր և կանաչ, յաջորդաբար կատարեցին 50-800 մէտր վազքեր, երկար և բարձր սասում, Շուկատական մարզութիւնը, զուարձախաղեր, զուարձաւ և պարանաձգութիւն: Խօհ վարժարանիս արենուշացին խումբերը, տողանցքին և զուարձախաղերուն իրենց մասնակցութիւնը բերելէ զատ, կատարեցին նաև լախտախաղ:

Հանդէսի աւարտին, յաջող մարզիկները, ինչպէս նաև տարւոյս ընթացքին Ֆութզոլի, Պասկէթպոլի, Վոլինոլի և Փինկ-փունկի խաղերու մէջ առաջին հանդիսացողները ստացան բաժանենք ու մէտալներ՝ Դեր, Նախագահ Արբազանէն:

## ՆԱՅՐԱԳՈՅՆ ՎԱՐԺԱՐԱՇԱԽԵԼՈՒԹԵԱՆ

## ԱՍՏԻՃԱՆԻ ՏՀԻՇԱԽԵԼՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ կը տեղեկանաք թէ Ս. Աթոռոյի երիտասարդ Միաբաններէն և Պուէնս Այրէսի Հոգեկոր Հովիւ Հոգ, Տ. Յարութիւն վրդ, Մուշեան, Հայաստանի վերազարձին, ընդունած է Մայրագոյն վարդապետութեան աստիճան, Հարաւային Ամերիկայի Կաթ. Պատուիրակ Գեր, Տ. Սիոն Արքեպոպ, Մանուկեանէ:

Հայր Յարութիւն Ս. Ախուսիս Պարզացած Միաբաններէն է, որ 1952էն ի վեր, որոյէս Կաթ. Պատուիրակի Փոխանորդ, լծուած է Պ. Այրէսի Հայութեան կրօնական ու մշակութային գործանէստիւթեան մասին նաև հրատարակուած ու անտիպահ գործեր:

Կը շնորհաւորենք Գեր, Հայրառուրը ու ի սրտէ յաջողութիւն կը մազթենք իրեն:

## ՇՆՈՐՀԱԿԱՆ Ա. Կ. Ա. Լ. Ի. Բ

Նուրինակալութեամբ սացամի մեր Զեւազրաց Յանկի սպազրութեան ծախուց հաւույն:

Գր. Ա. Գ. Ե. Է. Ե. Ե.	Տիհ. 5.200
Հոգ. Տ. Մեւուո Գ. Ա. Ակեմենանէ	> 500
Ա. Պուրեազեանէ	Տոլ. 2
Թուվալեան Խոյեէ	> 3
Յամեկիեան - Ելաւեանէ	> 5
Ս. Ազգունեանէ	> 5
Պր. Գ. Տիլիկենանէ	Տիհ. 1
> Ժ. Գազազեանէ	> 1
Զ. Լուկանանէ	> 3
Մ. Տ. Պողոսեանէ	Տոլ. 1
Ա. Վարդիկեանէ	> 10
Տէր և Տիկին և Օհաննէսեանէ	> 2
Պր. Զ. Աւգանեանէ	> 2

## Տեսակ Զեւազրամն Ս. Կուրքեանց

ՆԱՐԱՑՔ ԵԳԻՈՆՈՊՈԽ

## ՀԱՆԳԻՍ

**ԳԵՐ. Տ. ՏԻՐԱՅՐ ԱՐՔԵՊՈՍ. ՏԵՐ ՅՈՎԼԱՆՆԻՍԵԱՆԻ**

Արտի թեկումով վերահասու եղանք Հայց. եկեղեցւոյ երիցագոյն եպիսկոպոսներէն դեր. Տ. Տիրայր Սրբեպօ. Տէր Յովլաննէսեանի մահուան՝ որ տեղի ունեցած է Աւագ Հինգշարթի օրը, 29 Մարտին, նիւ Եռքի St. Luke's հիւանդանոցին մէջ:

Հանգուցեալ Սրբազանը ծնած է 1867 Սպրիլ 21ին, Դարաբաղի Բոնակոթ գիւղը: Նախնական կրթութիւնը ստանալէ ետք մտած է Շուշիի վարժարանը և ապա աշակերտած է Գէորգեան ձեմարանին, որուն շրջանը աւարտիլով անցած է Բնիթրապուրի համալսարանը, հետեւելով պատմա-բանասիրական ճիւղին: Իր ուսումը շարունակած է նաև Փարիզի և Լոնսոնի մէջ:

Վերադառնալով Ս. Էջմիածին, եղած է ուսուցիչ Գէորգեան ձեմարանին և Երևանի դպրոցին: Արեղայ ծեռնադրուած է Խրիմեան Հայրիկէն, իրեն օծակից ունենալով մեր եկեղեցւոյ պատմութեան վերջին շրջանի մեծագոյն դէմքերէն Սմենայն Հայոց Երանաշնորհ Հայրապետ Տ. Տ. Գէորգ Զ. Զէօրէքնանը և Մեծի Տանն Կիլիկիոյ Երանաշնորհ Հայրապետ Տ. Տ. Գարեգին Ա. Յովսէֆեանը:

Ատեն մը վարած է Պեսարապիոյ թեմին առաջնորդութիւնը և Թիֆլիսի Ա. Սարգիս եկեղեցւոյ տեսչութիւնը: Եղած է նաև Էջմիածին Մայր Սթորի Դիւանապետ:

1921ին կ'ընտրուի Սուածնորդ Ամերիկահայոց. պաշտօն մը՝ զոր կը վարէ մինչեւ 1928: Այս շրջանին, Սմերիկահայ թեմը իր զանազան մարզերուն վրայ կ'արձանագրէ ուշագրաւ նուաճումներ:

Գեր. Սրբազանը հմուտ էր, բացի իր մայրենի լեզուէն փրանսերէն, գերմաներէն և ռուսերէն լեզուներու: Աշխատակցած է զանազան թերթերու, պատմա-բանասիրական նիւթեր մշակելով: Իր գործերէն կարեւորագոյնն է Ֆրիկ Դիւանը, զոր լոյս տեսաւ վերջերս Ամերիկայի մէջ, Հ. Բ. Ը. Միութեան ծախրով:

Հանգուցեալին մարմինը Գշ. Յ Ապրիլին Փոխադրուեցաւ նիւ Եռքի Ս. Խաչ Եկեղեցին ուր յաջորդ օրը կատարուեցաւ թաղման կարգը: Վերջին օծումը կատարեց Սմերիկահայոց Սուածնորդ Գեր. Տ. Մամրէ Սրբեպօ. Գալֆայեան:

Տէրը թող յափունական հանգիստ պարզեւէ իր եկեղեցւոյ պաշտօնէի հոգւոյն:

### ՀԱՆԳԻՍ ԵՐԳԻՆԻ ՄԱՅՐՈՒԹԵՑ ՕՃԱԿԵՑՄԵՆ

Կիրակի, 27 Մայիսին, մահացաւ Ա. Աթոռոյոյ Մայրապետներէն եւզինէ 0հանեան: Խնած է Կարին, 1880ին, 1922ին եկած է Երևանաղէմ և Արարատեան որբերուն համար նշանաւած է ՀՄայրիկ: Արբանոցին վակումէն ետք, ընդունուած էր ժառանգաւորաց Վարժարանի մէջ իրեւ կարունի:

Երկարամեայ ժառայութենէ ետք, ձերանալով և անկարող ըլլալով իր գործը շարունակէ, քաշուած էր Ա. Հրեշտակապետաց վանք, ուր երկարատե հիւանդութիւնը օր մը վերէ տուաւ իր կեանքին:

Հանգուցեալը բարի և եկեղեցառէր մայրիկ մըն էր: Յուղարկաւորութիւնը կատարուեցաւ նոյն օրը կէսօրէ վերջ, Ա. Հրեշտակապետաց Եկեղեցւոյ մէջ, նախագահութեամբ Գեր. Տ. Հայկազուն նոյն Արքահամեանի: Ներկայ էր Միարաններէն մեծ մասը: Յոզնատանչ մարմինը ամփոփուեցաւ շամ-թաղի վերեզմանատունը:

Այսն իր ցաւակցութիւնը կը յայտնէ իր երեցկին աղջկան և թոռներուն:

Տէրը թող լուսաւորէ իր հոգին:

«ՈՒԹԻՆ» Խ ԽՄԲԱԳ-ՐՈՒԹԻՒԻՆԸ ԵԵ ԿՓԽԼՊԵՆԿԵՍՆ ՄԱՏԵՆԱԳՈՐԾՈՒՅԻ  
ՇՆՈՐՀԱԿՈԼՈՒԹԵՍՄԲ ԱՏՈՑՈՒՅ ԵԵ ՀԵՏԵՒԵՈԼ,  
ՀՐԱՏԱՐԾՈՎՈՒԹԻՒՆՆԵՐԸ.

Հոգ. Տ. Յարութիւն Մ. Վրդ. Մուշեան կը նուիրէ .-

ա) ՄՈՅԲ ՀԵԶՈՒՅ - Ա. Գիրը: բ) ԵՐԳՈՐԱՆ ՄԱՍԻՄ - Բ. Պրակ: գ) ՅՈՅԵԼԻՆՆ  
ԿԱՆ ԳՐԲՈՑԿ - Տ. Դուրգէն Վրդ. Թաշման: դ) ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՆՈՐ ՈՒԽՏԻ - Ա.  
Գիրը: ե) ԷՐՋՈՐՈՐԾՈԼ ՏՀ ՀԱՏՈՒՔԱՄԻՈՆ ԷՆ ԱՐՄԵՆԻԱ (Սպաներէն) - Մարաֆեան:  
Վրդ. Վ. Թէքեան կը նուիրէ .-

ա) ԻՄ ԱԴՈԲԱԳԻՐԸ: բ) ՕՐԱՑՈՑՑ - 1956, Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի,  
Փէրութ: գ) LE PATRIARCAT ARMENIEN CATHOLIQUE DE CILICIE.

ՄԵԽԱԿԱՏԻ ՄՈՒՐՑԱԿԱՆՆԵՐԸ - Յ. Պարոնեան: Հրատ. եւ նուէր Էտվանի, Պէրութ:  
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ - Տօրթ. Գ. Մաշուրեան (նուիրատու):

ՀԱՏ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆՆ ԴԺԱՍԻՑՈՒԹԻՒՆ է ԲԵՐՈՒՄ:

THE LONG CLIMAX - A tale by Charles Tekeyan (donor).

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԳՈՐԾՈՑ ԱՌԱՔԵԱԾ - Գրիգոր Ա. Մարափեան: Նուէր Ներսին Սքեղայ  
ՀՆԴԱՐՉՈՎԿ ԳՐԱՑՈՒՑՈՎ Կ. ՏՈՆԻԿԵԱՆ ԳՐԱՏԱՆ: [Փապուճեանէ]:

Տ. Տ. Գլորդ Զ. ԿԱՊՈՂԻԿՈՄ ԿԵԱՆՔԸ ԵԻ ԳՈՐԾՈՒՆԵԱԼՈՒԹԻՒՆՆ:

ԱԼԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ - Հրատ. եւ նուէր Էտվանի, Պէրութ:

ՀԱՑ ՄՇԱԿՈՅԹԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆ - Եղիա Ս. Քասունի: Նուէր Պէրութի Հ. Յ. Ռ. Մ. Ա.  
Լիքանանի Շրջ. Յանձնաժողովէն:

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՎՐԴ. ՆՈԼՊԱՆՏԵԱՆԻ ՅՈՒՇԵՐԸ - Նուէր հեղինակէն:

ՊԱՐԱԳԱՆԻ ՈՔՈԶՆԵՐԸ (ՎՀԱ) - Վարդան Գէորգեան (նուիրատու):

ՈՈՒՄԷՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՄԾԵՆԵՐ - Նիքոլա Եօրկա: Նուէր ըստ նախորդին:

ՀՆՏԱՆԻՑԻՆ ԲՈՐԵԿԱՄԸ ԵԻ ՀՆԴԱՐՉՈՎ ԵՐԱԶՄԱՆ - Կ. Կիլիկցի: Ե. Տպագրութիւն:  
Հրատ. եւ նուէր Կ. Տօնիկեան Գրատան:

ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ ՀԱՅԵՐԷՆՔ-ԱՆԴԼԵՐԷ: Բ. Տպագր.: Հրատ. եւ նուէր ըստ վերնոյն:  
ՃԱՄԲՈՒՄ ՄԱՅՐԸ - Բ. Հատոր: Վահան Մալէզեան (նուիրատու):

ՀԱյկ Թովմանեան կը նուիրէ իր պատրաստած READERՆերու ARMENIAN COMPANION-

ԶՐՈՑՑ - Կ. Փոլատեան (նուիրատու): [Ները, 5 հատոր:  
ՎԵՐՈԴԱՐՁ - Կ. Փոլատեան (նուիրատու):

Ֆրանսայէն, Պր. Աղապէկեան կը նուիրէ 14 հայերէն հատորներ:

ԴՈԴԴՈԶ ԿՈՑԵՐԸ - Յ. Նորունի (նուիրատու):

ԻՇԽԱՆՆ - Յ. Նորունի (նուիրատու):

Ոմն կը նուիրէ ՔԻՒՏՈՍՈՒ ԱՍՏՈՒԾՈՑ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆ գիրը:

CALCUTTA ILLUSTRATED - John Barry. Նուէր Դ. Խաչատորիէն:

Մահակ Մխիթարեան կը նուիրէ իր ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՄԵԴԻՐՔի 6 հատորները:

ԶՈՒԶՈՒ ԹՈՎԱՒՈՐԸ - Հրատ. եւ նուէր «Արամագդ»ի:

ԱՆԿԱՆ ԽՈՀԵՐ - Ժիրայր Յ. Արթկեան (նուիրատու):

ՆՈՐ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆՆ ՄՐԴԻ ՀԱՅԵՐԷՆՔ - Հրաչ Վահունի (նուիրատու):

(Տարութակելի)

تصدرها - بطريركية الارمن الارثوذكس المدير والمقرر المسؤول - صاحب النيابة الاسقف هايكازون ابراهيميان  
مايدو - يونيـو ١٩٥٦ تطبع في مطبعة دير الارمن - القدس العدد ٥

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.  
Editor - Bishop Haigazoun Abrahamian, Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

## ԼՕՅՈՒ ՏԵՍԱՆ Ս. ԱԹ-ԱՌՈՅՈՅ ՏՊԱՐԱՆԵՐ

### **ՓՈՒՆՉ ԵՐԳՈՑ**

ՀԱՍԱՐԱԿԱՑ ԱՂՋՈՔԻՑ ՀԱՅ. ԵԿԵՂԵՑԻՈՅ

Էջ՝ 80

Գիր. 150 Ֆիլս (կազմուած)

### **ՅԱՄԵՑՈՂ ՎԵՐԱԴԱՐՁ**

(Քերքուածներ)

Հեղինակ՝ ՎԱՀՐԱՄ ՄԱՎԵԱՆ

Էջ՝ 94

Գիր. 250 Ֆիլս

### **ՀՈԳԻՆ**

Գրեց. ՅԱՐՈՒԹԻՒՆ Ե. ՍԱՐԱՅՏԱՐԵԱՆ

Էջ՝ 84

Գիր. 200 Ֆիլս

### **ՊԱՏԻԺ ԵՒ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ**

(Թատերախաղ՝ 5 արար եւ 3 պատկեր)

Հեղինակ՝ ԱՆՈՒՇԱԽԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ

Էջ՝ 54

Գիր. 200 Ֆիլս

## ՄՈՅ ՕՐԵՆ ԼՈՅՈՒ ԿԲ ՏԵՍԱՆ

ՄԱՆԵՐ ՅՈՒԹԱԿ ՉԵՌԱԳԻՐԱՑ


ԱՐԲՈՑ ԸՆԿՈՐԵՑԱՆՑ

ԶՈՐՐՈՐԴ ՀԱՍՈՐ

Կազմեց. ՆՈՐԱՅՐ ԵՊՈ. ՊՈՂԱՐԵԱՆ

# ՅԱՄԱՊԱՏԿԵՐ

## Համապարհեր



Մամլոյ տակ է «Համապատկեր»ի Դ. Հատորը:  
Այս զիբորով ամրողացած կ'ըլլան Յ. Օշականի «Հա-  
մապատկեր»ի հինգ հատորները, որոնց սպառումով  
կարելի կ'ըլլայ յաջորդներուն հրատարակոթիւնը: